

# ԾԱՇԿ

ԽԱՆԴԵԼ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Գրական, Գիտական  
գեղարվութեամկան

Ժ.Բ. ՏԱՐԻ

Նոր Հրան թիհ 8

ԿԱՂԱԿԱԳԻ

ԵՐԵՎԱՆ



ԳՐԱՄՓԵՆ ՆՇԱՆ-ՊՐՊԻԿԵԱՆ, Կ.ՊՈՒՆ

Ա. Ա. Ա. Ա.

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>ԱՂԵՔԾ. ՓԱՆՈՍԵԱՆ. - ԹՐԹՈՒՄԼԻԵՐ (Բանաստ)</b>	337
<b>ԵՂԻՃԵԿ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ. ՊԵՏՐՈՆ ԴՈՒՐԵԱՆ</b>	339
<b>ՄՈՒՇԵԳ. ՎԱՐԴԱՊԵՏ. - ԱԿԱՊԱՅԻՐ . . . , . . .</b>	342
<b>ՏՈԴԹ Յ. Տ. ԱՏԵՎԱՆԵԱՆ. - «Հոգիին զարքնումը»</b>	347
<b>Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆ. - ԼՈՒՍԻԻՆ (Բանաստ.)</b>	356
<b>ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ. - Ճշմարտութիւնը (Փառականձր)</b>	358
<b>ԱԼՓԱՍԼԱՆ. - Նաւերդ (Բանաստ.)</b>	380
<b>ԶԱՊԷԼ ԵՎՈՅՑԵԱՆ. - Ֆայիրը</b>	381
<b>ՔՐԻԶԱՆԹԻՄ. Խօսիւր առ Նիհի (Պաղ Անդչեր)</b>	386
<b>ԹԼԿԱՏԻՆՑԻՆ. - ՄԵՂՄԸ, ՄԵՂՄԸ</b>	388
<b>ՈՈՒԲԷՆ ՈՐԲԵՐԵԱՆ. Գարեգին Պեցիկօրիւրեան</b>	392
<b>Գ. Գ. ՊԵՇԿԻՕԹԻՒՐԵԱՆ. Մրինզը (Բանաստ.)</b>	395
<b>ՄԵՐՍԿԵՏԼ. - «Ոսիկ», Հայ կանանց ժողովածու</b>	398
<b>Կ. Հ. - Գերմաներկն վկա մը՝ Կովկասիայոց կեանիկն</b>	405
<b>ՍԻՊԻԼ. - Սիւլի Բրիւոնին երկու ժերուած (Թրգմ.)</b>	408
<b>ՀՐԱՆՏ Ա.Ս.ՏՈՒՐ. - Բոլ Վեռջենին երկու ժերուած (Թրգմ.)</b>	409
<b>ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ. Յաւերմական սկր.</b> (Բանաստ.)	410
<b>ՈՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ. - Հրամեցը (Բանաստ.)</b>	411
<b>Մ. ՈՒՂՈՒՐԵԱՆ. Բղանոյշն ու պուէը (Բանաստ.)</b>	412
<b>Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ. - Մեղեղի (Բանաստ.)</b>	412
<b>ՄՈԼՈՐԱԿ. - Կեամբն ու Մամուլը (Քրոնիկ)</b>	413
<b>ԾԱՂԻԿԻ այս թիւը կը պարունակի ևաեւ Մուշեղ Վարդապետի,</b>	
<b>Սիպիլի եւ Աղես. Փանոսեանի կենդանազիւրեր:</b>	

## Այս թիւը, բացառաբար 3 դրուշ

{ زاغیک غز-تھسی }

در علیده اسکی ضبطیه جاده سندہ ۷۲ نومرو

ԿԻՍԱ. ՄՍԵԱ. Յ. «ԺԱՂԻԿ»

4. Պոլիս, Էսկի-Զաբتیé փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.

# ՅԱԶԻԿ

## ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԷ. ՏԱՐԻ (573) ԹԻՒ 8

31 ԴԵԿԵMBER 1904

Յ Ե Ր Ա Ջ Ա Խ Ա Վ Ա Տ Վ



Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Չը մեն է: Թմրած բլնութեան  
վերեւ  
իր ցորս պատաճն է նետած  
Դեկտեմբեր,  
Հորիզոնն է մույլ, միջոցն՝  
անարեւ,  
Երկնի վրայ ամպեր դիզուին  
սըզաբեր:

Երգ ու դայլայլի շըշո՛ւկ մ' իսկ  
չի զար  
Անտառին քափուր խորժերն ն  
մէջէն.  
Հողն ուշակորոյ հեծէ ցա-  
ւազուր,  
Յոյզն ու խոռվն անր իսպառ  
կը ննջեն:

—Օր մ'այ, երբ Ապրիլ կը հասնի շըֆեղ,  
Թափ մը կ'առնէ կեանին յորդ եռանդով նոր.  
Դաշնակութիւն, բոյր անյշ, լոյս ու գեղ  
կ'ողջումնեն զարքերումն ու ժըպիսն անր:

Այս վերածնունդին հրաշալի, անձառ,  
Թուչունին, ծաղկին, մարգերուն կանաճ

Ո՞վ կ'ըլլայ զրդիոն, ազդակն ու պատճառ.  
Վառ արեգակին շոյսն ուկեմանանչ:

Զըմեռ մաւեկի դառն ու խաւաշունչ  
Դուզայ պարուրել, ճնշել մեր հոգին,  
Երբ խաւարի մէջ անվերջ, անմըռունց  
Կը խարխափէ ևս խոնջ ու վշտագին:

Հուր եռանդն անոր կ'սպառի յաւես,  
Չըլլաս թեւերուն ոյժն աղ կարկամի  
Երբ յի ծագիր հոն ժրպիս մ'արիաւես  
Սիրոյ, չի հնչեր ձայն բարեկամի . . . :

Եւ անոր ճիզերն ալ մնան ապարդին,  
Ըղճանիներն հսկայ՝ դիտապաս փշրին,  
Սառնակոյներու խոնջ ամայութին  
Երբ ցուրտն անոր մէջ ժիրք խաւարին:

Եւ երազ մ'անհուն, յարիսենական  
Իր թեւերուն մէջ ա'լ չօրրեր զանի,  
Ու միայն պատրանիներ տեւեն ու տոկան  
Խանդերուն տեղ զոր պաշտեց այնանի:

Երբ իր մէջ րզզայ շեշտը դողոցուն  
Չայներու որք զան, հնծելով խօսին.  
Չի կրնան մեկնել «ինչպէս» եւ «ինչուն»  
Չանձրին, Վախին ու Տարակոյսին:

Այլ սակայն ինչպէս Պարնան մէջ՝ երկիր  
Կը զարքնու, կ'երգ զով զեփիւնին հետ,  
Եւ անտառ դառնան բոշունիք տարագիր,  
Ծաղիկն ու բուրեն լեռ, ձոր, արահետ.

Հոգին աղ, երբ սուրբ սերեր զայն վառեն,  
Վեհի խոներ երբ հոն արձակեն բողքոց,  
Երբ վարդ շրբերու դիրող բարբառեն  
Արձագանգե հոն մեղանոյշ մի կոչ.

— Ինչպէս ցունց տալով ամպոց փականին  
Այզմ աւելի շինչ կրկին կը շողայ  
Եւ զոր աղիսներ ծըլիան մեղմագին  
Հեղեղներու տակ լոյսի շափիւղայ —

Հոգին աղ նոյնպէս ճախրէ բոցարեւ  
Վըսեմ յոյզերով բրոպու ատա՛  
Եւ զսիկ, մըռայլ ամպերուն ետեւ,  
Անծիր օքեւանն այերց կապուտակ . . . :

## ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Բարեկամ մը այս օրեւ մեզի յանձնեց Գուրեան Մբարզմանի մէկ քա-  
ւական բնդարձակ յօդուածք՝ ուրկէ կը հրատարակենք եւկու ա-  
ռանձին մասեւ՝ որոնք զիսաւուարաւ նուխուած են իր վազամեռիկ  
եղբօք՝ Պետրոս Գուրեանին: Իզմիւի համակելի Ս.Ա.աշնորդը այդ  
յօդուածք գրած է իր աշխարհականութեանը օրեւուն: յօդուածին  
առկ կը գտնուին արդէն 1877 թուականը եւ «Միհրան Գուրեան»  
ստուագուրիւնը: Ընդունինք որ 28 տարի առաջ, միշտ գրողներ ու-  
նեցած են մտի ու ոնի այն բարձրութիւնը, որ հակառակ իր կը-  
րած յապաւաւմներուն կրկին ի յայտ կու զայ ստորեւ հրատարակ-  
ուած յօդուածէն:

Աշխարհ նոր եւ յաւիտենական հանդէս մը ունի իր մէջ, որ  
աւելի հրանանգիչ է քան հրապուրիչ, որ աւելի վսեմ է քան մեծ,  
որ աւելի բարձր է քան չքեզ: Խորհրդաւոր հանդէս մըն է այս,  
ուր մարդկութիւնը լոյսի յաղթանակով կը դիմէ անմահի մրցանակ  
առնելու . . . Անհուն հորիզոն մը՝ որ անչէց ճառագայթներով կը  
հրդեհէ ու պատուանդան ընտրած է իրեն հրաբուխի խառնարան  
մը, ուր կը մրցի մտքին ու որտին հետ: Այլ աւազ, ցուրտ յաղ-  
թութիւն մը կը մնայ իրեն. մարմարեալ դափնի մը գերեզմանի  
վրայ. — տիեզերքի հրաշքներուն հանդէս համանար է ան:

Հոգիի այն թոիչն ու կայծակը որ բիւրաւոր երկիրներ կը չա-  
փէ ու անխոնջ թեւերով ծայրածաւալ սահ հաններ ճեղքելով սը-  
րընթաց կ'անցնի, անյագ է իր անհունութեանը մէջ, կ'ուզէ կուլ  
տալ երկինքի անոլորտ միջոցն ու ապառաժուտ ափանց վրայ խը-  
րի. բոցավառ ասուալ՝ որ յաճախ կորստեան լոյս անդունդին ծայ-  
րը կը մարի, որպէս կ'ըսէ դեռահաս բանստեղծ մը (¹), թէ «Ե՞նչ  
ի՞նչ հանճարոներ հիւզին քառային սեմին վրայ մարեցան . . . թէ  
հանճարը վիճին մէջ գանկ մը եղաւ, առանց մարդկութեան եթե-  
րին մէջ գիսաւոր մը ըլլալու»:

Քիչեր կը կրեն Աստուծոյ ճակտին այդ վաեմ ճաճանչը, մարդ-  
կութեան այդ հսկայ ստուերը՝ որ հոգիներ կը յուզէ, երկու աշ-  
խարհներ կը միացնէ իրարու, մերժ որպէս չահ անսպառ կը վա-  
սի, անհատահոս ազրիւրի պէս կը բլիսի մերժ մահացուին լայնա-  
կամար ճակտէն, բայց եւ մերժ առկայծեալ կանթեղի մը պէս կը  
չողայ շիրմին շուրջ, պլազլազող՝ լացող քան լոյս տուող:

Հանճարը հոն կը ծնի շատ անդամ ուր որ յարկածածուկ մսուր,  
ամայի խանճարուր եւ ծխամած հիւզ մը կայ. ան ոչնչութեան եւ  
ունայնութեան մէջ կը սիրէ ծնիլ որպէս զի ստեղծէ, որպէս զի

(¹) Պետրոս Գուրեան:

զարդարէ աշխարհի ճակատագիրը, բայց երբ անոր փրկութեան համար պանծալի անկումով կ'իյնայ, աշխարհ հազիւ իր պաղած աչքերէն կ'արձակէ արգահատական նայուածք մը ու ոչ թէ կաթիլ մը արցունք, խուլ հծծիւն մը իր սառած շրթունքներէն :

Կը տքնի՛ ան, եւ իր հեղեղած քրտինքները աշխարհի սկեզօծումն են. սակայն այն կայլակները շատ անգամ կը սառին կուրծքի եւ ճակտի խորչոմներու մէջ, ու սառուցէ գօտի մը կը ձուլուի հոն ուր հանճարը մարած է : . . . Հանճարը խաւարի մէջ կը թեւարկէ միշտ, այլ անշուշտ լուսատենչի է : . . . ինչ որ կը ծնի հանճարը շատ անգամ կը պահէ իր գեռարոյս ու գուրգուրացող թեւերուն տակ, կը կորսուի աղքատութեան մէջ՝ ուր աւելի հսկայ կը ծնի, անօթութեան մէջ՝ ուր աւելի խոնուն կը շարժի, թշուառութեան մէջ՝ ուր աւելի վահմ կը թուի :

Շատ անգամ աշխարհ կը խարտոցէ զայն, քիչ անգամ յղկելու համար. համբաւն ու մեծութիւնը անոր երկու թեւերն են, զորս կը փետտեն մարդիկ իր առաջին քայլին մէջ. — խարսիկ իմաստակներ՝ որոնք կ'ուղեն մահացնել այդ ծննդական Հիտրան :

Հանճարի երկիրներն են որ միշտ առաջ կը քալեն. լոյսի բանակներ են ատոնք, որովհետեւ հանճարը լոյսին խորհրդապահ մըտերիմն է, ու զանոնք կ'առաջնորդէ հոն ուր հրաշքները անկերպարան վիճի մը մէջ թաղուած են. իր խորազնին աչքերը կը յառէ այդ անդունդին՝ ժայռերու վրայ իր որսը պարագիտող բարձրաթոիչ արծուի նման, կը խառնէ զայն՝ իրը թէ ծովը յուզող մըրրիկ մը ըլլար, կը զարդարէ զայն՝ իրը թէ համաստեղութիւն մը ըլլար, կերպարան կու տայ անոր՝ իրը թէ հոգի մը ըլլար: Այդ անդունդը Աշխարհն է:

. . . Հանճարը ճակտի գոհար մըն է. անմիտ է ան՝ որ կը ծախէ զայն երբ աղքատութիւնը կը սպառնայ իրեն. տկա՛ր ճառագայթ որ չի կրնար ճեղքել ամպը: Քիչեր կրնան լարել այդ լայնալիճ աղեղը՝ որուն նպատակը անմահութիւն է, սակայն աշխարհ հային այդ փառքը շատ անգամ կը զլանայ մարդկութիւնը իր մէկ զաւակը պսակելու համար, չկանգնելով անոր ցուրտ քար մը՝ հեշտակուր հնարին փոխարէն :

\* \* \*

. . . ինչե՛ր կորսնցուցինք ու կը կորսնցնենք մինչ զրիչը կը զողղողէ մեր գրագէտին ձեռքին մէջ, եւ արցունքը կ'այրի անոր աչուշներուն ետին. մինչ ան չմրափէր՝ պատառ մը չոր հացի համար, եւ իր գալկահար ճակատը ժայռ մըն է կանգուն բախտի հարուածներուն դէմ: Անկէ ետքը կը նետէ իր գրիչը, կը մարէ իր

կանթեղը, կը պատռէ իր մատներուն տակ քրտնոտած ու մրոտած թուղթերը, կը խեղդէ իր վսեմ խանդը, անկէ ետքը՝ իր ծանր զըլուխը երիթամած ափերուն մէջ առած կը մտածէ՛. բիւրաւոր յիշատակներ կ'անցնին իր ճակտին վերեւէն, ու սրտին խորերէն կը սահին երկաթէ երազներ։ Այլ եւս հանձարի հրաբուխ մը չէ. գերեզմանական պաղ ցրտութիւն մը կը թափանցէ իր տկար մարմնին :

Կը հառաչէ՛ այդ ձայնը արձագանգն է իր հոգւոյն, կը հեւա՛յ՝ այդ խեղդուկ շշունչը մրրիկն է իր սրտին, կը դողա՞յ՝ այդ սարսուոր անհունութեան յիշատակ մըն է։ Ան այլ եւս խոհուն պատկեր մը չէ, որովհետեւ մարեցաւ երեւակայութեան անհուն հղեհը, այլ կաւեղէն արձան մը . . .

Տեսէք զինքը իր մահուան անկողնին մէջ։

Գլուխը գամուած է թրջած բարձին, ձեռքերը կուրծքին զըրած՝ մտիկ կ'ընէ իր ներքին որոտումը, հոն մերթ ահաւոր լուսթեան մէջ կը լսէ ձայն մը՝ որ հոգւոյն հետ կը խօսի. մահուան երկաթեայ ոտքերուն գարդափն է ան։ Կը լոէ, կը սարսուայ, կը քրտնի, կը հեւայ, սարսափահար կը ծածկէ իր գլուխը վերմակին տակ, որ պահ մը վերջ հողակոյտ մը պիտի ըլլայ. աչքերը կը յառէ հորիցնին՝ ուրկէ կ'ընդշմարէ թերեւս երկինքի ագամանդեայ յատակը. ու գիշերուան պահուն՝ մինչ ցոլքի մը տեղափոխութիւնը կը տեսնէ՝ տխուր ու եղերական ստուեր մը կը տարածուի իր ճնշուած սրտին վրայ. աղքատութեան արհաւելիքն ու մահուան սոսկումը զինքը կը պաշարեն, կը քստմին՝ ու կու լա՛յ . . .

Դիտէ՛ այդ բանաստեղծը, այդ գալկահար ճառագայթը որ մօտ է նուազելու, որուն ճակտին վրայ կը փողփողի յետին «մնաք բարեաւ»ի մը տխուր վերջալոյսը. այլ եւս ան չուզէր ցոլքերու հետ ընդհարի ու լուսնի հետ խոկալ, հովին հետ չնչել, տերեւին հետ դողալ, լոյսին հետ ժպտի, չուքին հետ շարժիլ, ցողին հետ արտասուեր. ան իր ներքին մոխիրները կը խառնէ հիմայ։

Այլ այդ յուսահատական վիճակին մէջ ո՞վ է իր սփոփիչը, ո՞չ ոք, բայց միայն արտասուալից մայր մը։

Վերջին անգամ գրիչը ձեռք կ'առնէ, վերջին անգամ կ'ամիոփէ իր կարծ ու մութ մտածումները որոնք արդէն իսկ դէպի անմահութիւն կը սլանան, եւ այսպէս կը զրէ մտերմական նամակի մը մէջ. — Այս օրերս դարձեալ մշտնջենաւոր վէրքս չունչ առաւ կուրծքիս տակ, երկինքիս այս սեւ չողը. ձգէ՛ սա «նոճեաց տղան», սա «դաշնակաց բուն», որուն սրտին անդունզը կ'ալեծքի ու շրթունքը քար կը կարին, որ միշտ իր վերքին կը նայի՝ ինչպէս փառասէրը կը խուզէ իր բաղդին արահետը։

## Ա.ՊԱՇԱԿԻԾ

Քանի մը ամիսներէ ի վեր լուր մը չէին առած իրմէ։  
Մեկնած պահուն արցունքոտ ուխտ մը ըրած էր քանի մը  
տարիէն վերադառնալու, իր կեանքը կապելու համար Մատլէնի, որ  
իր օրտին իշխող միակ աղջիկը եղած էր զիւղին մէջ։  
Բաժանումի օրէն ի վեր բաւական ժամանակ անցած էր, ի-



ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ

գիծ մը եղաւ նաւին ետեւը կազմուած փրփուր ալիքներուն վրայ,  
որոնք հնտզհետէ կր լուծուէին ու կր բարդուէին առանց կարենալ  
նայուածքին թելը մկրատելու։ Ո՞վ էր որ կր հեռանար, նա՞ւր, թէ  
ափունքը, ինքն ալ չէր զիտեր։ Ու առաջին անգամ ըլլալով ըզ-  
գաց, թէ հեռաւորութիւնը ի՞նչ անողոք վճիռ մը ունի իր շրթնե-  
րուն վրայ, իրեն նման երիտասարդներու հասցէին նետելու հա-  
մար, երբ պանդխտութեան պէտքը, այդ մարդակեր որդը կը սպըր-  
դի անոնց հոգիներէն ներս։

Պանդուխտին միսիթարութիւնը արցունքն է, արցունքն է նաև  
միսիթարութիւնը անոնց, որոնք պանդուխտներ ունին իրենցմէ հե-  
ռու ափերու վրայ։ Տիւուր մտածումները, հառաչանքներուն խո-  
րունկները առօնց մէջ է որ կը ծաղկին, ու իրենց սերմերը կը թո-  
ղուն կոյս հոգիներուն խորը։

Մարիուսէն գրուած առաջին նամակը, յոյսերու նոր արշալոյս

րենց գլուխ արեւը իր կրակէ շըր-  
ջանն ըրած էր հարիւր անգամ-  
ներ, ովկիանոսին մինչեւ հեռա-  
ւոր ափերը ողջունելով, բայց կըս-  
կիծը անոնց հոգիին մէջ բան մը  
չէր կորանցուցած իր թարմութե-  
նէն, ու սեւ թախիծը, օրէ օր  
ամպ մը գուրս կու տար իրենց  
յուրծքէն։

Երր շոգենաւուր կը բաժնուէր իր  
զեղին ափերէն, Մարիուս զգաց  
իր ցաւր, եւ ցաւր Մատլէնի, ո-  
րուն աչքերէն հոսող արցունքը,  
փխրուն ադամանդի մը կամ մար-  
զըրիտ ցողի մը պէս կու գար շո-  
յելու իր այտերը, որոնք ամօթ-  
խածութեան կարմիրը բուսցու-  
ցած էին իրենց վրայ, եւ արդ  
յետուադարձ ակնարկը լուսաւոր

մը բացաւ իրեններուն մռայլ մտածումներու հորիզոնին վրայ, ու կոծող ցաւերը վարդաբոյր երանգով կը պճնուէին հիմայ իրենց տրոփող լանջքերուն խորը:

Տեսական դրաշումները պատճառ մը չէին կրնար ըլլալ Մատէլէնի համար մոռնալու իր սիրականը, որ հակառակ իր հեռաւորութեանը, այնքան մօտ կ'ապրէր իր սրտին, որուն տրոփումները Մարիուսի նայուած քին տակ բողոքիլ սկսած էին: Մատէն կ'աղօթէր շատ անգամ, իր սրտի սեղանին վրայ, իբր պաշտամունք ունենալով սէրը, մաքուր եւ հաւատարիմ սէրը, որ կիրքը կը նուիրագործէ, եւ կ'ազնուացնէ զգացումները: Իր լուռ պաղատանքները Մարիուսի համար էին միայն: Իր անձին մոռացումը, այդ աղօթքի պահերուն, գերագոյն զոնզութիւնն էր, զոր կրնայ կուսական հոգի մը երկնել իր մէջէն, պաշտուած անձի մը վերագարձին համար: Եւ երբ ամիսները կ'անցնէին ու անիկա չէր վերադառնար տակաւին, նորէն կը դիմէր Մատէն, իր միխթարութեանը, իր յոյսին,—արցունքին—որուն առուացումին տակ իր սէսրերը կը բողոքէին նորէն, եւ իր լայնցած կուրծքը անգամ մըն ալ կը ստեղծէր տրտունջներու, աղօթքի բուրումները: Իր հարուստ արցունքներէն թրջուած, մերթ անհուն ծարաւը կ'ունենար գերեզմանին, որուն ցուրտ փոսին մէջ թերեւս իր սիրած ըլլալու մեղքին քաւութիւնը պիտի գտնէին իր սիրոյ զայրատենչութիւնները, եւ հանգիստը՝ իր սփոփուարա խաղաղութիւնը, իր լուռ պաշտումները:

Անցնող օրերուն հետ շրջան կ'ընէին իր ամբողջ մտածումները, որոնք հիմայ Մարիուսի մօտաւոր վերադարձին վրայ յենլով, զինքը կը պատրաստէին ապագայ երջանկութիւններուն, որոնց վայելումը երազ մըն էր, զորս սէրը կ'ոսկեզօծէր շարունակ: Բայց տակաւին ամպ մը կար իր հոգիին խորը, որ կարծես կը սպառնար կարկուտ տեղացնել իր երազներուն զիրկը, որոնք իր զգացումներէն ծնած էին, լուրջ ու իրական խորհրդապաշտութեան խանձարուրքէն ծնած ահարկու ցնորքներու պէս: Իր գեղջուկի նախապաշտառումները, որոնցմօվ կրցած էր իրեն համար ստեղծել ծաղիներն ու բայրերը, թոշուններուն երգերը եւ թոփչքը կարդալու միամիտ՝ բնութենատէր արուեստը, զինքը կը հատցնէին օրէ օր, ու ան հեռուն կը նայէր շարունակ, իրենց զիւղին առջեւ տարածուած մրրկաշունչ ովլիխանին վրայ, ուրկէ, ովզ զիտէ, թերեւս Մարիուսի ցուրտ զիւակը պիտի բերէին իրեն, իր սէրերուն կենդանի ողջակէզին վոխսարէն:

\* \* \*

Աշնան ցուրտ հովերը սկսան փչել: Ովկիանը ա'լ աւելի ու-

ժով կը մոլտար հիմայ, եւ իր վիթխարի զալարումները մահ կը սպառնային անցորդներուն. գիւղացիները ամէն օր իրենց ափունքին վրայէն նաւերու եւ նաւակներու բեկորները կը ժողվէին: Մարիուս, հակառակ իրենց նաւը մեկնած ըլլալուն, տակաւին չեր երեւար իր տունին երդիքին տակ: Նաւն ալ կորսուած էր, եւ մայրեր ու ամուսիններ անգամ մըն ալ լացած էին իրենց սիրելիները, երբ ստոյգ տեղեկութիւններ նաւին խորտակումը գուժեցին ամէն դի:

Մատէն սեւեր հագած էր հիմայ . . . :

Մարիուսի մահուան յուրը զգեսնած էր զինքը: Խորունկ անզգայութիւն մը խանգարում մը առաջ բերած էր իր այնքան նուրբ եւ այնքան զգայուն մեքենականութեան խորը, ուր հիմայ ցաւերը միայն կը կոտտային, առանց կարենալ իրենց փոթորիկները զգացնելու Մատլէնի կոյս հոգիին: Պիտի արթննա՞ր այդ անըզգայութեան թմբիրէն. պիտի հանդարտէի՞ն իր ուշացրիւ զառանցանքները՝ առանց հետք մը թողլու իր զիւրաթեք մօմեղէն յօրինուածքին վրայ, որ հիմայ օրէ օր կը հալէր, կը հիւծէր, շարունակական նոպաններու ցնցող սարսուններուն տակ:

Այս լուս հարցումները կ'ուղղէին այն անձկութեաննայուածքները, որոնք կը շրջապատէին Մատլէնի անկողինը, ուրկէ օրհասականի մը նուազ ու կիսատ հեծկլուքներ կը լսուէին մերթ, լուս զառանցանքներու անյօդ ձայներով:

Հիւանդը, առանց կարենալ ինքզինքը հազորդելու իր շուրջիններուն, կը տեսնէր հիմայ թէ իր սէրերուն, իր բաղձանքներուն եւ զեղեցկութեանը հայելին՝ խորտակուած էր բոլորովին, թէ իր անմեղութիւնը, իր սիրոյ գերազանցօրէն հաւատարմութիւնը թարգմանող կապոյտ պղտիկ ծաղիկները հիմայ իր տրտմութիւններուն, իր հիւծող ցաւերուն հարուստ զարդարանքը միայն կը կազմէին: Վշտագին սէրը, կապոյտ երկինքի մը մաքուր վճիտին պէս, որ երբեմն այնքան երանաւէտ յոյզեր տուած էր իրեն, հիմայ կիյնար մելամաղծոտ զառնութիւններու մշուշին գիրկը, երբ ալ Մատլէն առանձին մնացած էր Մարիուսի դժբաղդութենէն ի վեր:

Երբ ուշաբերեցաւ, տեսաւ թէ իր վիշտերուն կրակը լափած էր իր բոլոր հրապուրները: Ուզեց անցեալը յիշել. ուզեց իր նախկին կեանքին վերադառնալ գոնէ վայրկեանի մը համար, միանալ իր անցեալին հետ: Բայց, ո՛հ, ինքզինքը շատ հեռու գտաւ իր անցեալին, անոր գաղափարին առջեւ օտարական մը զգաց ինքզինքը, վտարուած մը, յաւիտենական մերժուած մը, որուն արգիլուած է իր սիրող կուսութեան անուշ օրերու յետաղարձին գա-

զափարը : Ուզեց, որ գոնէ երազ մը զար իր սորսորումին բղքտող իրականութիւնը վանելու իր մտածումէն, աչքերէն բայց երազուն երեւակայութիւնն ալ կը խորտակուէր, ու զար կ'իյնար շարունակ, թեւերը կտրուած թռչունի մը պէս, եւ զինքը ընդ միշտ գամուած կը պահէր չարչրկող իրականութեան գիրկը, որուն մէջ ապրիլը հեշտանք մը եւ միւեւնոյն ժամանակ տանջանք մը կը դառնար իրեն :

\* \*

Մատլէն Մարիուսի համար զգացած իր սէրը հիմայ ծովին կը փոխաղրէր : Ինք որ ծովը սիրած էր իր մանկութենէն ի վեր, եւ խորհրդապաշտ հիացումով մը նայած էր անոր փրփուրներուն, ալիքներուն, կոծերուն, ու կատաղի մեղեղիներուն, հիմայ անդիտակից վրէժինդիր սիրով մը կը նայէր ծովին որ իր սիրականին լոյծ գերեզմանը եղած էր, անգո՞ւթը իր ջղագրդիո, ուշացրիւ նոպաներէն մէկուն մէջ, Մատլէն նետեց իր վրայէն սուգի սեւերը, եւ հագաւ իր հարսնութեան ճերմակները, զորս իր ձեռքով պատրաստած էր մօտաւոր ամուսնութեանը համար : Ինքինքը զարդ արեց այն աղուոր զարդերով, որոնք տունին ամբողջ գանձր, ամբողջ հարստութիւնը կը կազմէին, ու այն պահուն, երբ մայրը իր տնական գործերով կը զբաղէր, դուրս ելաւ առւնէն ու ինքինքը դաշտերուն մէջ գտաւ :

Տարուան վերջէն իրիկունն էր :

Հեռուն ծովը կը մոռչէր. իրիկնադէմի խորհրդաւորութիւնը նոր հմայք մը հազցուցած էր անոր ցաւազար ճիշերուն. Դաշտին մէջ հոս ու հոն ցցուած թուփեր, իրենց տերեւներէն մերկացած, կը սարստային ցուրտ հովերու շունչին տակ : Հոս վերջամնաց ծաղիկ մը, հոն ծիւրած պտուղի մը մաշկերը, ամէնքն ալ սարսուռ մը ունէին այդ լայն պարստապութեան գիրկը, ուր փոթորիկն ու ծովը՝ ձեռք ձեռքի տուած՝ վայրենի նուազերգութիւնով մը կը լեցնէին ամբողջ դաշտերը :

Մատլէն կը քալէր իր սեւ մտածումներուն գիրկը թաղուած, ու չէր կրնար տեմնել այլ եւս այն ստուերը, որ իրեն կը հետեւէր : Կիւսթավ, զաւառին համբաւաւոր գողը, որ սարսափեցուցած էր իսեզ զիւզացիները, իր դաման խժգութիւններով, անմեղ որսի մը ետեւէն կը քալէր կողոպուտի անյագ տենչէն քաղցած, կիւսթավը, որ մոլորած տատրակի մը ետեւէն կը վազէր արծիւի մը սուր թաթերով :

Մատլէն, որ ծովեզրը հասած էր, յանկած ծունկի եկաւ խոնաւ գետնին վրայ, Հովերը իրեն բերած էին հեռուէն Angélusի զանգակներուն թոթուացումները : Զեռնամած, երկար ատեն նաշեցաւ խաղաղ երկինքին, որուն տակ ալիքները իրենց պղտոր

փրփրուրներով իր ճերմակ շրջաղգեստին քղանցքը կը համբռւրէին։ Իր լուս նայուածքը աղօթք մըն էր, աղօթք մը խորունկ, երկինքին ու ծովին չափ խորունկ։ Կամաց կամաց սկսան վառիլ փախստեայ լոյսեր երկինքի կապոյտ լանջքին վրայ, ուր մարմռուն կայծեր, երկնային թռչուններու լուսաւոր կտուցին պէս կ'երկարէին միջոցին դիրկը, եւ իրեւ կրակէ նետեր կը միսուէին գորշ՝ ճերմակ ամպերու բրդոտ խոռոչներուն մէջ։ Մատլէն այդ լոյսերուն մէջ տեսաւ մեռնող նախահարսերու կամ սիրականներու հոգիներ, որոնք կապոյտ կամարէն կախուած նուազուն կանթեղներու պէս, իրենց հեռաւոր կայքերէն իր պատրանքները կը լուսաւորէին, եւ կը մթասքօղէին դիշերներու անուշ անգորրութիւնովը իր կեանքին ալ լոյսերը, որոնց իւզի սպառած էր այլեւս իր մէջ։

Հաւատաւոր աղջկան այդ ջերմեռանգ նիստը ապաշաւ մը ծնցուց կիւսթավի հոգիէն ներս, իր քարէ սիրտը ճշլուած էր նայուածքէ մը, որ անհուն բարութիւններէն փրթած ճառագայթ մը եղած էր Մատլէնի բիբերուն խորը։ Անզգալարար ինքն ալ ծնրազրեց, անձայն եւ անշշուկ, չխանգարելու համար աղջկան երկնաբոց ետասը, ուրկէ իր նախորդ կեանքին քաւութիւնը կը ծորէր։ Մատլէն կը խեղդուէր իր հեծկլու քներուն մէջ։ ա. զօթքը շանթ մը եղած էր իր հոգիին խորը, կը նայէր ջուրերու բացած ցուրտ գերեզմանին վրայ, ու կը նայէր երկինքը՝ Մարիուսը գտնելու անոր նուազկոտ լոյսերուն մէջ։ կեանքին վերջին հանգրուանին գիրկը, ալ ուրիշ բանի չէր տենչա՛ր, եթէ ո՛չ հանգչիլ միեւնոյն գերեզմանին մէջ, միեւնոյն ջուրերուն գիրկը խեղդուիլ, միեւնոյն երկինքին մէջ պլալալու համար։ Կիւսթավ տեսաւ Մատլէնի զլիսուն շուրջի լուսապատկը, որ աղօթքի, ջերմեռանցն սիրոյ ծաղիկներէն հիւսուած էր, տեսաւ, որ անիկա կը շարժէր տեղէն, ծովը նետուելու համար, ու իր զղչացողի, ապաշտողի զղլիսանքին մէջ, սկսաւ երգել անոր ականջին։

— «Աւելի!» կուզայ այդ աստուածային լուսապատկը,  
Որ բար զիսուկ ուրաշ կը ծիսայ ու կը ողոյա,  
Ազնիւ հեթևակ, բառ մըն ալ,  
Ով կին, ինձի համար ալ աղօրէ։  
Մատլէն, աղօրք մըն ա՛լ,  
Դուք ունեցիր, այս մեծ մեղաւորին վրայ,  
Զիս իմ քուառուքիւններէն ապատէ։»

\* \* \*

Ծովափէն անզին, դէպի դաշտերուն խորը բարձրացող անտառին ստուերներուն մէջ, ճզնաւորի երկու հիւզակներ շինուած էին,

Կիւսթավ եւ Մատլէն, անտառի երկու ստուերներն էին, որոնք իրենց հոգիները միացուցած կը շարունակէին մի եւ նոյն աղօթքը, ապաշաւի խորունկ ներշնչումին տակ: Եւ որոնց երկուքն ալ դէպի երկինք կը նայէին Մարիուսի հոգին փնտռելու . . .

ՄՈՒՇԵԴ, ՎԱՐԴԱՊԵՏ

## “ՀՈԳԻԻՆ ԶԱՐԹՆՈՒՄԸ”

Արեւելի իմասուրիւնը՝ ոնդհանուր անունին տակ վերջերս Հոնտոնի մէջ սկսան հրատարակուիլ կարգ մը հատորներ, որոնք անխտիր հրանալի ընդունելու թեան արժանացան ամէն կողմէ: Այս հրատարակութիւններուն նպատակն է Արեւելքը կազել Արեւմուտքին, ևորհուրդի հին աշխարհը մօտեցնել ու ծանօթացնել Գործի նոր աշխարհին: Ու այս գեղեցիկ շարքին մէջ՝ մինչեւ հիմայ հրատարակուած երկուտասանեակէ աւելի հատորներուն ամէնէն էստրունը եւ հրատուրիչն է անտարակոյս՝ «Հոգիին զարթնումը»<sup>(1)</sup>, փիլիսոփայական վէպ մը, զոր համառօտելով՝ Արաբերէնէ Անգլիերէնի թարգմանած է Արեւելքի սիրահար ծանօթ լեզուագէտ-բանասէր մը:

Պատմութեան հեղինակը՝ իան Թուֆայիլ՝ ապրած է ԺԲ. դարուն մէջ, եւ թէեւ առաջնակարգ իմաստասէր մը չի համարուիր, սակայն անմահ պիտի մնայ իր այս գործին համար: Նոյն ատեն պէտք է աւելցնել սակայն թէ՝ ունի բաւական կարեւոր իմաստասիրական հեղինակութիւններ: Թիչ բան ծանօթ է մեզի՝ իր կենացքրութենէն: բայց գէթ սա'չափը կրնանք տեսակ մը հպարտութեամբ արձանագրել հոս թէ՝ բժիշկ մըն էր այս մեր քննելիք գործին հեղինակը:

Գիրքը գրուած է շատ անսեթեւեթ ոճով մը: ամէն բան՝ ամէնուն հասկնակի ընկելու փափաքը կը տիրապետէ անոր մէջ:

Ահաւասիկ պատմութիւնը:

Ա.

Հնդկական Ուլիմանոսի կղզիներէն մէկուն մէջ, աշխարհ կուգայ գրքին հերոսը, սա' պարագաներուն տակ: Այդ կղզիին հարուստաներէն մէկը քոյր մը ունէր, խիստ գեղանի, որուն շուրջը կը

(1) «The Awakening of the Soul». — From the Arabic of Ibn Tufail. — Translated with introduction by Dr. Paul Brönnle.

դառնան շատ մը երիտասարդներ, սակայն հարուստը՝ անոնցմէ ո՛չ  
մէկուն կը հաւնի, եւ քրոջը վրայ կը բանեցնէ խիստ հսկողութիւն  
մը։ Բայց հակառակ եզրօրը խիստ հսկողութեան, աղջիկը կը  
յաջողի գաղտագողի յարաբերութիւն ունենալ մօտաւոր ազգա-  
կաններէն երիտասարդի մը հետ, որուն հետ վերջապէս կ'ամուս-  
նանայ՝ ո՛չ օրինապէս։ Ու աշխարհ կու գայ մանչ զաւակ մը՝ Հէյի  
իպն նոգտնան։

Մայրը՝ վախնալով որ խնդիրը կրնայ հրապարակուիլ ու իր  
պատիւն ու կեանըը վտանգուիր՝ պղտիկ տապանի մը մէջ կը դնէ  
նորածինը եւ վերջին անգամ մըն ալ զայն դիեցնելէ վերջ, Ով-  
կիանոսին ջուրերուն կը յանձնէ տապանը, իր սրտին հատորիկովը։  
Ալիքները՝ տապանը կը քշեն կը տանին մօտակայ կղզիի մը ափե-  
րը, ուր կը խրի եւ քայլայուած վիճակի մը մէջ կը մնայ քիչ մը  
ժամանակ, երբ մէջի մանուկը անօթութենէն կը սկսի լալ ու ան-  
կէ դուրս ելլելու ճիգեր ընել։ Բարեբազդաբար անանկ կը պատա-  
հի որ իր լալու ձայնը կը լսէ էդ այծեամ մը, որ այդ կողմերը կը  
թափառէր՝ արծիւէն յափշտակուած ձագուկը փնտուելու համար։  
Այծեամը կարծելով թէ իր ձագին ձայնն է լուծը՝ կ'երթայ ձայ-  
նին եկած կողմը. ու վերջապէս կը հասնի տապանին քով, զոր կը  
յաջողի բանալ իր ամբակներուն հարուածներովը, օգտուելով նոյն  
ատեն ներսի մանուկին շարժումներէն։ Տեսնելով սիրուն մանու-  
կը՝ կը գթայ վրան եւ կը դիեցնէ զայն։ Ու այսպէս այծեամը կ'ըլ-  
լայ տղուն մայրը, իր կաթոլը կը կշտացնէ զայն, ու զիշեր ցերեկ  
կը պաշտպանէ ամէն վասնգներէ, մինչեւ որ տղան երկու տարե-  
կան կ'ըլլայ ու կարող՝ ինքնիրեն ասղին անդին պտտելու, միշտ  
այծեամին ետեւէն երթալով, երբեք չշատուելով անոր ընկերու-  
թենէն ու պաշտպանութենէն։ Այծեամը կը շարունակէ կաթ տալ՝  
երբոր տղան կ'ուզէ, կը տանի պտղատու ծառերու տակ եւ կը  
կերակրէ զայն թարմ ու հասուն պտուղներով։ Ցերեկուան արե-  
ւին տաքէն՝ ինչպէս նաեւ զիշերուան ցուրտէն կը պաշտպանէ իր  
որդեգիրը՝ մայրական անձնուէր հոգածութիւնով։

Աճող մարմնին հետ կը սկսին աճիլ նաեւ մտաւորական կարո-  
ղութիւնները։ Հէյի կը փորձէ իր չուրջը գտնուած զանազան կեն-  
գանիներուն ձայնները նմանցնել ու կը յաջողի։ Ուշի ուշով կը գի-  
տէ իր շուրջի անասունները եւ կը տեսնէ որ անոնք կը գերա-  
զանցեն զինքը ոյժի, արագութեան եւ ինքնապաշտպանութեան  
տեսակէտներով։ Հեռուն տեսնուած պտուղ մը առնելու մրցումին  
մէջ, իր հետը վազող այծեամի ձագուկները միշտ կը յաղթեն ի-  
րեն։ Կը զիտէ թէ իր ընկեր-ձագերուն գլուխներուն վրայ ման-  
րիկ եղջիւներ կը բուսնին, եւ այսպէս՝ անոնք երթալով նորա-

նոր բաներով կ'օժտուին, ու աւելի կը գերազանցեն զինքը։ Ու այս մտածումները կը տիրեցնեն զինքը։ անոնց ունեցածը՝ չունի ինք։ ասիկա մեծ ցաւ կը պատճառէ իր մանուկ արտին։

Հիմայ եօթը տարեկան է Հէփի։ իր անձին հոգո ինք կը ըստանձնէ այլ եւս։ Միւս կենդանիները բրդու մորթ ունին, թռչունները՝ գեղեցիկ փետուրներ, ինք՝ ո՛չ մէկը։ կը ժողվէ քանի մը լայն տերեւներ, ու ասոնցմով կը ծածկէ իր մերկութիւնը։ տերեւները սակայն կը չորնան ու կը թափին, ուստի մեր մանչուկը սատկած արծիւր մը մորթն ու փետուրները կ'առնէ ու կիսկատար ծածկոյթ մը կը շինէ մարմին։ Ծառի մը ճիւզը կը մաքրէ ու զայն գաւազանի տեղ գործածելով։ կը տեսնէ որ կարող է անարեկեցնել ու վախցնել իրմէ զօրաւոր կարծած կենդանիները։ Ու այլ եւս չի փափաքիր ունենալ այծեամին ու եղնիկին եղջիւրները, սմբակները։ առանց ատոնց ալ կը յաջողի, յաղթել անոնց։ Ու այսպէս կը րնայ չափով մը հասկնալ իր ոյժը եւ զգալ թէ։ իր գլուխը շատ կը գերազանցէ անոնց կոտոշաւոր գլուխները։

Ու բոլոր անասունները կը սկսին վախնալ Հէփին։ չե՞ն համարձակիր կռուիլ անոր հետ, եւ անոնցմէ ոչ մէկը կու գայ իրեն քով, բայց միայն իր մայր-այծեամը, որ զինքը դիեցուցած էր, եւ որ հիմայ այլ եւս ծերացած ու տկարացած ըլլալով՝ մասնաւորապէս կը կարօտէր իր խնամքին։ Բայց հակառակ Հէփի բովանդակ հոգածութեան, անիկա երթալով կը տկարանայ եւ կը նիհարնայ, մինչեւ որ վերջապէս մահը վրայ կը հասնի ու իր բոլոր շարժումները կը դադրին։ Հէյի՝ չափազանց կը յուզուի ասոր վրայ։ իր սովորական եղանակովը՝ ծայն կու տայ անոր։ պատասխան չկայ։ ո՛ եւ է թերութիւն չի տեսներ։ կը զննէ նմանապէս մարմին զանազան մասերը։ նորէն պակաս մը չի դտներ։ Ուստի բուռն փափաք մը կ'ունենայ հասկնալու թէ՝ ուր է թերութիւնը կամ պակասը, որպէս զի վերցնէ զայն, ու այծեամը վերագարձնէ աշխոյժ կեանքի իր առջի վիճակին։ Բայց կատարելապէս կը շուարի։ Ո՛չ մէկ մասին մէջ կը գտնէ ինտուածը՝ կեանքը։

Այդ միջոցին այծեամին դիակը կը սկսի փտիլ ու հոտիլ, ինչ որ զզուանք կը պատճառէ Հէյիի, որ այդ պատճառաւ չուզեր նոյն իսկ նայիլ իր սիրական խորթ մօրը՝ այծեամին վրայ։ Դիպուածով կը տեսնէ որ հեռուն՝ երկու ազռաւներ իրարու հետ կը կռուին, մէկը կը սպաննէ միւսը եւ յետոյ իր մագիներովը փոս մը կը փորէ ու հոն կը թազէ իր մեռած սոսիր։ Ու Հէյի կը մտածէ՝ «եթէ իր ընկերը սպաննող ագռաւը՝ զայն հողին մէջ թաղեց վերջը,

ի՞նչքան աւելի պատճառ ունիմ ես այդ նոյն բարի ընթացքը ու նենալու՝ իմ մօրս հանդէպ»։ Ու կը փորէ գերեզման մը եւ հոն կը տեղաւորէ մօրը մարմինը։

Այծետմ-մօրը ժանէն վերջ՝ մանչը կը չարունակէ պտտիլ միւս այծեամներուն հետ, քանի որ ասոնք կը կրէին իր մեռած սիրե։ Միին պատկերը Ու քանի՛ հոն կը թափառի՝ կը նշմարէ անառուններու եւ տունկերու զանազան տեսակներ։ իսկ այդ ամէն նուն մէջ չի կրնար գտնել իրեն նմանող մը, մինչդեռ իր տեսած տունկերն ու կենդանիները՝ ամէնքն ալ չա՛տ կը նմանին իրարու։

Այծեամը թաղեկն վերջ՝ երթալով կը համոզուի թէ՝ իրեն կ'իյնայ այլեւս՝ աւելի հոգ ու խնամք տանիլ իր անձին Միայնութեան գաղափարը կը ճնշէ վրան, կը զգայ թէ ինք՝ իրմէ կախում ունի, եւ արագօրէն կը զարգացնէ, կը մշակէ իր կարողութիւնները։ Կը շինէ հագուստ եւ կօշիկ, վայրի անասուններու մորթէն։ Դիտելով ծիծեռնակներու ընթացքը՝ կը սորվի տուն կառուցանելու արհեստը, եւ կը կանգնէ չնորհքով տնակ մը։ Կը յաջողի զսպել ու լնտելացնել վայրի ձիեր, զորս կը գործածէ կըզզին հեռաւոր մասերը այցելելու համար։

Իր պտոյտներէն մէկուն մէջ՝ կը նշմարէ որ եզէգններու խուրձ մը յանկարծ կրակ կ'առնէ, չարունակական չփումէ։ Ասանկ տեսարան մը երբեք տեսած չըլլալով, պատանին կը սոսկայ եւ կը փախչի, բայց հեռուէն կը դիտէ ամէն բան։ Կամաց կամաց կը մօտենայ այրող եղէգններուն։ հիացումով կը դիտէ կրակին պայծառութիւնը, եւ այն լափիչ զօրութիւնը որ ամէն բան մոխրի կը վերածէ։ Քաջութիւնը կ'ունենայ ձեռքը երկնցնելու եւ կրակը բռնելու, բայց երբ ձեռքը կ'այրի, կիսովին այրած ճիւղ մը կ'առնէ եւ իր բնակարանը կը տանի։ Հոն կրակը չարունակ վառ պահելու համար ամէն խնամք կը տանի։ Մանաւանդ անոր զիշերային ծառայութենէն՝ լուսաւորութենէն գոն կը մնայ անհունապէս, եւ գերազանց բան մը կը նկատէ զայն։

Եւ երբ կը տեսնէ որ կրակին բոցերն ու ծուխը միշտ վե՛ր բարձրանալու կը միտին, համոզում կը գոյացնէ իր մէջը թէ՝ կրակը ըլլալու էր երկնակամարին վրայ պլազող լոյսերուն պէս բան մը։ Յետոյ, կը փորձէ կրակին ոյժը՝ անոր մէջ նետուած զանազան մարմիններու վրայ։ Եւ կը համոզուի թէ՝ ամէն բան, ուշ կամ կանուխ կը լափուէր կը ջնջուէր անոր հրեղէն լեզուներէն։ Ուսորիչ շատ մը բաներէ զատ, կ'ուզէ նաեւ գիտնալ կրակին ոյժը՝ ձուկերուն վրայ, եւ երբ խանձուող եփուող ձուկերուն հոտը քիթին կուգայ՝ տխորժակը կը գրգռուի, ու այսպէս կը սկսի այլեւս ձուկ ու միս ուտել։ Իրեն բոլորովին օտար կերակուրի տեսակներ

երեւան կուգան հիմայ կրակին ոյժով, ուստի երթալով՝ աւելի եւս  
կը յարդէ զայն, ու այս զգացումը՝ իր մէջը կը զօրանայ ու կ'ա-  
ւելնայ օրէ օր:

Իր նիւթական գոյութիւնը ամէն կերպով ապահովելէ վերջ,  
շուրջը գտնուած բոլոր առարկաներուն եւ երեւոյթներուն հետա-  
զոտութեամբ կը սկսի հետաքրքրուիլ: Խոկ երբ քսանըութը  
տարեկան կ'ըլլայ՝ իր միտքը կը սկսի գրաւուիլ աստեղագիտա-  
կան խնդիրներով, կը դիտէ երկինքը, լուսաւորները, արեւը եւ  
լուսինը, մեկնութիւններ կուտայ անոնց փոփոխութիւններուն  
նկատմամբ. եւ վերջապէս կ'եզրակացնէ թէ՝ երկնակամարը հու-  
նաւոր է եւ զնդանեւ: Ու ատկէ վերջը՝ իր միտքը երկար ա-  
տեն ու բուն կերպով կը գրաւուի մեծ խնդրովը Ստեղծագոր-  
ծութեան եւ Արարչին:

¶.

Տարակոյս չկայ թէ՝ այս գործին հսգերանական զրոշմը խի՛ստ  
զգալի է ու հիանալի, երբ հեղինակը զարմանալի ճարտարու-  
թեամբ մը կը պատկերացնէ Հէյի իպն Եսոգոնանի պատճառարա-  
նութիւններուն աստիճանաբար զարգացումը՝ ի մասին Արարչին:

Հէյիի բոլոր խորհուրդները՝ ատկէ վերջը՝ կը դառնան այս  
ինքնաղոյ իակին շուրջը եւ որպէս զի կարող ըլլայ իր ամքողջ  
էութեամբ խոկալ ու ըմբռնել, զգաւարանական բաներէ կը հե-  
ռացնէ իր բոլոր սէրը, կը խփէ իր աչքերը, կը խցէ ականջները,  
եւ կարելի եղածին չափ կը զգուշանայ հետեւիլ երեւակայու-  
թեանը, ու կը խորհի միայն իր էութեանը եւ Անոր իսկութեանը  
վրայ:

Եւ մինչ այսպէս՝ անգործութեամբ կը տկարանան մարմնական  
գործարանները, միւս կողմէ՝ իր մարմնէն կախում չունեցող գոր-  
ծողութիւնները կը զօրանան, անանկ որ երրեմն իր մտածումները  
մաքուր եւ անխառն կ'ըլլան եւ կրնայ տեսնել ինքնաղոյ իակը:  
Յաճախ սակայն ժարողութիւնները կը վերագանան  
իրեն, եւ կ'աւրեն իր խորհրդածութիւնները, ու զինքը կը քաշեն  
վրա, չա՛տ վար, մինչեւ զետինը:

Ու ժամանակ մը այս մաքառումը կը շարունակուի իր եւ  
մարմնական կարողութիւններուն միջեւ թայց երբ կը տեսնէ որ  
իր նպատակին հասնելու համար հարկ է հրաժարիլ աշխարհային  
կարգ մը յարաւերութիւններէ, կը յօժարի այլպէս ընել եւ քա-  
րայրի մը յատակը կ'ընտրէ իրեւ օթեւան, ուր՝ աչքերը փակ եւ  
զլխահակ՝ ինքզինքը բոլորովին կը զատէ զգայարանական բաներէ  
եւ մարմնական կարողութիւններէն, եւ բոլոր իր խորհուրդներն ու  
մտածումները կը սեւեռէ ինքնաղոյ իակին վրայ: Երբեմն, օրե-

րով կը մոռնայ ուտելին ու խմելը, իր մեծ նպատակը կամ փաստական շամարը չուտ իրագործելու համար:

Այսպէս, կը յաջողի վերջապէս ինքզինքը ենթարկել այնպիսի վիճակի մը, որ ո՞չ երկիրը, ո՞չ իր մարմինը գոյութիւն կունենան իրեն համար, բայց միայն այն մեկ, ճշմարիտ, յափակենապէս ինքնազոյ էակը: Խորապէս կը միաբուրի այս վիճակին մէջ եւ կը վարելէ «ի՞նչ որ աչք չէ տեսած, ո՞չ ալ ականջ՝ լսած»:

Երբ ինքզինքին կուգայ ու կը սթափի այդ վիճակէն, որ զինովութեան կը նմանէր, կը սկսի խորհիլ թէ իր իսկութիւնն ալ բնաւ չէր տարբերեր այն ճշմարիտ էակին իսկութենէն, եւ թէ այս էակը՝ ի՞նչ եւ է կերպով անընդունակ էր բազմապատկութեան, եւ ինքը լո՞կ նոյն էութիւնը կը ներկայացնէր, Բարձրագոյն չրջանակին մէջ կը տեսնէ էակ մը, որ չուներ իրեն արարիչը: Այդ անջատ շրջանակին մէջ կը տեսնէ էութիւնը՝ այնպիսի կատարելութեամբ, շքեղութեամբ եւ գեղեցկութեամբ որ ո՞ եւ է լեզուով չի կրնար արտայայտուիլ ու բառերով պատկերացուիլ:

Յետոյ կը սկսի ըմբռնել երկինքի լուսաւորներուն շրջանակը: Եւ կ'եղբարակացնէ թէ՝ թէեւ զգայարանական աշխարհը կը հետեւի աստուածային կամ երկնային աշխարհին, ինչպէս շուքը՝ մարմնին, սակայն աստուածալին աշխարհը պէտք չունի անոր եւ անկախ է անկէ. Նոյն ատեն անիմաստ է ենթազրել անոր համար՝ զնջուելու կարելիութիւն մը, քանզի կը հետեւի աստուածային աշխարհին Այս աշխարհին ապահանութիւնը կը կայանայ՝ փոխուելուն եւ անջնջելի մնալուն մէջ:

Այս է համառօտ ամփոփումը այն բաներուն, զորս Հէյի իպն Եռքտնան կը տեսնէ իր մտքի յափակութեան փառաւոր վիճակին մէջ:

¶.

Երբ Հէյի, բարձրագոյն աշխարհի իր այս թափառումներէն կը վերադառնայ զգայարանական աշխարհին, կը սկսի զզուիլ, գարշիլ աշխարհի այս մահկանացու կեանքէն, եւ չափազանց կ'ըղձար վերադառնալ այն վիճակին, որուն մէջ կը գտնուէր առաջ: Եւ շարունակական ու զօրաւոր ձիգով, վերջապէս կը յաջողի հասնիլ այն վիճակին, երբոր իր փափաքը զինքը կը մղէ անոր: Եւ այդ վիճակին մէջ գտնուած միջոցին՝ կը փափաքի որ Աստուած անջատէ զինքը՝ բոլորովին, իր մարմնէն ու մարմնական փափաքներէն եւ պէտքերէն, որպէս զի կարող ըլլայ վայելել մշտնջենական երանութիւն, ու գերծ ըլլայ ամէն ցաւէ ու վիշտէ:

Հէյիի տարիքը հիմայ հասած է յիսունի, եւ յանկարծ տեղի կունենայ մեծ փոփոխութիւնը իր կեանքին մէջ,— կը ծանօթա-

նայ ուրիշ մարդկային արարածի մը՝ Ասալի հետ։ Ու ասիկա տեղի կ'ունենայ հետեւեալ կերպով։

Հէիփի բնակած կզզին քիչ մը անդին կար կզզի մը, ուր քաշուած էին կրօնական տեսակ մը ազանդաւորներ, որոնցմէ շատ կը գտնուէին այն ատենները՝ երկրին այդ կողմերը։ Այդ ազանդաւորներուն մէջէն երկու հոգին՝ Ասալ եւ Սալաման՝ շատ նախանձախնդիր եւ նուիրուած մարդիկ էին։ Երկուքին բնութիւնը սակայն իրարմէ շատ տարբեր էր. նոյնպէս նաեւ իրենց մտածութեան եղանակը։ Ասալ՝ իրերու խորը թափանցելու կ'աշխատէր, աւելի կը սիրէր միսթիք նշանակութիւններու հետամտիլ։ Սալաման՝ ընդհակառակը իրերու դրսերեւոյթովը կը գոհանար, եւ կը խորչէր մեկնութիւններէ ու խորհրդածութենէ։ Ասոնցմէ դուրս, երկուքն ալ սակայն հաւատարմաբար կը կատարէին գծուած արարողութիւնները, եւ կ'աշխատէին կուրիլ իրենց անզուսպ կիրքերուն եւ յուզումներուն դէմ, իբրեւ ճշմարիտ ճգնաւորներ։

Բայց իրենց մէջ գոյութիւն ունեցող կարծիքի տարբերութիւնը բաւական կ'ըլլայ որ իրարմէ բաժնուին։ Ասալ՝ տեղեկութիւն ունէր այն կզզին վրայ, ուր կը բնակէր Հէյի, Գիտէր թէ այն կզզին պաղալից էր եւ օդը առողջարար. ուստի կ'որոշէ հո՛ն երթալ, ընկերութենէ հեռու, իր կեանքին մնացած օրերը անցընելու համար։ Ու նաև մը վարձելով Հէյի կզզին ոտք կը դնէ, ետ դրկելով իրեն ընկերակցող բոլոր մարդիկը։ Հո՛ն կը շարունակէ ծառայել Ամենակարողին, երկնային խորհուրդներով եւ խոկումներով զրաւուած։ Միայն, երբ կ'արթնայ՝ կը հեռանայ իր օթեւանէն, ուտելիք ճարելու համար։ Այսպէս կը չարունակէ բաւական ատեն, վաւելելով մեծագոյն կարելի ուրախութիւնը եւ մտքի հանդարտութիւնը, արդիւնք՝ Տիրոջը հետ ունեցած հաղորդակցութեան։

Նոյն ատենը՝ Հէյի իպն եռպտնան ամբողջովին գրաւուած էր վեհ խորհրդածութիւններով, եւ երբեք չէր շարժեր ու հեռանար իր քարարէն կամ խուցէն, բացի այն պարագայէն՝ երբ ստիպողար պէտք կ'ունենար քիչ մը ուտելիք ճարելու։ Ուստի եւ ատեն մը իրարու չեն հանդիպիր՝ միեւնոյն կզզին այս երկու մարդկային բնակիչները։

Վերջապէս, օր մը Հէյի կ'երթայ ուտելիք փնտռելու այն կողմերը, ուր կը գտնուէր Ասալ։ Զիրար կը տեսնեն, ու զիրար կը գիտեն։ Ասալ՝ իր մասին՝ կասկած չունենար թէ իր գիմացինն ալ ըլլալու էր կրօնաւոր մը, որ ինքզինքը տուած է մենակեցութեան՝ գաղթելով աւս կզզին, ճիշդ՝ ինչպէս ըրած էր նաեւ ինք։ Բայց Հէյի՝ չէր կընար հասկնալ թէ ի՞նչ էր դիմացինը. քանզի իր տե-

սած արարածներէն եւ ո՞չ մէկուն կը նմանէր ասիկա. կեանքին մէջ չէր տեսած Ասալի պէս բան մը: Ասալ հագած էր սեւ վերարկու մը, ինչ որ աւելի կ'առշեցնէր Հէյին: Ու այսպէս, զարմացած ու ապշած, պահ մը իրարու նայելէ վերջ, Ասալ չուզեր վրդովել իր խորհուրդները եւ կռնակը Հէյիի տալով կը փախչի անսկէ: Հէյի ետեւէն կը վազէ, ներքին փափաք մը զգալով հասկնալու անոր ինչ ըլլալը Բայց տեսնելով որ ան արագօրէն խոյս կու տայ իրմէ, կը պահուըտի. ու ասկէ քաջալերուելով՝ Ասալ նորէն ինքինքը կը յանձնէ իր սովորական մտածութիւններուն: Այս միշտոցին Հէյի կամաց կամաց կը մօտենայ անոր դտնուած տեղին, եւ այնքան կը մօտենայ որ յստակորէն կրնայ լսել անոր ընթերցումները եւ աղօթքները: Կը տեսնէ անոր աղերսական ձեւերն ու լալը. ուշադրութիւնը կու տայ քաղցր ձայնին, որ կ'արտաբերէր բառերը՝ որոշապէս: Եւ կը զգայ թէ՝ ասանկ բան մը երբեք զիտած չէր ուրիշ կենդանիներու հանած ձայներուն մէջ: Յետոյ՝ զննելով անոր կերպարանքը եւ զգեստը, կը համոզուի թէ՝ անոր կրած վերարկուն բնական մորթ մը չէր այլ արհեստական ծածոկյթ մը, ինչպէս ունէր ինքը: Եւ երբ կը նշմարէ անոր շարժումներուն, աղօթքներուն եւ արտասուելուն չնորհալիութիւնն ու խոնարհութիւնը՝ այլ եւս չի կասկածիր թէ անիկա ըլլալու է մէկը այն էութիւններէն, որոնք ունին ծշմարտին ծանօթութիւնը:

Ուստի բուռն փափաք մը կը զգայ անոր հետ ծանօթանալու, եւ հասկնալու պատճառը այդ լացին ու պաղատանքին: Ու կը մօտենայ Ասալի, որուն վրայ՝ այս վերջինը նորէն կը սկսի փախչիլ: Բայց Հէյի կը հասնի անոր եւ ամրապէս կը բռնէ զայն, որպէս զի գարձեալ չփախչի ու չնոռանայ քովէն: Ասալ՝ սոսկումով կը զննէ Հէյին որ հագուած էր վայրի անասուններու մորթով, եւ իր մագերն ալ այնքան երկնցած էին որ կը ծածկէին մարմնին մէկ մասը Միւս կողմէ, Հէյի տեսնելով անոր վախի արտայայտութիւնները՝ կը ջանայ հանդարտեցնել զայն այնպիսի ձայնական արտայայտութիւններով, զորս սորված էր իր շուրջի կենդանիներէն. նաեւ կը սկսի շուել զգուել անոր ձեռքը, զլուխը եւ վիզը, մինչեւ որ կը յաջողի փարատել անոր վախերը, ինչ որ կը հետեւցընէ Ասալի ուրախութեան եւ փոխադարձ շոյանքի արտայայտութենէն:

Այն ատեն, Ասալ՝ իր զիտցած զանագան լեզուներով յաջորդաբար հարցումներ կ'ուզզէ Հէյիի, իր կեանքին եւ զբաղման նըկատմամբ: Զուր աշխատանք սակայն: Հէյի ոչինչ կը հասկնայըսուածներէն: Եւ այսպէս, երկուքն ալ զարմացմամբ պարուրուած՝ երկար ատեն իրարու կը յառին:

Ասալ՝ միտքը կը դնէ լեզու սորվեցնել Հէյիի, ու վերջապէս կը յաջողի բաւական առաջ տանիլ իր աշակերտը. ու անկէ վերջ, կը սկսի հարցաքննել զայն իր ապրելակերպին եւ անցեալին նը- կատմամբ. ու Հէյի կը բացատրէ անոր ծանօթութեան կամ զի- տութեան մէջ իր կատարած յառաջիմութիւնը, որուն չնորհիւ կրցեր էր համնիլ Աստուծոյ հետ հաղորդութիւն ունենալու աս- տիճանին. կը պատմէ անոր՝ այն բաներուն նկատմամբ՝ որոնք ան- ջատուած են զգայարանական կեանքէն, կը խօսի ճշմարիտ էակին վրայ՝ իր բոլոր փառաւոր ստորոգելիքներովը:

Երբ Ասալ կը լսէ այս բոլոր բաները՝ սիրտը կը բացուի, միտ- քը կը լուսաւորուի եւ Կ'ըմբռնէ այն բոլոր սկզբունքներն ու պատ- ուիրանքները, զորս ինք արդէն սորված էր իր օրէնքէն՝ ի մասին Ամենակարող եւ Փառաւոր Աստուծոյ, իր Հրեշտակներուն ու Գլր- քերուն, ինչպէս նաև ի մասին Դատաստանի օրուան, Դրախտի եւ Դժոխքի: Կարծ խօսքով, Ասալ կը համոզուի թէ իր կեանքը եւ Հէյիի փիլիսոփայութիւնը սոսկ երկու տարբեր ձեւերն են մէկ Յա- փտենական ճշմարտութեան:

Աւելի խօսակցելով իրարու հետ, երբ Հէյի կը տեղեկանայ թէ՝ այն կղզիին բնակիչները, ուսկից Ասալ եկած էր, ունէին տը- խուր վիճակ մը իրենց բարքին ու կեանքին մէջ՝ շատ կը յուզուի եւ ներքին սէր մը կը ստիպէ զինքը երթալ ու աշխատիլ անոնց փըր- կութեանը համար: Ասալ անմիջապէս կը համակերպի Հէյիի թե- լաղորութեանը, եւ երկու քը մէկտեղ՝ կղզիին քովէն անցնող նաւ մը կը նետուին ու կ'երթան դիմացի մարդարնակ կղզին: Ասալի հին բարեկամները խսկոյն կը շրջապատեն զինքը, իր արկածալից կեանքին վրայ տեղեկութիւններ խնդրելով իրմէ. եւ երբ կը լսէն իր պատմութիւնը՝ Հէյի իան Եոգտնանի մասին՝ կը խմբուին ա- նոր շուրջը, յարգանքի ու հիացումի նշաններով:

Հէյի անմիջապէս գործի կը սկսի: Կը բացատրէ անոնց իմաս- տութեան գաղտնիքները, եւ կը ջանայ հասկցնել անոնց այն վար- դապետութիւնները, որոնք իրեն յայտնուած էին: Բայց որովհե- տեւ ատոնք տրամադօրէն հակառակ էին իրենց մտքին մէջ խո- րապէս արմատացած ըմբռնումներուն՝ կը սկսին պազիլ իրմէ եւ նոյն իսկ զժգոնութեամբ խոյս տալ, թէեւ արտաքուստ մարդա- սիրական ո՛եւ է արտայայտութեամբ չեն թերանար յարգանք կեղ- ծելէ անոր անձին հանդէպ:

Հէյի շուտով կը համոզուի թէ՝ անկարելի է բարեկարգել այդ կղզիին ժողովուրդը, որ իբր աստուած՝ իր ցանկութիւններն ու ախորժակները կը ճանչնար, կուրացած ըլլալով աշխարհի ոչնչու- թիւններէն՝ կը շարժէր վեր վար մինչեւ որ զլորէր դէպի գերեզ-

ման։ Կը հասկնայ թէ թանձր մէզ մը կայ անոնց աչքերուն առջեւը, թէ չեն կրնար տեսնել Ճշարտութիւնը։ Ու չարաչար յուսախաբ՝ որ չի կրնար բան մը ընել Սալամանի հետեւողներուն, կը մեկնի այդ կղզիէն։ Ասալի հետ, ու նորէն կ' ապաստանի իր կը զին։ Հոն անոնք կը շարունակեն իրենց խոկումներն ու հետապնդումները նուիրել Յաւիտենական Ճշարտութեան, եւ չեն դադրիր Աստուածը պաշտել, մինչև որ մահը իր ձեռքը կը դնէ իրենց վրայ։

Ասոնք են գլխաւոր գիծերը Հէմի Խպն Եոգտհանի պատմութեան, որուն ամէնէն փափուկ եւ յուղիչ մասերուն ծնունդ տուածեն Պատմութիւնն ու Առասպելը։

ՏՈՂԹՈՎՆԴՆ

## Լ Օ Ւ Ս Ն Դ Ն

Մոլորահետ զունեսկս որչափ դուն հեռու  
Կեցած մենիկ շողաս, ո՛ Կեսդ յուատու,  
Ո՛ շողարձակ անեղծ վրկայ Միշտին  
Քանի կոյս դուռ հլրաշը բոլորդ պարբերին։  
Յաւետակից ժամանակին ու վայրին՝  
Անհունին մեջ բերես հուն մըն ես դու հին  
Յաւ Զօրնորեանն, ոյր ակնարկին կենացան  
Վայրն յաւիտեանն եւ ժամանակն ինձընան։  
Ո՛ շող մեզ փոքր սակայն մեծ ալ ես, բարեկ',  
Դու միշ մօս ես, բայց եւ հեռու միշ մենէ,  
Թերեւս անի կեանին մուտքն ալ ես անուշ,  
Մարդ անժաման յոյսով բռոյի միշ ք շուրց։  
Թերեւս հրսկայ մազնիս մըն ես աներման  
Որուն շուրցը կոյս աշխարհներ կուգան ման,  
Ճաճանչելով, դողոնչելով անձանձիր,  
Մըրըրկայոյզ փոշիներու պէս ցանցիր։  
Եւ զօրնորին յաւերդ զուրին դու ձրզող  
Պինդ բեւենես մըշահոյով դարձին սող,  
Հըրաշակայծ կարումներովդ բոդ չես Տար  
Որ վիհին մեջ՝ անիակ սուզինի դիր եւ դար։  
Այլ այն օրին վայ երբ մարդիկ գըրեցին  
Եւ սաւանին որց մ'եղաւ զունեն այս գայորին,

Զըսպանակին՝ ոյր վլրայէն իր հղօր  
էն վեր առաւ մատն եւ վլրադ պնդեց խոր:  
Թէ ոչ դուն հոդ՝ մենք անրիծ շող անմուար,  
Դուն շամանդադ՝ եւ մենք անշարժ կառավար,  
Դուն բոց՝ մենք հրատ պիտի միշտ վառ ըլլային  
Վերեն վերեն պիտի հրամրէր ու մեզ ինք:

Այլ արդ եղուկ. անբաղդ երկիրն այն օրէն  
Դառնաւ սկսաւ Ըստրոբելի պէս շլրջկին.  
Դարե՛ր անցան եւ դեռ անկայ կը դառնայ  
Անհունին մէջ մոլար, եւ ուր առնե կայ:

Դու հրաշակերս ըլլալու ես, վեհ դարպաս  
Փառանըշող ուր հրեշտակաց մաֆուր դաս  
Ադամանդի ծովերուդ վլրայ բոյսելով  
Կ'օրհնեն յաւերծ մեծ Տանուտերն յաղը շընչով:

Ո՞չ սուս, ո՞չ նենգ, եղծում ստեղծում չիկայ հոդ,  
Անկում դրժանի, ոչ հետեւան մահու հոս,  
Յովիդ անմահ զոյնը նըշան մ' գօրեղ  
Թէ ամեն ինչ անադ անմեռ և այդտեղ,  
Թէ դարդած է մեղի ծածկոյթն յոյս՝ տրմոյն  
Հոդ՝ ուր միակ թերեւ մեղին է վայելում,  
Սոսկ վայելում, անհոգ պատրաստ յարիտեսն  
Աջեն ձախեն, որ չիկան հոդ, անսասան:

Եւ դու խըրոյն ետեղակալդ մեծութեամբ  
Եւ դու վրսեմ ծրպիսերովդ անամբ,  
Որ լուսաձիր մեզ անուրշներ կարկըրեն,  
Վկա կը նայիս մեզի անշափ բարձունքնեն.

Պիշ կը նայիս մեր արեւին ալ ամեր՝  
Թերեւ անոր ալ տալով բաշի մը լոյսէդ,  
Սուր կը նայիս անհունին խորն ոյր սահման  
Ամենաքար էին ըստուեն է միայն:

Ո՞վ պայծառ ակն, անրիծ հոգւոց անդորր տուն  
Յետին պահուս հոգւոյս կըուուն եղի՛ր դուն,  
Եւ լոյս յաւերծ բո՞դ հորդէ ինձ ուղիդ սահ  
Ահեղ մուրքն սուրալ ժեզի յաղը ու՝ անահ

## ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ

(ՊԱՏՄՈՒՄՆԻՑ)

Ա.

Մենք կը պատրաստուէինք կերակուրի նստելու, երբ յանկարծ տան գուռը զարնուեցաւ։ Անձանօթ թափառաշրջիկ մըն էր, ու զորմելի երեւոյթով, սառելու մօտ, զրեթէ փայտացած։ Անստուգ ու ահարեկ նայուածք մը նետեց մեր վրայ՝ երբ զինքը դիմաւորեցինք զուարթ գէմքով, քրքչալիր երգերով, չէն ու սստոստուն։ Ուզեց խօսիլ՝ բայց հազիւ կրցաւ շրմունքը շարժել, եւ ինկաւ երեսի վրայ, իբր թէ գնդակի մը սպանիչ համբոյրը գգուած ըլլար իր սիրտը։

Ո՞վ էր այդ թշուառ մարդը որ այսպէս ապաժամ յայտնուաթեամբ մը մեր հանգիստը կը խռովէր։ Ճօնի՝ խրախճանքի երեկոյթ մըն էր, հիւրեր լեցուած էին մեր սրահը, կին՝ աղջիկ, պըզտիկ տղաք ու ծերունիներ, վերջապէս կեանքի սանդուխին տարբեր աստիճանները գրկած է ակներ իրարու միացած էին, ցնծուաթեան ու խինդի միեւնոյն նպատակին համար։ Անձառ ուրախութիւն մը գրաւած էր մեզ ամէնքս, սրահը կը գոռար հրճուազին աղաղակներու եւ որոտալիր ծիծաղներու պոոթկումէն, ու ոչ մէկ օտարոտի զգայնութիւն կը պատորէր այդ ընդհանուր ողեւորութիւնը։ Կարծես մեր սրտերը ճնշող ամէն թումբ խորտակուած էր միեւնոյն ատեն, եւ ինչ որ զուարթութիւն, ինչ որ խանդ ու աւելնունէինք կուտակուած։ Կը պոոթկար, կը յորդէր, կ'ողողէր մեզ յորդահոս հեղեղի մը պէս բայց ահա այս անձանօթ դատարկապորտը կուգար մեր ցնծութիւնը կը խաթարէր, կը մեոցնէր, ինչպէս նորակազմ բոյնի մը մէջ մահուան առաջին հունձքը կը քանզէ հոգիներու անապակ անդորրութիւնն ու սրտերու երանութիւնը։

Քառոսունին մօտ մարդ մըն էր, արդէն իսկ սպառած, վտիտ ու կորացած։ Ժամանակէն շատ առաջ խարխլած կազմուածքը, իր այդ ցաւազին անկումին մէջ մանաւանդ, թշուառութեան հազար պատկերէ աւելի սիրտ կը ճմէր։ Հազուստ գրեթէ չկար վրան։ Անգոյն՝ բգիկ-բգիկ գրգիւակներ կը ծածկէին իր աղտօտ ու պժգալի մերկութիւնը։ Տարատին պատուած քներէն՝ ուռած զիստերը շերտ կ'երեւային կէս-կապոյտ, կէս-կարմիր գոյնով մը, որ նողկանքի սարսուով մը կը ցնցէր մեր հողին։ Դլուխը բաց էր, եւ խռուացած աղերեկ մազերը խուրճ-խուրճ քարացած էին ճակտին բարձունքն ու քունքերուն կատարը, այդիներու սահմանը գծող մացառուտներու պէս խիտ ու մթին։

Զինքը նախ մեռած կարծեցինք, այնքան պաղ էր իր մարսինը, եւ դէմքն ալ այնքան գունատ։ Բայց երբ ներս, ճարճատող կրակին առաջքը տարինք, անդամները ոկասն չարժկոտիլ։ Տակաւ աշուրները բացաւ, ակուները քակուեցան եւ երկար հառաջանք մը արձակելով իր անփայլ ու ջղարեկ նայուածքը շուրջանակի մեր վրայ պտտցու։ Տիսուր էր դէմքը, ողորմուկ եւ յուսահատ։ Ցաւն ու վիշտերը իրենց աւերը բանած էին հոն, թըշուառութեան հետքերը յստակ կ'երեւային անոր ամէն մէկ ծալքին տակ, զրկանքի ու տուայտանքի տմրողջ պատմութիւն մը արձանագրուած էր այդ մոայլ ճակտին վրայ՝ ուր վաղահաս ծերութեան մը խորշոմները իրենց ակօսը գծած էին, ինչպէս արօրը կը բանայ արտերուն երկայնքը։

Սրահին ոգեւորութիւնը մարած էր. ա՛լ ոչ խինդ կար, ոչ ծիծաղ. ամէնքս լուռ իրարու կը նայէինք, եւ կամ մարզը կը զիտէինք, ճնշուած անտանելի թախիծէ մը որ մեր սիրտը կը պրկէր։ Պատիկ տղաքն իսկ, կեանքի ու զժբաղդութեան անգիտակից այդ երջանիկ էակները, չէին խօսեր, չէին խնդար. կրքով փարած էին իրենց մօր, եւ երբեմն գողունի նայուածքներ կը նետէին դէպի անծանօթը՝ որ ապահովաբար երկիւղ կը պատճառէր իրենց։ Տարօրինակ բան որ միակ թշուառ մը կրնար այսպէս հարիւր սրտի անամպ ու պայծառ ցնծութիւնը սպաննել, մի՛ միայն իր յայտնութեամբ, առանց իսկ իր տիսուր կեանքին ցաւի քնարը հնչեցնելու։ Լուռ էինք ու մտախոհ։ Ո՞վ էր ուրեմն այդ հալածական մարզը որ գեկտեմբերի այս սոսկալի օդին դուրսը մնացած էր, խեղճ անպատսպար եւ ահարեկ, հօտէն բաժնուած ու մոլորած ոչխարի մը պէս, զիպուածին անակնկալ չարիքներուն ենթակայ։ Անշուշտ մուրացիկ մըն էր, մեծ ճամբաներու թափառիկ անցորդ մը, թերեւս անօթի եւ անապաւէն, որ եկած էր մեր գութը վինտոելու։ Բայց ո՞վ էր, ինչո՞ւ մեր զուրս զարկած էր փոխանակ ուրիշ տուն մը զիմելու, ինչո՞ւ այսպէս մեր խրախճանքը ապականած էր։ Հաց՝ կրնայինք տալ իրեն որչափ որ ուզեր, կերակուրը առատ էր, եթէ տասը մարդու չափ ալ ուտէր՝ կրկին մնացածը շատ պիտի գար մեզի. դիւրին էր նաեւ տաքուկ սենեակ մը եւ մաքուր անկողին մը ճարել զինքը պատսպարելու համար։ Թո՛ղ այդ ամէնը առնէր առաջուց, տակաւին ներս չմտած, իրեն պէտք եղածէն տասնապատիկ, հարիւրապատիկ աւելին առնէր, բայց այսպէս չմտնէր մեր մէջ, չյայտնուէր ու չյուզեր, չխռովէր մեր ցնծութիւնը։

Թշուառ էր ու խեղճ։ Սրտամորմօք մելամաղձութիւն մը կը ծորէր իր ցաւատանջ դէմքէն, կը տարածուէր՝ ինչպէս իւզի կա-

թիլ մը մաքուր պաստառին վրայ, կը պարուրէր մեր հոգին ու կը տխրեցնէր մեզ։ Արդահատանքի խոր զգայնութեամբ մը ուսած էր մեզմէ իւրաքանչիւրին սիրտու, հիմայ կրնայինք զինքը երջանկացնել, տաք ու նոր հագուստներով ծածկել իր մերկութիւնը, զինքը կշտացնել, պատուոյ տեղը իրեն տալ ու մեծարել իբր ազգեցիկ հիւր մը։ Բայց ի՞նչ օգուտ այդ ամէնէն։ Զինքը որչափ ալ հանգիստ, որչափ ալ երջանիկ տեսնէինք, մեզ ձնչող թախիծը կրկին չպիտի անհետանար։

Մեր ուրախութեան ու հրճուանքին մէջ մենք մոսցած էինք թէ թշուառներ ու գդրազդներ ալ կան աշխարհի վրայ, կը խաղայինք՝ կը խնդայինք, կը պարէինք անհոգ ու ծիծզուն, իբր թէ բովանդակ մարգկութիւնը այդպէս ցնծութեան մէջ ըլլար մեզի հետ, իբր թէ օգնութեան՝ գութի եւ կարեկցութեան կարօտներ ու տառապողներ չգտնուէին աշխարհի մէջ, մեր չուրչը, մեր ձեռքին տակ։ Անծանօթը ահա այդ մոռացութեան քօղը վերցուցած էր մեր մտքին վրայէն։ Ան միակ թշուառ մը չէր ներկայացներ. Թշուառութեան պատկերն իսկ էր, այնքան արհաւրոտ ու սարսափունակ։ Իր դէմը քարացած էինք, եւ մեր երեւակայութիւնը կը գործէր հսկայ ոյժէ մը շարժող մեքենայի մը պէս։ Մենք կը մտաքերէինք բոլոր այն բաղդի ժառանգազութիւնները՝ որոնք մերկ էին այս մարգուն պէս, որոնք անօթի էին, անպատսպար ու անապաւէն։ Ո՞վ ձեռք կը կարկառէր այդ խեղճերուն։ Ի՞նչ օգուտ միայն այս մէկը պատսպարելէն, միայն այս մէկը հրճուեցնելէն։ չէ՞ մի որ անդին ուրիշ անհամար խեղճեր ալ պիտի մնալին նոյնաքան կարօտ մեր գութին ու կարեկցութեան։ Մեզի անանկ կուգար թէ ալ չպիտի կրնանք ուրախանալ, խաղալ ու ցնծալ, որչափ ատեն որ այդ թշուառները այդպէս անյոյս ու լքուած մնային։ Մեր խիզճը պիտի տանջէր զմեզ, սրտերնիս պիտի զրկուէր իր չէն զարկէն, մեր հոգին պիտի մռայլէր ու մթննար, ինչպէս արեւը ամառ օրով՝ անսպասելի ամպի մը սեւուկ գանգուրներուն տակ։

Անծանօթը նոյն ատեն կենդանի յանդիմանութիւն մըն էր, ով զիտէ ո՛ր Նախախնամութեան կողմէ նետուած մեր ճակտին, բուռն ու անխիզճ ոյժով մը։ Քանի որ թշուառներ կային, խեղճեր ու անօթիներ կային, պէտք էինք այսպէս սպասել որ մեր գուոր ափ առնեն, մեր երեսին պոռան իրենց անօթութիւնը, մեզի լիշեցնեն թէ անիրաւութիւն կ'ընէինք վայելքի եւ խնդութեան օրերու մէջ զիրենք չյիշելով։ Պէտք չէ՞ր որ մենք փնտոէինք այդ անժառանգները, մենք երեւան հանէինք իրենց յաճախ ծածկուած եւ արտաքուստ անտեսանելի ցաւերը, ու մեր կարեկցութեան սպեղանին քսէինք անոնց, մեր գութին գգուանքներով հրահրէինք իրենց հիւծած սիրտը։

Քաղաքը ժխորով լեցուած էր այդ պահուն, կը ծփար լոյսի եւ ուրախութեան մէջ: Բայց կային տուներ զորս մութր գրկած էր վաղուց, որոնց մէջ ոչ մէկ ուրախ կանչ, ոչ մէկ հրձուալիր աղմուկ կը բարձրանար: Եւ այդ տուներէն շատերը մեր մօտն էին, մեզի կից, մեր ցնծութեան աղաղակներով ողողուած: Մենք նոյն իսկ ատոնք մոռցած էինք պահ մը առաջ, բոլորովին անձնատուր մեր երգերուն, մեր զուարթազին ոգեւորութեան, մեր երանութեան:

Մեր սիրտը մեռած էր թէ թմրած. այդ չէինք զիտեր: Յայտնի էր սակայն որ զառն ու խոր վէրք մը բացուած էր անոր վըրայ: — անտարբերութեան վէրքը, — եւ անծանօթը՝ կարծես յարալէզի մը պէս այդ վէրքին կպած՝ կը լզէր ու կր լզէր, հետզինետէ աւելի տրոիտն ու կենսունակ կը դարձնէր մեր սիրտը: Հիմայ գութի անհուն տրամադրութեամբ մը լեցուած էինք, եւ խանդաղատալից ու դիւցաղնական կիրք մը կը հրդեհէր զմեզ: Կուզէինք բարիքի առաքեալներ դառնալ, տառապիլ թշուառներուն համար, օգնել անկարներուն, սփոփել ամէն ցաւ, հրճուեցնել ամէն գժբաղդ ու անժառանգ: Մենք մեր վայելքներուն մէջ կը չարչարուէինք մարդկային խեղճութեանց ու թշուառութեանց գաղափարէն, ինչպէս աղքատներ կը տանջուին՝ երբ դրկանքի եւ յուսահատութեան օրերու մէջ կը մտարերեն բոլոր անոնք որ բաղդէն նպաստաւորուած են, բոլոր հարուստները, բոլոր վայելողները:

Անծանօթը զգաց մեր մէջ պայթող այս փոթորիկը որ մեր բոլոր զգայնութիւնները կը յեղաւրչէր: Ո՞վ զիտէ: Միայն՝ մեր տիրաբեկ վիճակէն ու մեր լուսթենէն նեղուելով՝

— Խաղացէ՛ք, պարեցէ՛ք, երգեցէ՛ք, ըստաւ, ինչո՞ւ չէք զուարձանար . . . ես այս տունը ընտրեցի, այս տան դուռը զարկի՝ ոսրովնետեւ ամէնէն աւելի այստեղ միայն կը գոռար ուրախութեան աղմուկն ու երջանկութեան ծիծազը . . . խաղացէ՛ք, ես երկար ժամանակ կայ որ ուրախութիւն չեմ տեսած, երկար տարիներ կան որ չեմ խնդացած, ո՞վ զիտէ, թերեւս բնաւ չպիտի ինդամ . . . եւ ատոր փոխարէն օրչա՞փ լացած եմ, որչա՞փ, արդա՛ր Աստուած . . .

Ու կրկին հառաչք մը արձակեց սրտին խորէն:

Մենք փորձեցինք վերադարձ մը ընել, նորէն խաղալ ու պարել, բայց զուր տեղը երգի կրինակ մը բարձրացաւ անկիւնէ մը, սակայն ոչ ոք ուղեց ձայնակցիլ, թողուցինք որ մարի: Ուրախութիւնը շիջած էր անգամ մը, եւ անոր տեղ՝ մթաստուեր անորոշութիւն մը համակած էր մեղ ամէնքաւ Բաղդի երանաւէտ ու անխառն ժպիտ մը պահ մը իր շողը ձգած էր մեր վրայ, մեզ արփաւէտած, ու թռած էր անդարձ:

Ճար չկար : Սեղան նստեցանք տրտում ու տխուր, զրեթէ առանց ախորժակի:

Բ.

Անծանօթը միայն լաւ կերաւ, լաւ խմեց : Կ'երեւայ՝ երկար ատենէ ի վեր շնորհքով անդանի երես շէր տեսած : Երբոր գինիի վերջին գաւաթները պարպուեցան, երախտաղիտութեամբ զեղուն, զրեթէ լալագին ձայնով մը շնորհակալութիւն յայտնեց եւ աղօթեց մեզ ամէնուս համար :

— Դե՛ն, կերածդ անուշ, պատմէ նայինք, ո՞վ ես դուն, ուրկէ՞ կուգաս, հարցուց տատս՝ երբ դեռատի հարս մը սուրճի գաւաթները կը հաւաքէր :

Դատարկապորտը նոր հառաչք մը արձակեց, միշտ խոր ու տպաւորիչ, եւ սկսաւ պատմել.

— Ո՞վ եմ ե՞ս . . . բայց ես գիտե՞մ թէ ով եմ, ուրկէ՞ կուգամ, ո՛ւր կ'երթամ: Զորցած տերեւը որ ճիւղէն՝ կը փրթի եւ բաղդին քմահաճոյքին կը մատնուի, գիտէ՞ թէ ուր կ'երթայ. հովը զայն կ'առնէ կը քշէ, լեռնէ լեռ կը բարձրացնէ, ծորերու յատակը կ'իջեցնէ, քարէ քար կը զարնէ, ցեխէ ցեխ կը նետէ. իր քով կամք չկայ. մշտնջենի թափառիկն է՝ զոր ճակատագրի հարուած մը զգեստնած է, եւ որ դարձեալ ճակատագրային վճռով մը ընդմիշտ պիտի շրջի, պիտի վիրաւորուի, պիտի տառապի, առանց գիտնալու թէ ո՞վ է, ուրկէ՞ կու զայ, ո՛ւր կ'երթայ: Ես ալ այդ տերեւին պէս եմ, անոր պէս թարշամած, անոր պէս փրցուած եմ բռւնէս, անկամ ու անգիտակից խաղալիք՝ զոր բաղդին ճակատագրային մէկ քմայքը առեր կը տանի ո՞վ գիտէ ուր . . . : Ես ա՛լ ոչ անուն ունիմ, ոչ հայրենիք, ոչ տուն, ոչ սիրելիներ, ոչ իսկ խնդալու եւ յուսալու իրաւոնք . . . զիս ընկճող ճակատագիրը թերեւս կեանքն իսկ զլանար ինծի, եթէ երբեք այսքան գառն, այսքան ցաւագին շըլլար . . . կեանքը՝ վայելք մը, երանութեան ազրիւր մը եւ յոյսի արանետ մը չէ ինծի համար, այլ պատիժ մը, տառապանքի ծով մը որ մինչեւ վիզս բարձրացած է, որ կը չարչարէ զիս, եւ իրը ամբողջ ուրախութիւն, հազիւ երբեմն պատրանքը կու տայ ինծի թէ զիս պիտի բնկլուզէ, պիտի խեղդէ: Գիտէ որ մահը հրճուանք քով պիտի գրկեմ, ու կը խարէ զիս: Ես ա՛լ մէկ յոյս միայն ուսնիմ, մէկ նպատակի համար միայն կ'ապրիմ . . . ես մահը կը հետապնդեմ, անձկագին ու կարօտալիր, ինչպէս սիրահարը իր սիրուհին, ինչպէս թիթեռնիկը լցուին ճաճանչը, ինչպէս մեղուն ծաղկին հիւթը . . .

Կար սակայն ատեն մը ուր ես ալ մարդու կարգ կը զասուէի, ես ալ ապրելու, սիրելու, խնդալու իրաւունք եւ անուն ունէի,

ես ալ իմ համեստ բոյնս շինած էի ուր կրնայի պատսպարուիլ ու տաքնալ, ես ալ ընտանիք կազմած էի, սիրելիներով շրջապատուած էի եւ հաճոյքով կը վայելէի ինծի բաժին ինկած պատառ մը հացը: Այս այդ անցեալը . . . ինչո՞ւ ստիպեցիք զիս որ զայն յիշեմ: Իմ ցաւերուս ու տառապանքներուս մէջ ամէնէն բզբախն է այդ վերյուշումը որուն մարդիկ զիս կը մղեն . . . է՛ն, վերջապէս առանց ատոր չեմ կրնար ուտել այն կտոր մը հացն ալ որ ասպնջական յարկերու տակ ինծի կը հրամցուի . . . պէտք է պատմեմ թէ ինչո՞ւ իրենց դուռը ինկած եմ, ակտք է քրքրեմ իմ վշտառիթ կեանքս՝ որուն ամէն մէկ օրուան յիշատակին զարթնումը հոգիէս կտոր մը կը փրցնէ, պէտք է ըսեմ թէ ինչո՞ւ ձեռք կը բանամ: Մարդիկ բարիքն ալ պայմանի ենթարկած են. չի բաւեր որ մուրացիկը ինքնին թշուառ լլայ, մերկ, անօթի ու անապաւէն, պէտք է տակաւին յայտնէ թէ ինչո՞ւ թշուառ է, ինչո՞ւ մերկ է ու անօթի, պէտք է համոզէ եւ այնպէս ստանայ իր ողորմութեան բաժինը: Մարդոց հո՞գն է թէ խեղճին վիշտերը կը կենդանանան, սպիացած վէրքերը կ'արիւնոտին, թէ մոռացութեան միսիթարութիւնը կը կորզեն անկէ՝ իրենց տուած չերտ մը հացին փոխարէն: Շատ անգամ՝ ինչ որ տանջանք ու առայտանք է մուրացիկին համար մարդոց հրճուանք կ'առօթէ, մարդոց ուրախութիւն ու ծիծաղ կը պատճառէ, եւ կամ անոնց հետաքրքութիւնը կը յազեցնէ: Ուրեմն պէտք է պատմէ, պէտք է ձեզքէ իր վէրքերուն սպին, արիւն ու շարաւ հանէ անոնցմէ, պէտք է քնացած վիշտերը արթնցնէ եւ անոնց ցաւին ենթարկուի, որովհետեւ մարդիկ անանկ կ'ուզեն, որովհետեւ առանց ատոր՝ հաց չեն ար իրեն . . .

Ես ալ այգպէս իմ անդորր ու երջանիկ օրերս ունեցայ: Այն ատեն զիւղի մը մէջ կ'ապրէի, հեռո՞ւ, չատ հեռո՞ւ, ես զիտե՞մ թէ որչափ հեռու, անկէ ի վեր տարիներ ու տարիներ քալեցի, եւ ալ չեմ յիշեր թէ ո՞ւր էր իմ զիւղս, ո՞ւր մնաց, ո՞ր տեղերէն անցայ, ո՞ւր կը գտնուիմ: Ժամու լուսարար էի, Աստուծոյ պաշտամունքին նուիրուած, զիշեր ցերեկ թաղուած Ս. Գրքին մէջ՝ զոր կարդալով կարդալով զոց րրած էի ակամայ . . . օօ՞ֆ, որչա՞փ ծամանակ անցաւ անկէ ի վեր, եւ որչա՞փ տարբեր բաներ լեցուցին միտքս. Ես հիմայ բառ մը անգամ չեմ յիշեր: Գիւղացիք զիս կը սիրէին, աստուածալախ ու բարի մարդ էի, իմ պաշտամունքիս ու Գրքիս նըւիրուած, քիչ անգամ եկեղեցին կը լքէի, ու կրկին աղօթքը բերանս էր միշտ, ընտանեկան մտերմութեան մէջ, ինչպէս նաև ճամբաներուն երկայնքը:

Օր մը՝ քահանան մեռաւ՝ եւ զիւղացիք ուզեցին որ ես ըլլամ անօր յաջորդ: Գացի քաղաք, ձեռնադրուեցայ, քառսունքս

անցուցի, եւ երբ իմ գիւղս մտայ՝ ուրախ էի ու երջանիկ, իմ կեանքիս ամենամեծ փառասիրութիւնն էր որ կ'իրականանար, ես Աստուծմէ տարրեր ազաշանք, մարդոցմէ տարրեր խնդրանք չունէի . . . ես գոհ էի ա'յնշափ որչափ ամէնէն փարթամ մաըզի՛ը չեն հղած իրենց վայելքներուն ու ճոխութեանց մէջ, երբ առաջին անգամ գիւղի եկեղեցին մտայ, երեսի վրայ ինկայ խորանին առջեւ, եւ այնչափ լեցուած էի հաւատքով ու երախտագիտութեամբ՝ որ քարերը հեծեցին իմ ծանրութեանս տակ: Խորանին ցուրտ աստիճանները տաքցան իմ համբոյներուս եւ արցունքներուս յօրդումէն: Ես կու լայի, կու լայի ուրախութենէս, երջանիկ ու շլմորած: Աստուծային բարութիւնը որ այդպէս իմ իղձերս կը պսակէր, փղձկեցուցած էր զիս. արցունքները հեղեղի պէս կը վազէին աչուներէս, կը կայլակէին, կարծես անոնք ալ պաշտամուն. քի ու փառաբանութեան երգ մը կը մնջէին ինծի հետ: Այս այդ երջանիկ լացը, պիտի ըլլա՞յ որ տակաւին անգամ մըն ալ աչուըներս ուռին այդ հրճուագին արցունքներով, Աստուած . . . ես որչափ լացի անկէ ի վեր, որչափ արդունք թափեցի անցած ճամբաներուս վրայ . . . բայց այս արցունքները դառն էին, այրող ու սպանիչ . . . ծաղիկները կը չօրնային երբ պատահմամբ իրենց վը. րայ կ'իյնար անօնցմէ մէկ երկու կաթիլ, իբր թէ այդ արցունքներուն լմուած ըլլային բոլոր այն ցաւերը, բոլոր այն յուսահատութիւններն ու տուայտանքները որոնք իմ սիրտս չօրցուցած են, իմ հոգիս սպաննած:

Ես երջանիկ էի եւ յուսալից, ամէն բան կը ժպտէր ինծի: Կը կարծէի թէ արեւին լոյսր իմ երախութիւնս ոսկեզօծելու համար կը յօրդի, թէ թոչունները իմ ցնձութիւնս կ'երգեն, ծաղիկները իմ ուրախութիւնս աւետելու համար կը բացուին, եւ զեփիւոն ու սիւգերը իմ երջանկութեանս արձագանքները կը տանին լեռնէ լեռ, սարէ սար: Իմ գիւղս դրախտն իսկ էր, աստուծային ճեռքերով յարդարուած եւ Աստուծոյ բարութեամը լեցուած վայրմը, որ սակայն աւա՞զ՝ այնքան շուտ նաեւ իմ գժոխիքս պիտի դառնար: Իմ երջանկութիւնս երկար չտեւեց: Յօրդանոս գետը քիչ ատենէն թումբի հանդիպեցաւ, կանգ առու, ամիտիուեցաւ ինք իր վրայ եւ սկսու ընկրկիլ, իր ճամբէն շեղիլ Շաբաթ մը կար որ ես զիւղ գարձած էի, երբ մեր զրացի Աւոն եկաւ խոստովանանք ըլլալու: Ես միամիտ ու սահմանափակ ծանօթութիւններ ունէի նոյն իսկ իմ ասպ սրէզիս նկատմամբ: Քահանայութենէն՝ իր վեհութիւնն ու բարձր կոչումը միայն բմբոնած էի, եւ ոչինչ զիտէի անոր մանր մունր հարկերէն, ճեւակերպութիւններէն: Զէի գիտեր նաեւ թէ ինչպէ՞ս կը խոստովանեցնեն:

Ես զարմացայ՝ երբ Աւո ըստ թէ խոստովանելու, թեթեւնաւլու պէտք ունիս Ես չարութիւն չէի գիտեր, մեղքի վրայ գաղափար չունէի, եւ երբեք ծանր խօնք չէի ըրած ոչ մէկուն, ոչ ալ հայոյած, որովհետեւ այդպէս բան չէի գիտեր. Օ՛հ, ինչե՞ր սորվեցայ անկէ ի վեր, ի՞նչ անօրէնութիւններ, ի՞նչ մեղքեր ու ոճիրներ . . . հոգիս ծածկուած է ամէն կարգի ապականութեանց ու չարութեանց արձանագրութիւններով. մարդկային ամէն ստորնութիւն իր զրոշմը թողած է անոր ճակտին վրայ, երբեմն այնքան մաքուր եւ անարատ, այսօր սեւցած, մրոտած, սորսորած :

—Բայց ի՞նչ պէտք ունիս խոստովանելու, հարցուցի, պիշ պիշ իրեն նայելով:

—Մեղք ունիմ Տէր Հայր, խիղճս զիս կը տանջէ, ըստ խեղճուկ եւ ընդհատ ձայնով:

—Մեղք, բայց մեղքն ի՞նչ է, ի՞նչո՞ւ խիղճգ քեզ տանջէ . . .

—Գողութիւն ըրի, Տէր Հայր, մշակ Սարգսի ալծը գողցայ ու կերայ :

—Գողցա՛ր . . . կերա՛ր . . .

Ապշած ու քարացած զինքը կը զիտէի: Ես առաջին անգամն էր որ գողութեան կը ծանօթանայի. ես կը կարծէի որ այդ մեղքը, ի՞նչպէս ուրիշ այնշա՞փ բաներ, գիրքերու մէջ միայն արձանագրուած է որպէս զի մարդիկ զգոյշ ըլլան, խուսափին կեանքի մոլորութիւններէն, եւ երբեք չէի գիտեր թէ կրնան պատաճիւ նաեւ իրականութեան մէջ:

—Բայց այդ ի՞նչպէս գողցար . . .

—Սարգսի քնացած ատենն էր, գաղտուկ մտայ պարտէզը, իրցուցի վզնոցը եւ առի տարի . . .

—Առիր տարի՞ր . . .

—Տարի ու մորթեցի, անցուցի շամփուրը, նստայ կերայ . . .

—Գողցար եւ կրցար ուտե՛լ . . .

—Օ՛հ, պատուական այծ էր, Տէր Հայր, իւղու ու պարարտ, համը գեռ բերանս է . . .

Կը խօսէր բնական շեշտով մը, անհոգ ու անվախ, իբր թէ առաքինութիւն մը կատարած ըլլար: Ես կը զարմանայի որ երկինքը չէր փէր իր զլիսուն վրայ, որ գետինը չէր ճեղքուեր զինքը ընկլուզելու համար, որ հրեշտակներ իրենց սուրը չէին մերկացներ զինքը սպաննելու, բղքտելու, պատժելու համար:

—Բանի որ գողցար ու կերար, ուրեմն ալ ի՞նչ կ'ուզես :

—Տէր Հայր, խիղճս ծանրացած է, արձակում տուր ինծի :

—Բայց ի՞նչպէս արձակեմ, ես չեմ կրնար արձակել . . .

—Չես կրնար արձակել . . . հապա ուրեմն ի՞նչո՞ւ նստած ես այստեղ . . .

Այնքա՞ն ապշութիւն կար իր ձայնին մէջ որ ես պահ մը լոեցի եւ սկսայ խոկալ։ Այդ արծակումը իբր իրաւունք մը կը պահանջէր իզմէ, եւ ահա ճիշդ այդ իրաւունքն էր որ ես չէի կրնար ըմբռնել . . . ինչ, ինք այծ մը գողնար, աներեւակայելի մեղք գործէր, եւ գար իզմէ պահանջէր որ անպատճառ որբեմ այդ մեղքը, իր խիզճը թեթեւցնեմ . . . Աստուած իմ, ի՞նչակս կարելի էր գողութեան մեղքը սրբել . . . ես կրնայի՞ իր խիզճը թեթեւցնել, եւ եթէ թեթեւցնէի՞ այդ մեղքը չը պիտի գար իմ խղճիս վրայ ծանրանար . . . մեղքը մեղք էր միշտ, եւ այդքան դիւրազնի ապաշաւ մը չէր կրնար զայն քաւել . . . պատիժ պէտք էր . . . եւ կամ գոնէ գողցուածին արժէքը պէտք է հատուցաներ խեղճ Սարգսին . . .

— Քնա՛ զաւակս, աղօթէ, շա՛տ աղօթէ, ուրիշ այծ մը գնէ Սարգսին տուր, եւ թող Աստուած հետդ ըլլաւ . . .

Թողուցի զինքը այնտեղ, եւ հեռացայ զացի տխուր ու սըրտարեկ:

Իրիկուան դէմ էր, դէպի գաշտերը երկնցայ անխորհուրդ ընթացքով։ Ո՞ւր կ'երթայի, ո՞ւր կը զիմէի, այդ չէի զիտեր։ Աւօի խոստովանութիւնը զիս խոսված էր, ու զիւղին մթնոլորտը ծանր կը ճնշէր իմ վրաս, կ'ուզէի հեռանալ, նետուիլ արծակ մարդերուն մէջ, մաքուր օդ չնչել, ծծել ու ծծել Սարերուն մօտ՝ Սարգիսը տեսայ, կը քալէր կորացած, վշտահար եւ յուսահատ երեւոյթով մը։ Բարեւեց ու անցաւ, միշտ այդպէս տրտում եւ ընկճուած։ Ես քանի մը քայլ ալ առի դէպի ի առաջ, բայց յանկարծ ետիս դարձայ եւ իրեն ձայնեցի։

— Ի՞նչ կայ, Տէր Հայր, հարցուց ցաւագին եղանակով։

— Այծդ կը վինտուէիր . . .

— Այո՛, բայց զուն ինչէ՞ն զիտես . . .

— Քնա զիւղ, Աւօն գողցեր ու կերեր էր, եկաւ խոստովանեցաւ . . . գնա գտիր զինքը, ուրիշ մը պիտի գնէ քեղի համար։

— Աստուած լուս արեւդ պահպանէ, օրերդ երկարէ, Տէր Հայր . . .

Եւ շտապաւ դէպի զիւղ զիմեց։ Ես երկար չրջեցայ գաշտերուն մէջ, եւ արեւը ամբողջովին անհետացած էր երբ զիւղ վերադարձայ, Գիւղացիք ոտքի վրայ էին, խումբ խումբ հաւաքուած կը վիճէին։ Անսովոր պատահար մը տեղի ունեցած էր։

— Ի՞նչ կայ Գէորգ, հարցուցի մեր լուսարարին։

— Աւօն ու Սարգիսը կոռւեցան, իրարու գլուխ պատռեցին . . .

— Ի՞նչո՞ւ . . .

— Աւօն Սագսի այծը գողցեր էր, չէր ուզեր հատուցում ընել . . .

— Բայց ուր են, ուր մտան . . .

— Տարին . . . արիւն կար մէջտեղ, Աւօ կը պոռար թէ Սարտիս դանակ քաշեց իր վրայ . . . կապեցին ու տարին . . . հիմայ քաղքին կէս ճամբան կտրած պէտք է ըլլան:

— Մե՛ծդ Աստուած, աղաղակեցի ես ու կրկին եկեղեցի մտայ: Նոր ցաւ մըն ալ կը պղտորէր իժ հանդիսաս, նոր վիշտ մըն ալ կը թունաւորէր իմ երջանկութիւնս, որովհնետեւ կը զգայի թէ ե՛ս պատճառ եղած էի այդ չարիքին Բայց ես բարիք ուզած էի, ես կ'ուղիքի թէ Սարգսի կորուստը տեղը բերել, եւ թէ Աւօի ծանս բացած խեղճը թեթեւցնել . . . ինչո՞ւ այդ արդիւնքը գար մէջտեղ . . . ի՞նչ կարգ ու սարք էր այդ որ բարիք առաջ գալու տեղ չարիք կը ծնէր, որ խաղաղութեան տեղ թշնամութիւն, ծեծ, կոիւ ու արիւն կը յայտնուէր: Ես այդ գեռ չեմ հասկցած:

Մինչեւ ամիս մը՝ ամբողջ գիւղը եկած անցած էր խոստովանատան զռնէն: Զկար մէկը որ մեղք չունենար, որ իր խղճէն նեղուած՝ թեթեւնալու պէտք չտեսներ: Եւ որչա՞փ ապականութիւններ, ի՞նչ մեծ ու անասելի անօրէնութիւններ որոնք բոյն գրած են եղեր այդ ըստ երեւոյթին խաղաղ եւ աստուածավախս մարդոց մէջ: Ես զանոնք անմեղ գիտէի, չարութեան անհաղորդ, միայն իրենց գործին ու ցաւին նուիրուած մարդիկ: Բայց ահա իրենցմէշ յետինը, նոյն իսկ կիները, նոյն իսկ մատաղ աղջիկները անպատճառ չառ չարիք մը ունէին իրենց հաշուին: Ես կը խենթենայի այդ ամէն ազտոտութեանց պատմութիւնները լսելով: «Արձակում, արձակում», կը պոռային ինձի: բայց ես չէի արձակեր, ես ինքզինքս այդքան զօրաւոր չէի գգարու իրենց հաշիւը ուզզակի Աստուծոյ հետ էր, Աստուած միայն կրնար զիրենք դատել, իրենց ապաշաւն ու զիջչը ընդունիկ կամ մերժել: «Ազօթեցէք, աղօթեցէք, եւ թող Աստուած հետերնիդ ըլլայ», կ'ըսէի իրենց:

Բայց կ'երեւայ թէ մարդիկը չէին աղօթեր: Նոյն իսկ՝ նոր մեղքեր կը բարդէին իրենց արդէն իսկ գործածներուն վրայ, եւ կուգային կը խոստովանէին, միշտ անհոգ ու անպատկառ ես կը զարմանայի որ Աստուած ի՞նչպէս իր ուշադրութեան առարկայ չի դարձներ մեր գիւղը, գեհենի կտոր մը՝ ուր մեղքը առատ էր մարախներու պէս, ուր ամէն մարդ իրարու չարիքին, իրարու կործանման կ'աշխատէր, ուր ոչ ոք կ'ուրախանար առանց ուրիշի մը տանջուելուն, ոչ ոք կը վայելէր առանց ուրիշի մը զրկուելուն: Ես կը զարմանայի որ ինչո՞ւ Աստուած իր հուրն ու շանթը չէր արձակեր այդ մարդոց վրայ, ինչո՞ւ չէր այրեր այս գիւղը, ինչո՞ւ չէր կործաներ այդ ապականութեանց վայրը, ինչպէս այրած ու քանդած էր Սոգոմ Գոմորը: Երբեմն՝ երբ օդը փոթորկու կ'ըլլար, կայ-

ծակները կը շաչէին եւ երկինքը կ'որոտար, ես կը կարծէի թէ հասած է վերջին ժամը, թէ Աստուած կը սկսի իր պատիժը, թէ երկիրը պիտի աղատի մեր գիւղացոց մեղքերուն ծանրութենէն: Բայց որոտումները կ'անցնէին անվեսու ու կ'անհետանային, կայծակները կը շեղէին եւ կ'իյնային հեռուն՝ անտառին մէջ: Անզամ մը միայն զիւղին վրայ ինկաւ հատ մը, բայց ան ալ եկեղեցին զանգակատունը խորտակեց: Ես ոչինչ կը հասկնայի ու կ'աղօթէի: Ի՞նչ ցուցանք էր ալս որ զիւղին մէջ միայն եկեղեցին ըլլար մաքուր, եւ Աստուած իր շանթը անոր վրայ ձգէր: Մինչդեռ զիւղացիք, հակառակ իրենց մեղքերուն, հակառակ իրենց հետզնետէ բաղմապատկուող անօրէնութեանց, կ'ապրէին հանդիսաւ, կ'ապրէին ուրախ ու երջանիկ, կը խնդային ու կը պարէին, կը զուարձանային, եւ երբ իրենց խիղճը ծանրանար, չկարենար տանիլ իր վրայ կուտակուած բեռը, կուզային եկեղեցի՝ իմ զոգս, իմ խղճիս վրայ կը թափէին ու կը մեկնէին թեթեւցած: Ամբողջ զիւղին ապականութիւնը իմ վրաս բեռցած էր. զիւղացոց հոգը չէր, բայց ե՛ս կը տանէի այդ Խաչը, ես կը տքայի անոր ծանրութեան տակ: Ես կը չարչարուէի ու կը տանջուէի, կորսնցուցած իմ անզորրութիւնս, իմ ուրախութիւնս, մոոցած իմ ցաւերս, իմ հոգերս, մոոցած նոյն իսկ իմ ընտանիքս: Եւ զիւղը ուրախ էր, կը խայտար ու կը շողար, երջանկութեամբ լեցուած, ցնծութեամբ զեղուն:

¶.

Անցան օրեր, անցան շաբաթներ, եւ ես այդ դառն ու ցաւազին կեանքը կը քաշքչէի՝ շարունակ կոռուի եւ անստուգութեան մէջ: Ես իմ խղճիս, իմ հաւատքիս գէմ կը կռուէի, չէի հասկնար թէ այդ ի՞նչ նախախնամութիւն, ի՞նչ արդարութիւն է որ զիւղացիք, ինծի հետ միեւնոյն կրօնքին, միեւնոյն հաւատքին, եւ միեւնոյն Աստուածոյ մարդիկը՝ իրը մեղաւոր շատ աւելի հանգիստ ապրին քան ինծի պէս պարզամիտ, մեղքի ու չարութեան հետ գործ չունեցող մարդ մը: Արդեօք բարութիւնը ինծի ծո՞ւռ սորվեցուցած էին, արդեօք ի՞մ ըրածս էր մեղքը, եւ զիւղացոց անօրէնութիւններն էին կեանքի ճշմարիտ եւ աստուածահամոյ նպատակները: Ես անստոյդ էի այս մասին, ու կը տանջուէի:

Օր մը, բոլոր լսածնիրէս, բոլոր տեսածներէս աւելի սոսկալին գործուեցաւ զիւղին մէջ: Փայտահար Մըկօի տասերկու տարեկան աղջիկը՝ Արուսեակը՝ այգիի մը ոտքը խեղդուած զտանք: Կորովի ձեռք մը՝ իր մատներով խեղճ պղտիկին վիզը խարտոցած էր վայրագ ու անխիղճ բռնութեամբ մը: Ան ելի անոելին կար: Արուսեակնախ պղծուած էր, ու վերջէն խեղդուած: Հանգուսաները բզբտուած

էին, դէմքը ճանկոտուած, սրունքները զրեթէ բաժնուած իրարմէ, եւ երակ երակ ներկուած իր քերովբէի կոյս արիւնով։ Խեղճ բան էր զինքը տեսնել այդպէս չարչարուած ու նահատակուած։ Իր մարած աշուրներուն մէջ աղաչանքի ու սարսափի նայուածք մը տակաւին վառ կը մնար, եւ սառած արցունքներու տակէն կարծես մեզի կ'ըսէր թէ ինչո՞ւ չէին խնայած իր մատաղ օրերուն, ինչո՞ւ մարած էին իր լոյս-արեւը, ինչո՞ւ զինքը գերեզման կը դրկէին այդքան առողի ու կենսալիր։

Այդ ինչուն մենք զիտէի՞նք։ Մենք չլմորած իրարու երես կը նայէինք, լոիկ կը հարցնէինք թէ ո՞վ, ո՞ր դժոխքի փախստականը գործած է այս ոճիրը։ Անօրէն գիւղացիք անգամ սոսկումի մատնուած էին այդքան անխղճութեան, այդքան հրէշութեան հանդէպ։ Ո՞վ էր ոճրագործը, մա՞րդ էր արդեօք թէ մարդկութենէ դուրս հրէշ մը, գաղան մը, զոր գեհենի ոգիներն խսկ հեռացուցած էին իրենց մէջէն, խեղճ էր նաեւ Մըկօն։ Կուլար ու կը վայէր։ Իր արցունքները քարերն իսկ կը յուզէին։ Աւելի խեղճ էր աղջկան մալրը, նազուն։ մազ չէր ձգած զիխուն վրայ՝ փեթթած էր, լեռ ձոր ինկած կը թափառէր, մէյ մը գետնի կանանչին կը գանգատէր, մէյ մը արեւին, կը հառաչէր այնքան խոր որ արձագանգը կ'երթար երկինքին կը կպչէր, Աստուծոյ դուռները ափ կ'առնէր։ Խեւի պէս էին երկուքն ալ, երբեմն կ'արտասուէին, երբեմն կը խնդային, օրեր կ'ըլլար որ լուռ ու մունջ կը մնային շարունակ, եւ շատ անգամ ալ կը պոռային ոյժով, գերեզմանին մեռելները արթնցնելու չափ ոյժով։ Այս առաջինը չէր որ այդպէս զժբաղդութիւն կ'իյնար իրենց վրան։ տարի մը առաջ, իրենց առջինեկն ալ, գրեթէ նոյն տարիքը աղջիկ մը, Աշխէնը, միեւնոյն կերպով խեղդուած գտած էին աւելի հեռուն, անտառին խորը։ Զմեռ էր ատենը, զիակը մնացած էր օրերով եւ բորենիներ միայն զլուխն ու ուկորները լիման թողած էին ձիւնին տակ։

Ո՞վ էր այս ոճիրներուն հեղինակը։ Յալտնի կապ կար երկու աղջիկներուն սպանութեան մէջ։ Աշխէնն ու Արուսեակը միեւնոյն հրէշին զոհ զացած էին, միեւնոյն կրքին մատաղ դարձած էին։ Ո՞վ էր ուրեմն այդ հրէշը, զիւզէ՞ն էր թէ դուրսէն, իս բնաւ տարակոյս չունէի այդ մասին։ Ոճրագործը զիւղի մարդ էր, Հայ՝ ու տուն դրացի։ Մեր զիւղը ո՞չ օտարական կար, ոչ ալ դուրսէն կուգար։ Շատ շատ շրջիկ վաճառականներ կը հանդիպէին, կը կենային մէկ երկու ժամ, եւ իրենց առեւտուրը ընելով կը հեռանային կ'երթացին։ Ես վստահ էի թէ ոճրագործը զիւղէն էր, որովհետեւ զիւղացիք լաւ մարդիկ չէին, որովհետեւ իրենց խիզճն ու պատիւը ոտքի տակ առած էին, կ'ասպէին մեղքի եւ անօրէնութեան մէջ, կը գոզ-

նային ու կը յափշտակէին, իրարու իրաւոնքը կը կապտէին։ Այլ թէ ո՞վ էր բուն ոճրագործը, այդ չէի կրնար ըսել։ Ոճրագործը մէկ հոգի մըն էր, բայց ամէնքն ալ կրնային ըլլալ։ Ես նոյն իսկ Մըկօի վրայ վստահութիւն չունէի։

Սուտու մը՝ մինչեռ եկեղեցին չոքած կ'աղօթէի, Զսքար Տատը ներս մտաւ։ Գիւղին մէջ միակ մասզն էր այս որ ես կը յարգէի ու կը սիրէի։ Ես ամբողջ գիւղը կը վառէի, բայց ինքզինքս կրակը կը նետէի Զաքար Տատը փրկելու համար։ Կատարեալ Հայ քրիստոնեայ ու առաքինի մարդ էր, ժամուն՝ պատարագին հաստարիմ, բարի ու ողորմած։ Ես զինքը միշտ եկեղեցին կը տեսնէի. առտուն այնտեղ էր, ինչպէս իրիկունը։ Եւ եկեղեցի կը մտներ ո՛չ թէ միւս գիւղացիներուն պէս իր մեղքերը թափելու, այլ աղօթելու, Աստուծոյ բարիքն ու օրհնութիւնը խնդրելու համար։ Կու գար կ'իյնար ծունդի վրայ, ցուրտ քարերը կը համբուրէր, կ'երկրապագէր այնքան երկիւղածութեամբ որ ճակատը գետնին կը քսուէր։ Երբեք խոստովանելու չէր գար, եւ ես անքնական չէի գտնէր իր խուսափումը։ Այդպէս մարդ մը անշուշտ չէր կրնար մեղք ունենալ, ես շատ անգամ կը մտածէի թէ Աստուած իրեն կը բաշխէ գիւղը, թէ իր բարութեան միրոյն միայն հուր ու կայծակ չի տեղացներ գիւղացւոց վրայ եւ զանոնք բնաջինջըներ։

Քառոսունը գրկած մարդ մըն էր, կայտառ ու մեծդի, եւ այն չափ հարուստ որ ծովուն աւազը բան մը չէր իր ոսկինրուն քով։ Գիւղին այգիներուն մեծ մասը իրն էր, իր նախիրները, իր անասունները թիւ ու գումար չունէին. գիխու մազը կը համբուրէի։ Գիւղացիք զինքը կը պաշտէին, որովհետեւ ամբողջ գիւղին բարերարն էր. շատ կը շահէր եւ բուռնով կը բաժնէր. գործ կու տար ամենուն, կ'օգնէր խեղճերուն, կ'օգնէր բոլոր անոնց՝ որոնք նեղութեան մէջ կը մնային եւ կամ հիւանդ կ'իյնալին, կը կերակրէր ու կը պատսպարէր ո՛վ որ ներկայանար եւ իր գթութեան ապաւինէր։ Իր տան գուրը բաց էր բոլոր դատարկապորտներուն առջեւ։ Իր սեղանը՝ քսանէն աւելի մարդիկ կ'ըլլային միշտ, եւ այդ քսանէն հազիւ հիսգր վեցը իրեններն էին. Կարկեցու թիւնն ու անձնուիրութիւնը այնքան մեծ էր որ ընդհանրապէս հիւանդներու սնարին մօտ կը մնար, իր ձեռքով կը խնամէր, մանաւանդ երբ կին մը, աղջիկ մը, պատանի մը րլլար հիւանդը։

— Տան մարդիկը իրենց աշխատանքը ունին կ'րսէր, թող երաթան դաշտերը, ես գործ չունիմ, ես կը հսկեմ իրենց հրւանդին վրայ։

Եւ երբ գիւղացիք՝ յարդանքին ու պատկառանքի գրացումէ

մը մղուած՝ կ'ուզէին մերժել,

— Վնաս չունի, կը յարէր, Քրիստոս ալ այսպէս ըրաւ, եւ ու չինչ կորսնցուց իր մեծութենչն:

Զկար զիւզացի մը որ պարտաւոր չըլլար իրեն, Ամէն կողմ երախտիք սփռած էր, ամէն կողմ բարիք տարածած էր: Ես կը զմայլէի իր անսպառ բարութեան ու յերևոանդութեան վրայ: Ես կը հաւատայի որ Զաքար Տատը իզմէ շատ աւելի մօտ է Աստուծոյ, եւ շատ անգամ, իրեն կը զիմէի, իր բերնով իմ խնդրանքս ու աղաչանքս կը բարձրացնէի գէպի վեր:

Երբոր ներս մտաւ, կարծեցի թէ ազօթելու եկած է, եւ ակնածանքով ոտքի ելայ՝ իրեն տեղ տալու համար: Բայց Զաքար Տատ սովորակուին պէս ծունկ չչոքեց, ազօթելու միտք չունէր:

— Տէր Յուսիկ, ըսաւ խորհրդաւոր Կերպով մը, խոստովանանք ունիմ:

Զարմացայ. առաջին անգամն էր որ այդ խօսքը կը լսէի իրմէ:

— Դո՞ւն ալ, Տատ, լսի ապշած, բայց քու մե՞ղքդ որն է:

— Խոստովանանք ունիմ Տէր Յուսիկ, խիղճս ծանրացած է, թեթեւնալ կ'ուզեմ:

Մտանք պահարանը: Ես նստեցայ մարմարեայ սանդուխին վրայ եւ բազմոց մը քաշեցի քովս:

— Տէր Յուսիկ, ըսաւ Զաքար՝ իր կարգին նստելով, ծա՛նր, շա՛տ ծանր մեղք գործեցի:

— Կատա՛կ կ'ընես, Տատ . . .

Ես չէի ուզեր հաւատալ, այն աստիճան անսովոր կ'երեւար ինծի իր մեղապարտութիւնը:

— Մըկօի աղջկան խնդիրը զիտես հարկաւ, չէ՞, յարեց շեշտաւկի աշքերուս մէջ նայելով:

— Ոճրագործը չգտանք, Տա՛տ, եւ այդ բեռ եղաւ իմ խղճիս վրայ, պատասխանեցի տիսուր շեշտով մը:

Անոելի ոճիրը յանկարծ միտքս ինկած էր իր բոլոր սարսափելի պարագաներով:

— Ես խիղճդ պիտի թեթեւցնեմ, Տէր Յուսիկ, ես պիտի յայտնեմ թէ ո՞վ էր ոճրագործը:

— Դիւզի մարդ է, ուրիշը չի կրնար ըլլալ . . .

— Այս՝, զիւզի մարդ . . . հիմայ զիզի եկած է . . . քար նստած է խիղճին վրայ, թեթեւնալ, ազատիլ կ'ուզէ . . .

— Բայց այդ ո՞վ է, ո՞ր անօրէնը . . .

— Անօրէն կ'ըսես, Տէր Յուսիկ:

— Հապա ի՞նչ ըսեմ . . . այդ ո՞ր անօրէնն է, ո՞ր հըէլը, ո՞ր գժռիչէն վիախածը . . .

—Այդ անօրէնը, այդ ՚րէշը, այդ դժոխքէն փախածը ե՛ս եմ,  
Տէր Յուսիկ . . .

—Դո՞ւն . . .

Եւ ես տեղէս վեր ցատկեցի՝ իբր թէ գետինը բացուած ԸԱ ար  
ոտքերուս տակ, իբր թէ կայծակ ինկած ըլլար իմ առջիս:

—Դո՞ւն, կրկնեցի, սարսափած :

—Ալո՛, ե՛ս, Զաքար Տատը:

Ես չեմ գիտեր թէ ի՞նչ եղայ այդ վայրկեանին, ի՞նչ զարհու-  
րելի երեւոյթ ունէի: Կը յիշեմ միայն որ լափող, հատցնող կրակ  
մը անցաւ իմ մարմնիս մէջ, եւ սկսաւ շրջան ընել, այրել զիս,  
հատցնել: Բաւական ժամանակ ես ինքզինքս կորսնցուցի, ես ո-  
չինչ կը տեսնէի՝ այլ միայն բոցեր, կարմիր ու կիզիչ բոցեր, որոնք  
օձի լեզուներու պէս կը բարձրանային չորս կողմու, կը շրջապա-  
տէին զիս, կը խոցէին, կը խեղդէին: Երբոր քիչ շատ հանդարտե-  
ցայ, ես կրկին սկսայ մտածել թէ կատակ կ'ընէ:

—Տա՛տ, Տա՛տ, Աստուծոյ սիրուն, զաւկըներուց սիրուն, մի՛  
չարչարեր զիս . . . շիտակը ըսէ . . . դուն չես Արուսեակը խեղ-  
դողը, դուն չես Մըկօի աղջիկը պղծողը . . . դուն չես . . . ըսէ',  
Աստուծոյ սիրուն, լոյս հոգւոյդ սիրոյն . . .

Մունկի եկայ իր առջեւ, լադի, աղաչեցի որ խնայէ ինձի, որ  
ինձի ըսէ թէ ինք, Զաքար Տատը, սուրբ ու առաքինի մարդը չէ  
այդ անլուր ոճրագործութեան հեղինակը: Ճակատս ոտուներուն  
կը քսէի, կը խնդրէի որ զիս սպաննէ, արիւնս քամէ, բայց այդ  
ոճրին հեղինակութիւնը չստանձնէ: Սակայն զուր տեղը աղաչեցի,  
զուր տեղը լացի ու պաղատեցայ:

—Բայց դուն խօսք չես հասկնար, Տէր Յուսիկ, ըսաւ, ի՞նչ  
կայ որ այդքան իրար անցեր ես . . . մեղքը գործողը ես եմ, դուն  
իզմէ աւելի կը խոռվիս . . . խենթի գործ է ատ . . .

—Տա՛տ . . .

—Տատը մատը մէկդի, Տէր Յուսիկ, խենթութիւն չուզեր . . .  
գե՛հ, արձակում տուր երթամ գործիս . . .

Ես սոսկումով զինքը կը զիտէի: Այս այն աստուածափախ, ա-  
ռաքինի ու ողորմած Զաքար Տատն էր, այս այն սուրբ, ջերմե-  
ռանդ ու բարի մա՞րդն էր, թէ ուրիշ մը, թերեւս չար ոգի մը,  
թերեւս նոյն ինքն սատանան: Աչուշներս կը շփէի, կը նայէի, կը  
շփէի ու կրկին կը նայէի: սխալմունք չկար, Զաքար Տատն էր:  
Դայթակղած էի ու վիրաւորուած:

—Զաքար Տատ, ըսի, ես չեմ հաւատար . . .

—Բայց քանի որ կը պնդեմ թէ ե՛ս եմ Արուսեակը պղծողը,  
ես եմ զայն խեղդողը:

— Ես արձակում չեմ տար, ես չեմ ուզեր նոյն իսկ ասանկ  
մեղքի մը գաղտնեկիցը ըլլալ . . . ես կը զարմանամ որ ինչպէ՞ս  
այս եկեղեցին չի փլչիր հիմայ, քար ու քանդ լըլլար, մեզ չի  
ճզմեր . . .

—Արձակում չե՞ս տար . . .

—Ո՛չ, չեմ տար . . .

Սպասեցի որ ելլէ երթայ, կ'ուզէի մինակ մնալ, ես ալ չէի գի-  
տեր թէ ի՞նչ ընելու համար, բայց չգնաց, գրպանէն լեցուն քսակ  
մը հանեց, եւ ըսաւ ծիծաղելով.

—Հասկցայ, Տէր Յուսիկ, հասկցայ, լուսահոգի Տէր Զաւէնին  
աշկերտն ես, մինչեւ բարան չտեսնես գործ չես հաներ . . . ա՛ռ,  
մի՛ վախնար, քեզ կը կշտացնէ, Տէր Զաւէն ասկէ քիչ կ'առնէր . . .  
անգամ մը միայն՝ Աշխէնին համար ասոր չափ պոաւ . . . գործը  
գիտէր լուսահոգին . . .

—Աշխէնին հարցուցի անձկութեամբ:

Մըկօի միւս աղջիկը միտքս ինկած էր, այն որ խեղդուած եւ  
բորենիներէն բզբտուած էր անտառին մէջ :

—Այո՛, Աշխէնին, ի՞նչ կայ որ . . .

—Բայց Աշխէնն ալ Արուսեակին պէս խեղդուած գտան . . .  
բորենիները բզբտած էին եւ յայտնի չէր . . . ո՛վ գիտէ թերեւս  
ան ալ պղծուած էր . . .

—Այո՛, պղծուած, ի՞նչ ընենք, Տէր Յուսիկ, Աստուած առանկ  
տկարութիւններ կուտայ մարդուս . . .

—Աշխէ՞նն ալ գուն . . .

—Այո՛ ես, եւ Տէր Զաւէն խնդիր չըրաւ . . . Աստուած լու-  
սաւորէ հոգին . . .

Ես ա՛լ չկեցայ: Սոսկումով ու պոռալով դուրս նետուեցայ  
պահարանէն, գացի ինկայ խորանին առջեւ եւ սկսայ լալ, լալ ու  
ողբալ: Լացի այնչափ որ արցունքներս ծովացան քարերուն վրայ:  
ինչ որ յոյս, ինչ որ միխթարութիւն, ինչ որ հաւատք կար իմ  
մէջս, լուծուեցաւ՝ ջուր կտրեցաւ եւ այդ արցունքներուն հետ ե-  
լաւ զուրս, տարածուեցաւ խորանին առջեւ՝ իբր յետին ու գերա-  
գոյն զոհաբերութիւնը զոր ես կրնայի ընել իմ այնքան ջերմեան-  
դութեամբ ու հաւատքով պաշտած Աստուծուս:

Ա՛լ հաւատք չունէի, Աստուծոյ անունը ա՛լ չէր յուզեր սիրտս,  
չէր խանդաղատացներ զիս: Ինք պէտք էր ամենատես եւ ամե-  
նազօր լըլլար. աշխարհի արդարութեան կշիռը պէտք էր իր ձեռքը  
գտնուէր. բարիին վարձն ու չարին պատիժը ի՞նք պէտք սահմանէր  
անվրէպ: Բայց այս ի՞նչ ամենազօրութիւն, ի՞նչ ամենատեսութիւն  
եւ արդարութիւն էր որ գիւղացւոց այնքան անօրէնութիւններէն

վերջ, տակաւին անպատիժ կը մնային նահև Զաքար Տատի խուժոցուժ ու հրէշալին ոճիրները՝ որոնց նմանը թերեւս աշխարհ էրկու անգամ տեսած չէր։ Ես եկեղեցի անգամ չէի երթար։ Փակուած էի տանս մէջ, ոչ իսկ մեր տնեցւոց կ'երեւայի, կը խոկայի օրն ի բուն, եւ պահէ պահ, քայլ առ քայլ՝ իմ երանութեանս, իմ խզին անդորրութեանս, իմ յոյսերուս ու հոգւոյս գերեզմանը կը փորէի անագորոյն հաստատակամութեամբ։

Գիւղացիք սկսած էին տրտնջալի Արդէն իսկ գանգատներ ուղղուած էին քաղաք՝ եպիսկոպոսին։ Երբեմն երբեմն, իմ հրաժարեցումս գուշակող մրմունջներ կը հասնէին ականջիս։ Բայց ես հոգ չէի ըներ։ Ես ուրիշ բան կը մտածէի։ Ես կը խորհէի կերպով մը վրէժինզիրը րլլալ երկու մատաղ զոհերուն, Մըրկօի խեղճ ու անբաղդ աղջիկներուն։ Ես նախ որոյեցի սպաննել Զաքար Տատը՝ սպաննել՝ արինը քամել ու խմել։ Բայց շուտ հասկցայ որ հակառակ իմ քոյրու հիասթափումներուս, չպիտի կրնալի այդ գործը զլուխ հանել։ Ոճիր մը ոճիրով քաւել՝ ծանր կու դար ինձի։ Այն ատեն՝ մտազրեցի ամէն բան յայտնել Մըրկօին ու զիւղուցոց, վար առնել այդ ապիրատին դէյքը ծածկող առաքինի եւ աստուածավախ մարդու դիմակը, աւէնուն յայտնել այդ մարգակերպ հրէշին հոգին սեւ ցնող աղտոտութիւնն ու ոճիրը։

Կիրակի օր մը, մինչդեռ զիւղացիք եկեղեցիին հրապարակը հաւաքուած էին, ես տեսայ Զաքար Տատը որ դէպի ժամուն գուոը կը դիմէր։ Արտաքուատ՝ որորութիւն հով մը կը ծորէր իրմէ, կը յառաջանար վերացած, երկնաբազծ խոկմունքներու մէջ, իրը թէ հրաշալի տեսնէի մը յայտնութիւնը զինքը զրաւած ըլլար։

Ես չկրցայ դիտնալ թէ ե՛րբ եւ ինչպէ՞ս իր մօտը վազեցի, իր օճիքը ձեռք առի, ստիպեցի զինքը որ կհնայ, եւ երեսը դարձնէ միամիտ գեղջուկներուն՝ որոնք ակնածութեամբ բարեւի կեցած էին ճամբուն երկայնքը։ Ես յանկ սրծ ինքզինքս այդ դիրքին մէջ զտայ, իրեն հետ դէմառ դէմ։ Անառիլոր կիրք մը լեցուցած էր զիս իր հրաւոքէն բորբոքած էի, զրեթէ խելուած։ Աչուըներս դարձած էին, ոչինչ կը տեսնէի յոտակ։

— Ոճրագործ, ոճրագործ, գոռացի երեսն ի վեր, տակաւին կը յանդդնի՞ս աղօթքներու անքիծ կուսութիւնը պղծել աղտոտ բերնիդ մէջ, իսչպէս պղծեցիր ու խեղզեցեր այդ խեղճ աղջիկները։

— Տէ՛ր Յուսիկ . . . ըստ պահ մը, սոսկումով լեցուն՝ ընդհատ ու անզօր ձայնով մը։

Ուրիշ ոչինչ։ Կեցած էր դէմս, ապշած ու ահարեկ, եւ լաիկ զիս կը դիտէր։

— Ոճրագո՛րծ, կրկնեցի ես, հրէշ, մարդասպան, ես վար պիտի առնեմ քու անօրինութիւններդ ծածկող այդ զիմակը, պիտի պատռեմ զայն . . . չի՞ բաւեր որչափ խարեցիր Աստուածն ու մարդիկը, չի՞ բաւեր որ դուն՝ յետինը աշխարհի ոճրագործներուն՝ այսպէս յարգուեցար սուրբ ու առաքինի մարդու մը պէս:

Ուժով ցնցեցի զինքը, թուքի իր երեսը, մրրկած ու կատղած:

Բայց ահա զիւղացիք՝ որոնք անորոշ մրմանջներով ընդունած էին իմ տակաւին մութ ու քողածածկ ամբաստանութիւններս, կամաց կամաց մեղի մօտեցան կռուինին ցցած, եւ սպառնալից աղղակներով զիս շրջապատեցին:

— Ոճրագո՛րծ, ոճրագո՛րծ, կը պոռայի ես, առանց Զաքար Տատի օձիքը ձգելու:

Մրկօ՝ որ զիւղացւոց գլուխը անցած էր, եկաւ վրաս, բռնեց թեւէս եւ սկսաւ պրկել:

— Բայց դուն այդ ինչե՛ր կ'ըսես մեր Տատին, զոռաց կրքով, տէրտէ՛ր, խենթեցա՞ր, ի՞նչ եղար . . .

Անմի՛տ ոչխար, չէր հասկնար թէ ես իր վրէժը լուծել կ'ուզէի, ես իր զաւակներուն անմեղ արիւնին քաւութիւնը կը հետապընդէի:

— Մրկօ, թո՛ղ թեւս, թո՛ղ որ բզքտեմ այս շունը, ըսի իրեն, թո՛ղ՝ որովհետեւ այս հրէշն է, գառնուկի մորթով ծածկուած այս գայլն է քու մատաղ ղաւկըներուդ արիւնը մտնողը . . . թո՛ղ այս անօրէնն է պղծած քու աղջիկներդ, այս դժոխքի ոգին խեղդած է քու անմեղ, քու անարատ աղջիկներդ . . .

— Խենթեցեր է, Տէր Յուսիկը խենթեցեր է կ'ըսէին չորս կողմէն:

Չէին ուզեր այդ անլուր ամբաստանութեան հաւատ ընծայել: Եւ ես կր զգայի թէ ինչո՞ւ չէին ուզերի: Անոնք չէին հաւատար իմ խօսքիս՝ որովհետեւ Զաքար Տատ իրենց բարեկամն էր, իրենց դրամ եւ ուտելիք կու տար, իրենց գործ կը հայթայթէր: Անոր պէտք ունէին, ուրեմն այն սուրբ ու առաքինի պիտի մնար իրենց աչքին. եթէ Աստուած անգամ վար իջնէր եւ պահ մը իմ խօսքերս կրկնէր իրենց, կրկին չպիտի ուզէին հաւատալ: Թող ուրիշ մը րլլար Զաքար Տատին տեղը, թերեւս վայրկենապէս սպաննէին, բղքտէին:

— Յիմարնե՛ր, ապուշնե՛ր, ցաւագարնե՛ր, կը պոռայի իրենց երեսն ի զեր, ես ստուգութիւնը կ'ըսեմ ձեզի, այս մարդը՝ ձեր կը-րօնքն ու Աստուածը պաշտող այս մարդը արժանի չէ ձեր մէջը մնալու, վանէ՛ զայն, Մըկօ՛, որովհետեւ ոճրագործ է, որովհետեւ քու աղջիկներուդ կոյս արիւնը պղծած է:

Բայց անոնք զիս մտիկ չէին ընկը:

— Սուտ է, սուտ է, Տէր Յուսիկը յիմարացեր է, կ'աղաղակէին:

— Սուտ չէ, ինքն իսկ խոստավանեցաւ, հարցուցէք իրեն, հարցուցէք, այս մարդը ոճրա . . .

Ես չկրցայ աւարտել:

Մըկօ՛ բռունցքի ուժգին հարուած մը իջեցուց ճակտիս, եւ զիս երեսի վրայ փոեց իր ոտքերուն առջեւ, Ընդհանուր տփոցի մը նըշանը եղաւ ատիկա: Դիւղացիք վրաս ինկան, կոխկրտեցին մարմինս, թուքին երեսս, դէմքս ճզմեցին, եւ թողուցին այնտեղ խոշտանգուած ու արինոտ, կէսողջ կէսոմեռել: Ես շատ ետքը միայն ուշքի եկայ:

Շաբաթ մը վերջ, գիւղացւոց բողոքին վրայ, կարգագուրկ եղած էիս Ես հաճոյքով նետեցի քահանայի սքեմը, երբեմն գգուիչ ու հաճելի՝ ինչպէս դրախտային ամպի գուլաներ, հիմայ կիզիչ ու ցաւառիթ, ճիշտ դժոխքի բոցերուն պէս: Աքեմէն մերկածած ես հանգիստ էի ու խաղաց: Դիւղացւոց մեղքերուն եւ Զոքար Տատի հրէշային ոճիրներուն բերը վերցած էր խզիս վրաէն: Ես ա՛լ ինքինքս պատասիանատու չէի նկատեր այդ անօրէնութեանց համար: Ես ա՛լ սոսկական անհատ մըն էի, միայն իմ մեղքերուս, իմ յանցանքներուս պատասխանատու: Աքեմը՝ ամէն օտար հոգ ու բեռ առած տարած էր իրեն հետ: Բայց տարած էր նաեւ իմ երջանկութիւնս, իմ գոյութեան իրաւունքս, իմ ծննդավայրս ու անունս: Ես ա՛լ ոչինչ էի աշխարհի վրայ, այլ միայն տիսուր ուրուականը երբեմն կենդանի բայց ա՛լ խսպառ անշնչացած, անէացած էակի մը, եւ կը թափառէի անլիբրջ ու անկար:

Ամիս մը չէր անցած, եւ կինս ու երկու զաւկըներս հողը զըրած էի: Անկէ ի վեր, ես ա՛լ չեմ զիտեր թէ ինչպէս կ'ապրիմ, ո՛ւր կ'երթամ, ո՛ւր կը մնամ: Ես կը թափառիմ, ես այդ օրէն ի վեր ո՛չ անկողին ունեցած եմ մարմնիս խոնջէնքը կազդուրելու համար, ոչ բարձ՝ իմ վշտահար զլուխս հանդեցնելու համար, ոչ հաց՝ ուտելու համար, ոչ ալ կրակ՝ տաքնալու համար: Ես ողորմութեամբ կ'ապրիմ, միշտ հալածուած, միշտ խոշտանգուած, միշտ արհամարհուած ու նախատուած: Հազիւ մարդոց կը մօտենամ, եւ ահա զիս կը վանեն: Ինչո՞ւ, ես զիտեմ, ես ոչ չարութիւն կրնամ ընել, ոչ վիշտ պատճառել, ոչ նեղութիւն տալ, ոչ ալ խըդճի դէյ գործել: Բայց կրկին զիս չեն պահեր, հազիւ ժամ մը երկուք կը մնամ իրենց հետ, եւ արդէն իսկ վայրկեան մը առաջ զիս դուրս նետելու հնարը կը խորհին, իբր թէ սոսկալի, տարափոխիկ ախտ մը ըլլայի: Ես շատ անգամ ուզեցի վերջ տալ այս թափառումներուս, աշխատիլ եւ արդար քրտինքի արդիւնքով ապրիլ, նոր բոյն կազմել ու տրորուիլ, կրկին անուն

մր եւ գոյութեան իրաւունք մը ձեռք բերել, բայց չկրցայ, զիս չէին ուզեր, Ես կը տեսնէի որ բանուորները կը գողնալին, ես կը տեսնէի որ վարպետները կ'անիրաւէին: Մէկուն ու միւսին յանցանքը իրենց երեսին կու տայի, իրարմէ կը զգուշացնէի, բայց անոնք՝ փոխանակ չնորհակալ ըլլալու՝ կը միաբանէին, ինծի դէմ կ'ելլէին, զիս կը խոշտանդէին ու կ'արտաքսէին: Ես ամէն տեղ այդպէս պարզ հոգուով, մաքուր խղճով տեսնել կ'ու դէի մարդիկը, բայց անոնց հաճելի չէր գար այս ընթացքս, կը նախատուէի ու կը հալածուէի Աշխարհի բնակչութեանց մէջ չկար անկիւն մը՝ ուր կարենայի կծկտիլ, չկար դասակարգ մը որ զիջանէր ինծի հետ ձուլուելու, ինծի բնակարան ու պատսպարան՝ արձակ գաշտերն ու լեռներու ծմակները կը մնային, եւ ամէն մէկ հանգրուանէ կերպը կը սկսէի կրկին մեծ ճամբաներու կեանքս վերսկսիլ, միայնակ ու հացագուրկ:

Որչա՞փ թափառեցայ, որչա՞փ քաշկոտուեցայ ու չարչարուեցայ, որչա՞փ ժամանակ անօթի ու անապատէն մնացի, արդա՞ր Աստուած: Իմ անկողինս գետնի խոնաւ հողն էր, կամ տակաւին թաց խոտը, իմ վերմակս ցուրտ ու սառուցիկ անջրպետն էր. անասուններն իսկ հեռու կը փախչին իդմէ, եւ ես կը թափառէի անվերջ, մոռցած թէ ո՞վ եմ, ուրկէ կու գամ, առանց գիտնալու թէ ո՞ւր կը գտնուիմ, ո՞ւր կը դիմեմ: Ես չեմ հասկցած թէ ինչ մեղք, ինչ անլուր ոճիր գործած եմ այս անազորոյն ու տաժաննելի դատապարտութեան ենթարկուելու համար: Ես չեմ գիտեր նաեւ թէ ինչո՞ւ զիս չեն սպաններ, ինչո՞ւ կ'ապրիմ, ինչ բարիք կրնամ բերել այս աշխարհին, երբ այսպէս թշուառ եմ, երբ այսպէս անմիթար եմ, անհաճոյ եւ անհրապոյր . . .

Դ.

Անծանօթը աւարտեց իր պատմութիւնը, պլորուեցաւ վառարանին առջեւ ու քնացաւ: Այնքան կուշտ քուն մը ունէր որ յայտնի էր թէ երկար ատենէ ի վեր այդքան տաք ու հանգիստ տեղ չէր պառկած:

Մեր տիրութիւնը հետզիւտէ աւելցած էր, քանի՛ ծանօթացած էինք իր ցաւագինն ու բազմաչարչար կեանքին զրուագներուն:

Առառուն մեզի հետ մէկտեղ արթնցաւ, հազիւ թէ կտոր մը բան դրաւ բերանը, եւ ուզեց մեկնիլ:

—Ես պէտք է երթամ, ըսաւ, ես չեմ կրնար աւելի երկար ատեն մմալ, որովհետեւ եթէ ես չերթամ՝ վստահ եմ որ զո՞ւք զիս պիտի վանէք ձնը մէջէն: Ես չեմ դիտեր թէ ինչ է պատճառը, թէ ինչ բան կայ իմ վրաս, իմ խօսքերուս մէջ՝ որ աւսպէս նողկանք կ'ազդեմ մարդոց: բայց ապահով եմ որ զիս պիտի արտաքսէք . . .

Մարդը կարծես մեր սրտէն կը խօսէր: Խսկապէս՝ մենք սկսած էինք նեղութիւն զգալ իր ներկայութիւնէն: Իր ցաւատանջ ու Ակուած երեւոյթը մեզ կը տանջէր, իր արթնցուցած զգայնութիւնները մեր սիրտը կ'ասղնտէին, մեր հոգին կը փշոտէին: Մենք շատ երջանիկ էինք երբ տակաւըն չէր յայտնուած, չէր ցցուած մեր մէջ, եւ իրը կենդանի յանդիմանութիւն՝ մեզ չէր խարազանած մեր անտարբերութեան համար:

Առջի իրիկուան գեղեցիկ տրամադրութիւնը ցնդած դացած էր զիշերուան խորհուրդներուն հետ: Մենք իրօք փափաք զգացած էինք բարիքի առաքեալիներ դառնալու, թշուառներու հայարտապելու, անկարներուն օդնելու, ամէն ցաւ սփոփելու, ամէն դժբաղդ ու անժառանդ հրձուեցնելու, սակայն այդ փափաքը ուսրիշ բան չէր՝ եթէ ոչ վայրկենուական տպաւորութեան տակ առաջ եկած թեթեւ ու թոռուցիկ խանդաղատանքի մը արդիւնքը՝ ուրկէ աննշան հետք մը անգամ չէր մնացած: Յանկարծական սերեր կան՝ որոնք յոււա ատելութեան կը փոխուին՝ երբ իրենց առարկան մեր գետնաքարչ ողորուելիութիւնը կը զդացնէ՝ մեզի իր խրոխտ ու անմատչելի բարձրութեամբ: Անձանօթը՝ ճիշդ այդ դիրքը գրաւած էր մեր մէջ: Մենք կ'ատէինք զայն, որովհետեւ չէինք կրնար սիրել: Մեր անձնասիրութիւնն ու հանդիսատի՝ վայելման եւ յզփացման պահանջները ոտքի տակ պէտք էինք առնել՝ իրմէ բղխող գերագոյն դասէն գրաւուելու, իր անզիտակցաբար ցուց տուած իրերասիրութեան, անձնուիրութեան ու զոհոզութեան արահետը ընդգրկելու համար:

Բայց մենք ոչ մեր անձնասիրութիւնը կրնայինք ոտնակոխ ընել, ոչ մեր վայելքներէն հրաժարիլ, ոչ ալ մեր հանգիստը խռովել ուրիշներու սիրոյն, եւ վայրկեան մը առաջ կը փափաքէինք աղատիլ այդ վրդովիչ մարդուն ներկայութենէն: Տօնի ու խրախճանքի մէջ էինք, մենք կ'ուզէինք զուարծանալ, խաղալ, պարել, մենք անհամրեր էինք մեր ընդհատուած երգերը վերսկսելու, մեր պղտորած ցնծութիւնը վերահաստատելու: Մեզի ի՞նչ պէտք աշխարհի թշուառութիւններն ու կարօտութիւնները, յիմարքան չէր մեր նմաններուն խեղճութիւններով զբաղիլը, մեր նմաններուն համար զրոյզւթեան նսթարկուիլը, երբ ասզին խինդի ու խայտանքի առիթներ կրնայինք ձեռք բերել նուազ ջանքով ու զոհոզութեամբ, երբ ասզին կարելի էր մշտապէս հրճուիլ ու երջանկանալ՝ մի՛ միաւն մեր աչուրները զոյելով մեր ականջները խիմելով, մեր սրտին ձայնը խեղզելով:

— Ես կ'երթամ, յարհց, ես կը մեկնիմ, թո՛ղ Աստուած ձեր հետը ըլլայ, ձեր ուրախութիւնն ու բարիքը աւելցնէ . . . երբեմն

աղօթեցէք ինձի համար, աղօթեցէք որ աղատիմ այս անլերջ ու չարչարալից թափառումներէն . . . ես բազզը չունեցայ տաքուկ անկողին մը եւ կակու դ բարձ մը վայելելու, աղօթեցէք որ Աստուած գոնէ ցուրտ ու մթին գերեզնանի մը հանգիստը չղլանայ ինձի . . . ես կ'երթամ, ո՛վ գիտէ տակաւին որչափ ատեն պիտի շրջիմ . . . մարդիկ միշտ պիտի ատեն զիս, պիտի նախատեն, պիտի խոշտանգեն ու վանեն, բայց ես միշտ պիտի շրջիմ, պիտի թափառիմ, առանց զիտնալու թէ ո՛վ եմ, ո՛ւր կ'երթամ, ո՛ւր կը զըտնուիմ . . . այսքան տառապանքէ վերջ՝ զերագոն հանգիստի իրաւունք մը ունիմ զոր պիտի վիտում հակառակ ամէն բանի. ես մահը պիտի հետապնդեմ, այդ իմ իրաւունքս է, իմ չարչարանքներուս ու տաժանքներուս պսակումը . . .

Ու ելաւ գնաց! Գրեթէ հրծուանքով զիտեցինք իր հեռացումը, որովհեաեւ անհամբեր էինք կրկին մեր խրախճանքին մէջ թաղուելու:

Խեղճ տառապեալ որ չէր զիտեր թէ ո՛վ է, ո՛ւր կ'երթայ, որ մահը կը հետապնդէր արդպէս անլուս ու անմիտթար թափառումներու մէջ: Բայց այդ նոյն իսկ ձշմարտութիւնն էր, մարդոց ատելի՝ մարդոց անհաճոյ ձշմարտութիւնը, հալածուած ու խոշտանգուած, նախատուած ու արտաքուած, մեծզի՝ հակառակ՝ իր ողորմելիութեան, անագորոյն՝ հակառակ իր խեղճութեան, եւ հրզօր՝ հակառակ իր տկարութեան: Օ՞հ, մարդիկ միշտ պիտի խորշէին իրմէ, միշտ պիտի վանէին զինքը, ինչպէս մենք վանսած էինք, այդպէս անվերջ պիտի շրջէր, առանց երբեք համնելու իր կեանքը լեցնող միակ յօյսին՝ այն այնքան ըղձացած զերեզմանին: Ինք մահը կը հետապնդէր, անոր սիրոյն պիտի թափառէր ընդմիշտ, թերեւս աւելի խեղճ ու թշուառ պիտի դառնար, բայց երբեք չպիտի մեռնէր, որովհետեւ ձշմարտութիւնը չի մեռնիր:

Կը քալէր գլխահակ, տակաւ կ'անհետանար դաշտերու ամայութեան մէջ, կորացած՝ ինչպէս ծիստանը երկինքին վրայ, տիսուր՝ ինչպէս օրինգին եղանակ՝ վշտահար երաժշտի մը շունչին տակ:

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ



Ա Ա Թ Ե Ք Գ

Մեր նաւն իրեւ փետուր,  
Հովերուն անձնատուր,  
Աղեաց վրայ ծրփուն  
Թափառին օրն ի բուն:

Ի՞նչ հարկ քեւակ ու դեկ,  
Այս ծածանին և աղեկ.  
Կապուտակ ցուրերկն  
Ororniին հեշտօրկն:

Երկնից տակ լուսափառ  
Սահին լուս անբարքառ,  
Թող մեր հոգեր չնշին  
Ամսերն ի վեր բոշին:

Եւ երազներ թեթեւ,  
Մեր հոգունյն տալով թեւ,  
Եղեմի բուփերեն  
Բուրումներ մեզ թերեն:

Մեր սրին անդորրիկ  
Ուրն և կուռ փորորիկ.  
Ուր անփորձ մենին նաւազ  
Կը դիմենի վազն ի վազ:

Նայուածիներն այժերուն  
Տարփալից ու սիրուն,  
Փայլակի հանգունակ,  
Կը շողան շարունակ:

Եւ լուսնակն ու արեւ  
Կը մասին մեր վերեւ,  
Մինչ հեռու եղերքին  
Նըրազներ մեզ կ'երգեն . . .

Մեր նաւն իրեւ փետուր  
Հովերուն անձնատուր,  
Աղեաց վրայ ծրփուն  
Թափառին օրն ի բուն:

## ՖԱ. ՔԻՐԸ

ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ

Ոյն մեծ համարումին եւ հիացումին համար որ շատ կանուխէն ձեր գեղեցիկ տաղանդը ներենչած էր, եւ այն քանիազին յուզմունքի ժամերուն համար որ ձեր զրուածներուն ընթեցումը հայրաբած է ինձի, ձեզի կը նուիրեմ այս վիպակը որուն տիրական մասնումը եւ վրդովմունքը ունեցած ենք միեւնոյն ատեն, եւ զոր գերազանցապէս արտայալած էք արդէն ձեր հէմեաքին մէջ:

Զ. Ե.

«Եւ ամէն մարդ պիտի ճաշակէ մահը».

Յամրօրէն, խմբովին կը յառաջանայինք աւագներուն վրայէն. Մարմարան՝ պապղուն արեւի ճամանչներէն՝ կը տարածէր իր մաքուր եւ ուժգին կապոյտը որ պարսկական բերուղի տաք երանգը ունէր եւ կղզիները, բոլորովին վարդագոյն եւ թեթեւ մշուշի մը մէջ պարուրուած, կարծես ամպի ծուէններ ըլլային դէպի հնեռաւոր հորիզոնները ընթացող: Հնձուած հասկերուն փափուկ բուրմունքը մեզի կը հասնէր իրիկուան սիւզին հետ որ զրեթէ ամէն օր այս ժամուն կը սարսուացնէր ծովը իր փայխայանքին ներքեւ, եւ անորոշ մրմունջ մը կը զնէր ձիթենիներուն մէջ, տժզոյն՝ զրեթէ ձերմկորակ կանանչով մը, բարձրացած դաշտին վրայ, Մարմարայի մօմ՝ որուն նուրբ աւազը կը տարածուէր մինչեւ իրենց՝ հազարաւ ևոր ցոլքերով եւ կայծերով վալվլուն:

Պղտիկ, անանուն գորշ բոյսեր, աղով սնած, ասդին անդին վոխտ փունջեր կը կազմէին եւ մեռած խեցիներու սատափները, ծովին յաւիտենական համբոյրովը ճերմկած, կապտորակ երանգներ կ'առնէին այս ժամուն:

Հանդարտութեան եւ խաղաղութեան անսահմանելի զգայնութիւն մը կ'արտայայտուէր ամէն բանէ. տօթագիս օրէ մը ետքը ընութեան տարրերը կարծես մերձաւոր գիշերին կը սպասէին, եւ նոյն իսկ գալարուն եւ ցից թզենիները իրենց հանգուցաւոր եւ անձկելի ճիւզերով գագաթնին կ'օրրէին յամրօրէն՝ ներդաշնակ կոհակներու տատանումին հետ որ քիչ մը փրփուրով բեռնաւորուած կուգային ծովափին վրայ մարելու մրմնչելով:

—Օ՛ գեղեցիկ, անուշ Մարմարան . . .

Ուժգին եւ յանկարծակի յուզմունք մը, իրերու գեղեցկութենէն զրգուած, կը բարձրանար հոգւոյս մէջ. և աչքերս լեցուացան:

Օզը հետզհետէ աւելի ծանր եւ աղի կը դառնար. հովը ա-

ւելի թեթեւ կ'անցնէր եւ արեւը մէկէն մարած կ'աներեւութա-  
նար :

Դեռ արեւէն կարսրած ամպեր մանիշակագոյն երկնքին վրա-  
յէն իրարու վրայ կը զիզուէին հովէն մզուած, այնպէս որ ամէն  
վայրկեան առեղծուածային եւ հրէշային ձեւեր կը կազմուէին հո-  
րիզոնին վրայ, մինչեւ որ ամէն բան անհետացաւ :

Ճերմակ եւ լուսաւոր երիզ մը կը գծուէր հիմակ երկնքին  
վրայ եւ ծովը մանիշակագոյն եղած կը քթթէր իր անհամար կո-  
հակներով որոնց գագաթները, փրփուրով եւ լոյսով ճերմկած, իրա-  
րու կը հետեւէին ծնելով եւ մեռնելով նոյն րոպէին մէջ :

Քիչ մը կեցանք. պահ մը՝ մերձակայ գիւղէն եկող գեղջկական  
երգ մը մելամազոս հրապուրով մը տոգորուած, զբաղեցուց զմեզ.  
եւ հոն մնացինք առանց խօսելու, ճակատնիս ծովուն կարկառած,  
ուրկէ զովութիւնը կը բարձրանար հետզհետէ. երգը կը նուազէր  
երկարածգուած դադարներու մէջ որոնց միջոցին մեր ուշազիր ա-  
կանչներուն կը հասնէր բնութեան անսահմանելի եւ քաղցր մըր-  
մունջը :

\* \* \*

### Յանկարծ մեղմէ մէկը բառաւ.

— Տարիներ առաջ, տղայ էի այն առեն, հոս ճանչցած եմ  
զարմանալի մարդ մը, ցաւագար մը զոր ֆայիրը կը կոչէին. Զեմ  
գիտեր ո՛ր երկիրներէն եկած էր. յաճախ՝ երբ իրեն կը հարցնէինք  
կը պատասխանէր. «Նատ մը հորիզոններու վրայ աչքերս զոցած  
եմ երեկոյին եւ զանոնք սեւեռած այնքա՞ն գիւղանկարներու վրայ.  
ի՞նչ փոյթ ձեզի կ'ըսեմ, հեռաւոր եւ անանուն ծովեր իմ ցաւս  
օրրած են. ի՞նչ փոյթ դարձեալ. ամէն տեղ նոյն ծշմարտութիւնը  
ըսած եմ եւ ամէն տեղ մարդիկ չեն լսած ինձի, ողորմելինե՛ր . . .»

Գիւղացիներ հաւաքուած կ'ըլլային երբեմն եւ խնդառով մը-  
տիկ կ'ընէին զինքը. հետզհետէ իր տժգոյն զէմքը կը ճերմկէր եւ  
փրփուրներ կու գային բերնին անկիւնները, աչքերը կը փոսանա-  
յին եւ կը կանգնէր իր բոլոր հասակովը տատանելով մէկ եւ միւս  
կողմին մինչեւ որ տիմար գիւղացիներ հարցնէին իրեն.

— Ի՞նչ բան, ֆաքի՛ր, մեզի ալ ըսէ:

— Մահը . . . մահը . . . պիտի մեռնիմ, եւ աս անդառնա-  
լին է, անդարմանելին . . . պիտի մեռնիմ եւ ամէնքս, ամէնքս ալ  
պիտի մեռնինք, ապուշնե՛ր . . . մտածեցէ՛ք, անէանալու, չըլլա-  
լու . . . եւ մեր անիծեալ սերունդն ալ, ու դարեր պիտի զլտո-  
րին անայլայլ եւ միօրինակ բնութեան վրայէն, եւ այդ դարերու  
միջոցին, ա՛լ բան մը չենք մենք, ա՛լ ոչինչ . . . եւ մեր տառա-

պանքով անհուն էութենէն չպիտի մնայ ոչ իսկ շունչ մը, ոչ իսկ քիչ մը մոխիր, ա'ն . . .

Քանի մը վայրկեան կ'անցնէին . իւրաքանչիւրը մտիկ կ'ընէր իր սրտին որոշ եւ համընթաց աղմուկը, այնքան ոյժով որ կարծես ամէն ոք կը լսէր իր քովինին սրտին զարկը եւ հեռաւոր մարդերունն ալ, միջոցին մէջէն, ամրող մարդկութեան . . .

Զկան խուսափուկ վայրկեաններ, շատ արագօրէն անցնող որոնց միջոցին ցաւէն կամ ուրախութենէն մարդկացին սիրոը կը բարախէ միաձայն :

Գերագոյն անձկութիւն մը կը սեղմէր նաեւ հոգիս եւ փափաք ունէի գոչելու ծայրայեղ վրդովմունքը հոգիիս, գոչելու ֆափիրին հետ, մարդկութեան երեսին, անհուն եւ անդառնալի դժբաղդութիւնը իր ճակատազրին :

«Պիտի մեռնինք, ա'ն պիտի մեռնինք»:

Երբեմն՝ ճիշտ հիմակուան պէս հեռուէն գեղջկական երգեր կը հասնէին մեզի, սրինդին սուր սուլումը երբեմն ունէր չեշտ մը այնքան խորապէս ախուր եւ բղքտող որ իրեն ընկերացող ձայնը հետզիտէ կ'առնէր ցաւի ողացող ելեւէջը.

Մարգարէական, ինքզինքմէն ելած, ֆաքիրը կը տատանէր իր երկու կողմին եւ կ'ըսէր :

— Մտի՛, ըրէք, առանց գիտնալու՝ մարդը իր մահը կուլայ:

Գիւղացիները կը մարէին խնդալէն, բուռնցքնին սեղմած կողերնուն, ուրիշներ շտապով ողորմութիւն կուտային՝ յանկարծ բռնուած անգիտակից ջերմեռանդութենէ մը, եւ կային ալ որ վրդովուած յուղմունքէ եւ սարսափէ, կը մեկնէին երեսնին տըժգոյն եւ գեղեւելով, լուսինէն ճերմկած ճամբաներուն մէջէն :

Ֆաքիրը միշտ կը շարունակէր խօսիլ. այլեւս մեզի չէր որ կը խօսէր, հոգւոյն խորէն բառերը կ'ելլէին հետզիտէ գերմարդկային իմաստով մը լեցուն, անիմանալի :

Կզկտուած իր մօտ՝ հին քանդուած Բիւղանդական տաճարի մը սիւներուն եւ բեկորներուն մէջ ուր Փաքիրը հաստատած էր իր բնակարանը՝ մաիկ կ'ընէի երկար ատեն մինչեւ որ զիս առաջնորդով սպասաւորը ձանձրացած՝ ստիպէր զիս մեկնելու :

Այն տարին հայրս կորսնցուցած էի եւ զիւղ եկած էինք մեր կրած անակնկալ ու սաստիկ ցաւէն քիչ մը կազզուրուելու. երբ քաղաք դարձանք, այդ հիւանդազին մտածումը եւ մահուան սարսափը չգնաց հողիիս մէջէն :

Երբեմն՝ ձմեռուան երկար գիշերներուն մէջ՝ երբ մայրս եւ մօրաքոյերս գլխնուն ծածկոցներ քաշած կը քնանային գետինը ձգուած երկայն եւ նեղ անկողիններու վրայ, կը մտած էի հօրս, եւ

լալու տագնապներ կ'ունենայի, երկար տագնապներ, մինչեւ որ  
արտասուելէն յոգնած քնանայի. բայց նաեւ ծանր քուն մըն էր  
ասիկա, զրեթէ անէացում մը որ ինծի մտածել կուտար:

—Այսպէս պիտի ըլլայ երբ մեռնիմ:

Վատոյժ եւ տկար, փափուկ առողջութիւնով, մայրս հոգ ու-  
նէր ինծի համար եւ երբեմն կը յանդիմանէր զիս:

—Ի՞նչ կայ, տղա՛ս, այսպէս մի՛ նայիր, ի՞նչ ունիս:

Սարսափէս կանանշորակ կը դառնայի.

—Կը վախնա՛մ . . .

Մայրս կը հասկնար, ա՛լ բան մը չէր ըսեր, ինքն ալ տժգոյն  
անքացատրելի անձկութենէ մը, մինչ իմ աչքերս կը բացուէին,  
կ'ընդլայնուէին եւ կը կրկնէի առանց խորհելու.

—Կը վախնամ, կը վախնամ մեռնելէն, մտիկ ըրէ, մայր, աղ-  
մուկ մը կայ կուրծքիս մէջ, հարուածներ, մտիկ ըրէ, հարուած-  
ներ, հարուածներ . . .

Այն ատեն կը ստիպէի որ մայրս գլուխը դնէր կուրծքիս: սրտի  
բարախումներ էին, ուժգին, երբեմն արագ բայց երբեմն այնքան  
դանդաղ որ իւրաքանչիւր տրոփիւնին իմ հիւանդ տղու տկար էու-  
թիւնս կը ցնյուէր սարսուորի մը մէջ եւ կարծես ամէն բան պիտի  
քանդուէր մէջս:

Ծնչասպառ՝ դեռ կը կրկնէի.

—Պիտի մեռնիմ, պիտի մեռնիմ . . .

—Բայց տղա՛ս ամէնքս ալ պիտի մեռնինք:

—Ա՛հ . . . ա՛հ . . . ամէնքս ալ, ամէնքս ալ

Ուրիշ ատեններ խորունկ քունէս յանկարծ կ'արթնայի, ոտքի  
կ'ելլէի անկողնիս մէջ եւ նայուածքս կը սեւեռէի. այն ատեն ո-  
րոշապէս կը տեսնէի ֆաքիրին սիլուէթը որ ինծի կ'ըսէր իր անգութ  
իր անմիխթարելի բառերը:

Ամէնքը կը քնանային սենեակին մէջ. անկողինները միշտ տա-  
րածուած էին գետնին վրայ եւ ամէնուն մարմնները դէզեր կը  
կազմէին :

—Այսպէս պիտի ըլլայ երբ գերեզմանատունը ըլլանք. բայց  
հողը պիտի ցածնայ հետզետէ եւ մեր գերեզմաններուն հետքերը  
պիտի կորսուին ուրիշներուն մէջ . . .

Այսպէս մեծցայ, հողիս լեցուն՝ չհասկցուած անձկութիւնով  
մը, ամէն տարի գիւղ կու գայինք որովհետեւ մեր բժիշկը կ'ըսէր  
թէ ջղային դրութիւնս խանդարուած է, մեր տունէն ոչ ոք չէր  
ճանչնար ֆաքիրը եւ ես ալ զգուշացած էի իր մասին խօսելու.  
ամէն մարդ զիս կը տանջէր քիչ մը, որովհետեւ քանի՛ կը մեծնա-  
յի իմ յիմարական սարսափներս ծաղրանքի առարկայ կ'ըլլային:

Դպրոցին մէջ, քնկերներս գիտնալով իմ տկարութիւնս, երբ նեղաւնային ինձի գէմ, անմիջապէս կը սպառնային.

— Պիտի մեռնի՞ս, պիտի մեռնի՞ս . . .

Օր մը նստարանի մը վրայ կանգնեցայ, դէմքս ճերմկած՝ ֆաքիրին պէս—արդէն անոր ձեւ ըստ ձայնին շեշտր կ'առնէի հետզհտէ —սարսառն բարկութենէ եւ սարսալիէ, ոռնացի ամէնուն զլիսուն.

— Իեղձ ողորմելիներ, զուք ա'լ պիտի մեռնիք, ամէնքս ալ,

Զեմ զիտեր որչափ ժամանակ անցաւ, երիտասարդ եղած էի եւ աղջիկներու տեսքը արդէն կուրծքս կ'ուռեցնէր սիրոյ եւ գորովանքի զգացումով մը, բայց ուրախութեան, ցաւի, հեշտանքի մէջ, մահուան դասն համբ կուգար շրմունքներուս, ձեւով մը ֆաքիրին սիլութիթը կը ցցուէր գէմա եւ կը գշշէր այս, որոշապէս կը լսէի իր ձայնը.

— Մտիկ ըրէ, այնպիսի բան մը կ'ըսեմ որ ամէն մարդ զիտէ բայց ոչ ոք կ'ուզէ լսել, պիտի մեռնինք, պիտի մեռնինք, եւ ասմէն բան պիտի փառնայ, մենք եւ մեր գործերը, քիչ մը մօխիրի վերածուած, այո՛, հազիւթէ քիչ մը մօխիրի . . . ահ . . .

Յաճախ վրօնորկօտ օդերով երբ մթնոլորտին ձնչումը սաստիկ անձկութիւն մը կը պատճառէր ինձի, կը հեռանալի տունէն եւ գերեզմանոցներու երկոյնքին կը պարտիկէի հովէն քշուած տերեւներու պէս, հոգիս ցաւոտ եւ տենդագին. յետոյ ողբազին լալինը մարիներուն եւ նոճիներուն, անանուխի բարկ հօտը որ փոթորկէն դղրդուած հոգին ձգձիմ եւ թոշնահար բոյսեր կ'արտաշչէին, զիս կ'ամոքէին եւ քիչ մը կը հաշտուէի մահուան հետ :

— Ես ալ օր մը պիտի հանգչիմ դարաւոր մեռելիներուն հետ եւ անոնց ոսկորներէն կողմուած փային զիս պիտի ծածկէ, իմ գարշահոտ եւ ապականուած դիմկս, մինչեւ որ ես ալ ափ մը փոշի՝ ծանրանամ ուրիշ դիմկներու վրայ :

Յետոյ կը մտածէի տարտամօրէն.

— Եթէ երբեք հաւդիստի, նոյնիսկ անէացման ո եւ է զդայնութիւն ունենանք, ինչ մզմաւանջ, մինչեւ որ զազիր որդերը յագեցած հեռանան մոր զիմկէն, մինչեւ որ ոսկորները ճերմկած եւ մաքուր՝ նոյնանան ինութեան հետ, հոգին հետ, աղատագրուած ապականութենէ եւ նիխութենէ :

Զարմանալի հակասութեամբ մը, կեանքի բուռն տենչանքին՝ որ տագնապի պէս կուզար՝ անմիջապէս կը յաջորդէր ինքնալլկումը եւ ապրելու խոնչէնքը:

— ի՞նչ ձախորդ արկած մարդկային կեանքը, եթէ երբեք ուրիշ բան չէ անիկա այլ զիպուածային շեղում մը բնու թեան անյեղի օրէնքներէն. այն ատեն ի՞նչ պէտք երկարաձգել զայն։ Գիտակցութիւնն իսկ անդառնալի վերցին չարիքի սկզբունքը չէ՝ որ ամէն շեղում իր իսկ մէջ կը կրէ. աւելի լաւ չէ վերստին մտնել Մութին եւ Անգիտակցութեան մէջ, եւ ոչ իսկ հիւլէ՛ թաւալիլ անհունօրէն անվերջ յաւիտենականութեան համար։


\* \* \*

Աւազներուն վրայ նստած քիչ մըն ալ խօսեցանք մահուան վրայ եւ անոր սարսափը ամէնուս մէջ էր։ Ծովը բոլորովին մթղնած կը բարձրանար, կ'ուուէր եւ շաշիւնով կը յառաջանար մինչեւ մեր ոտքերը. հեռուն կղզիները, այլեւս մերկ մշուշէ, — պատրանքէ — ծանրացած կարծես կը ճնշէին ծովը։

Մեր եկած ճամբէն վերադարձանք, բայց արդէն, ի՞նչպէս ամէն բան, փոխուած էր ինծի համար, որովհետեւ հեռուէն ամէն քայլիս կը լսէի կարծես Փաքիրին առեղծուածային ձայնը որ կը գոչէր։

— Պիտի մեռնինք, պիտի մեռնինք անպատճառ, եւ ամէն գեղեցիկ բան իր մէջ կը կրէ ապականութեան, քանդումի սկզբունքը, որովհետեւ ամէն բան պիտի մեռնի, պիտի մեռնի։

ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ



## ԽՕՍՔԵՐ ԱՌ ՆԻՆԻ

### ԿԱՂԱՆԴՋԵՔ

Բանասեղծ չեմ — Փա՛նֆ Ասուծոյ — ոչ ալ զիսուն, բայց հոդ չէ, թո՞ղ որ, նինի, թեզի ըսեմ ինչ որ խելիիս կը փըչէ.

Չունիմ զոհար թեզ դրելիի, ոչ աղամանի, ոչ ալ . . . չէք, Այս տողեր դու ընդունէ, իրեւ մի փուր կաղանջչէք։

\* \* \*

Բու տարիիդ աղջիկները — sans exception — կ'երազեն  
Փեսացու մը Սիևկափուրէն եւ կամ զոնկ . . . Բարիզէն,  
Բայց երսունին երբ մօսենան, ինչի կը դնեն, մաս հելա!  
Եւ զոն կ'ըլլան նոյն իսկ անով որ ծնած է ի . . . Թաղաւ։

Այդ վիճակին դեռ չը հասած, այժերդ բա՛ց, ո՞վ նինի,  
Եւ թեզ ընսրէ իբր ամուսին ով որ սիրտը կը հաւնի,

Մինակ ճայէ՝ բարի ըլլայ, առողջ, պարկեց, աշխատող,  
Այս խւարը չըլլայ մոռնաս, բո՞ղ ականցիդ ըլլայ օղ :

Հասակ ունիս նոճիի պէս եւ մարմին մը հրաշագեղ,  
Որուն նման մեկ հաս իզմիր, հաս մ'ալ տեսայ Գատըզեղ,  
Քու այժերուդ զոյզը՝ կրկին Տերը շինել չը կրցաւ,  
Որովհետեւ կաղապարը ձեռքէն ինկաւ, կոսրեցաւ :

Այժեր ունիս կրծուելիի, եւ սեւ մազիր խիս, զանզուր,  
Աղուոր միսեր, բուս շրունիներ. եւ կուրծեր մը ... hors concours.  
Բերնիդ վրայ վարդեր բացուած, զիշեր ցերեկ կը ժաքին  
Որոնց ի տես չեն դիմանար ո՞չ Հապեշը, ոչ Խպտին :

Դու փղոսկիր ծոծրակ ունիս եւ զոյզ ուսեւ հողանի,  
Անոնց մուլի և որ դու առիր խելիս զլիսու, այս Նինի,  
Սիրամարզի շալուած ունիս եւ շարժումներ marquiseի  
Ասո՞ր համար արդեօս այսցափ բռնուած եւ եւ թեզի:

Խօսեր ունիս համով հոտով եւ սուր միսի մը՝ որու դեմ,  
Բարեկամներ կ'ըսնեն ինձի – Va te coucher, Քրիզանքիմ,  
Քու ամբողջ կես հրեշտակ է եւ կես մըն ալ սատանայ,  
Ճիշդ տիպարը կին հակին զոր ստեղծեց Ենովայ :

Շաբար-պղպեղ, կրակ ո՞ւ բոց, երթևսն չար, մերք բարի,  
Երկրիս վրայ թեզի նման աղջիկ չի կայ, յե պարie,  
Ա՞յս, ուրիշ ուր զեզ ճանչչայ, որովհետեւ այդ օրեն,  
Շումի ետեւ կը պաշտինմ, բայց խոյս կու տաս, անօրէն:

Անդարձ կերպով ձեռիս մեջէն դեռ չը փախած, աղաւնիս,  
Խրասներ ունիսի թեզի տալիմ, չեմ զիսեր բէ պիս՝ հաւնի՞ս,  
Որոնցմէ շատ պիս՝ օգտուիս, երե երթեֆ, ով անզուք,  
Զեզ կարգեն, առանց կամինդ, մարդու մը հետ օսնե զատ օսնե:

Ինչ որ ըլլայ ձեր վիճակը հարուս, աղմաս, որք աղջիկ,  
Քօրք քրէ ուզածնուդ չափ. սակայն չըլլայ որ փախչիք,  
Սկը սուրք է եւ մարդկային, զզացում մ'է անընման  
Որու հանդէս կը պապանձին, բէ հայրիկը, բէ մաման:

Գիտես, ամեն հանդէսի մեջ ծաղիկ պէտք է իբրեւ զարդ,  
Բայց Հիմէնի պարագային, ո՞չ խամեշիա, ո՞չ ալ վարդ  
Չի փնտուուիր, երե կ'ուզես զիմնալ ծաղիկ բէ ինչի  
Պէտք է տանիս դու փեսային. կայնէ ըսեմ. – Նարինցի . . . :

Հաւասի մի՛ տաֆ խոստումներու չոր ու ցամաֆ եւ կամ բիւր,  
Եւ դիմացի մինչեւ վերցը, ինչպէս ըրաւ . . . Բօրք Արքիր,  
Շուր մի խաբուիի complimente, մի շանաֆ խօսերէ,

Եւ դրամօծիս պահանջողին, լուկf—Ավիր քո՛ղ ժերե:

Իբրեւ օծիս շատ բան չուզեր, աման տոկուն կտակ  
Վեց տուզին ճերմակիդին առասօրին կը բառէ.

Հանուած ատեն կին մը պիսf և մասուր զլայ, շատ մասուր.  
Բայց խնդիր չէ երե հազորի comme on s'habille à la cour.

Անզան մը որ կարգուեցաւ պիսf և մոռնալ ամեն բան,  
Պարկեց ողին պիսf և զլայ ձեր զերացիր ու ճամբան,  
Տատրակիներու կանի ունեցեք, բերան բերան, յովի, յովի,  
Սիրով լեցուն կանի մը համակ, կեանի մը լեցուն հաւատով:

Երե Երբեք օրին մէկը, պարզապիս par distraction,  
Դուի զսնուիֆ . . . լսենիս dans une . . . intéressante position,  
Մա՞նչ թէ աղջիկ, զրաւ մի դնիս, զլայ կանխաւ որ ձերիս,  
Որովհետեւ ողան կրեայ յանկարծ ծնիլ . . . որձեւիզ:

ՔՐԻԶԱՆԹԻՄ

## ՄԵ՛ՂՖԸ ՄԵ՛ՂՖԸ

«Գիր տարւոյն»ը արդեն շատ տղէկը ցոյց չէր ի տարւ Հովերը  
գէշ փչեր էին: Տէր Պօղոսին աչքը ընկած տեղը կը պաղէր: Խո-  
րանին վրայէն օրը օրին մարոզ ճրագները ա՛լ երկրորդ անգամ  
լուսող չէին ունենար: Գեղը փրատն էր եկեր:

Ծերունի Աւազերէցը զեռ կը կասկածէր որ աշխարհի վերջը  
հասած ըլլայ արդէն, արդ պատճառով հաւանականութիւն մը կ'ո-  
րոճար թէ միւս տարին ալ Գոգն ու Մագոզը ըլլայ եկողը:

Տէր Պօղոսէն զատ, ուրիշներ ալ կային, մեկ եկեղեցին մէջ.  
տասը, տասնըմէկ քահանայ, օրոնք օրուան ան ժամաւեր համա-  
ճարակէն իրենց ծխատուները կարելիօրէն տղատ պահելու կան-  
խազգուշութիւնով, առառ իրկուն քիչ մը աւելի կանուխ կ'եր-  
թային եկեղեցին, ցերեկային այցելութիւններով ալ քիչ մը աւելի  
երկար մնալ ու մտմտալ կը ստիպուէին ան իրենցիններուն մօտք:  
Բայց ալ սամոյըը մտած էր հաւրանը ու հոն տեղաւորուած ալ:

Ժողովարանը այնտեղ. Հայ ժամէն քիչ մը անդին, օրըստօրէ-  
աբար չէննալու յաջողութեան մէջ, զէպ ի ուր ամէն օր նոր  
ճամբորդ կար, քահանայ հաւրերուն զէմքը աշնային մթութիւննե-  
րու արցունքութախիծով կը ծածկէր կամ ծածկեր էր արդէն:

— Ի՞նչ պիտի ըլլի վերջը, Տէր Ղաղար, վարդապետը ձեռք մը  
չպիտի՝ երկնցնէ, սըզոնց առաջքը չպիտի՝ առնէ, բաներն ասանկ

երթան նը, վաղը կերուայ որ մենք ալ Տէբոյենց Բակերը (\*) պիտի  
երթանք, աղօմինք:

Աւագերէցին յարուահատ հարցումը քահանաներէն մէկուն, որը  
ինչքան ալ խորունկ հասկցողի համրաւ վայելէր գեղին երդիքնե-  
րուն տակ, բայց կը վարանէր կամ արդէն չէր կրնար տալ վճռա-  
կան պատասխան մը, քանի որ չերեւակայուած զուգազիպութիւ-  
նով նոյն միջոցներուն ինքն ալ օրուան Առաջնորդ վարդապետին  
հետ խօնք մէկ բրած՝ դադտնի բանակցութիւններ կը կանարէր  
Պապական Գերապոյժառին մօտր Վարդապետը Պատրիարքարա-  
նին քէն ըրած էր, քահանան ալ իրեններէն ցաւած՝ ծառաստանի  
վէճերու հետեւանքով մը, երկուքն ալ պապականութիւն ընդու-  
նելու որոշումին յանգած էին:

Աւագերէցը հետեւարար, շատ աւելի ինք էր որ մինակ կը  
մնար այն երեւոյթներուն հանդէպ, մինչեւ իր երիկամունքներէն  
խշիչացողը: Խսկ միւս իր պաշտօնակիցները, — որոնք հասարակ  
գեղջուկէ մը զատուելու համար ոչինչ ունկին իրենց ներսովն ու  
դրսերեւ ոյթովը, — անոնք ալ ահա իրենց խոստավանորդիներուն  
տէր մնալու զորովանքով, դեռ եթէ վերջին միջոց մըն ալ կրնային  
խորհիլ, ան էր որ չարթուան մէջ մէկ-երկու անդամ ծխատունե-  
րէն առաջաւոր ճանչցուած դէփերը առւն հրաւիրելով, անոնց  
ի պատիւ ճոխ ճոխ սեղաններ կը սարքէին, որ ատեն, ինծզոտ  
վարձկաններ, զինին երեցինին ձեռքով խմողը իր զուարթ կափ-  
կափներուն մէջ, հրարնկալ տէրտուն կոնակը կը ծեծէր, անոր  
երեսին անգամ մըն ալ բռելու կամ իր տաններէցը անգամ մըն ալ  
վատահացնելու թէ՝ բոլոր զեղն ալ եթէ հաւատքն ուրանայ, ինք  
վերջինը պիտի մնայ: Երդում սուրբ բաժկիին վրայ, երդում մա-  
նաւանդ այն լու հացին վրայ, ո՞ ինք վերջինը պիտի մնայ:

Ու յաճախ զինիով ոգոզուն այդ սնդաններուն վրայ, վրոտի  
մը ներքին ու արտաքին տարօրինակութիւնները զարմանքի ու  
հեգնութեան առարկայ եղած՝ խօնքին հետ մինչեւ յոյս առաւօտ,  
բղողին ալ տակը կը բերէին: Առոնց համար տարօրինակ որ՝ Աս-  
տուրին Ալրոնը՝ երէկուան հաւգոզը, սուրբերուն բարեխօսութիւնը  
կ'ուրանայ, տարօրինակ որ մրուր ծծող թւ-ենց Թումիկը զինիին օձ  
ըլլիւր կը քարոզէ: Պաքն, ինչէ, պատարադն ինչէ, մեռն, մկրտու-  
թիւնն ինչ է, ասոնց վրայ խօսող անօրէնն ալ տին Մէլխար, որ  
վեց ամիս առաջ, աղբօրը որբը, մօք մերկիկ՝ տունէս դուրս քշե-  
լու անդմութիւնը կ'ընէր:

Դեռ ինչեր, ինչ տարօրինակութիւններ, որ ան Տէբոյենց

(\*) Նախորդ ժողովաշանին տեղը:

Բակերը աղօթելու վազող փրոտի մը հոգիով նորոգուածի մը յատ-  
կանշութիւնը կ'ոսկեզօծէին:

\* \* \*

Անգամ մը, ակնարկուած այն տարօրինակ նորոյթներու կար-  
գին, զլուխոգործոց մը ցուցադրելու համար, եկեղեցիէն հեռացող-  
ները ի՞նչ կրնային ընել ուրիշ, որուն ան ատեն մենք ալ մեր  
պղտիկի թարթիչներուն տակէն հանդիպաբար ականատես մը կ'ըլ-  
լայինք: Չեմ մոռցեր:

Դինիին օճ րլլալը հաւատացողներուն կարգին մասնաւորապէս  
եթէ եղան անանկներ, որ իրենց խաղողաբեր այգիները քակեցին  
ու մշակելի արտերու վերածեցին, ոմանք նոյն իսկ խաղող չուտե-  
լու անդամ թունդ ուխտը ըրած, բայց դեռ կը համրուէին անանկ-  
ներն ալ, շատ աւելի սկսնակ հաւատափոխները, որ այն տարին,  
ինչպէս կը պատահէր, առատ ալ գինի զրած էին ու սակայն  
ձեռուրնին վրայ չեր երթար որ վերջնապէս ջուր մը գնեն կա-  
րասներուն զիխուն, որոնց յատակէն մինչեւ պոկունքը, կարմիր  
օճն է, կ'եռայ, կը սպառնայ. ի՞նչ ընեն, ի՞նչ կրնային ընել, քանի  
որ միւս կողմէն շատ առիթներով իրենց հասցէին մեղադրանքներ  
ալ կ'ըլլային եկեղեցիի-անդամ աւագ հղայրակիցներուն կողմէն:  
Կիրակէ առտու մը, հայ ժամանորը եկեղեցիլն դուրս եկած՝ ճամբու  
վրայ, տեսարանին ու տարօրինակութեան բոլորովին խելայեղիչը  
կ'ունենայ առջեւու: Այն կողմը, ժամուն ալ մօտիկ նեղ փողոց մը,  
որուն երկայնքին ու երկու կողմերուն վրայ ամբողջութիւնովը նո-  
րահաւատներու առուները բռներ են, դուսներուն առաջքը լեցուն  
հակերու զիրքով կայսեցուած մեծ մեծ կարասներ կը տեսնուին:  
Կարասներ, ես բոեմ տասր, զուն հասկցիր քսան ու աւելի թիւով,  
փեթակի չափ խոշոր, խոշորափոր բաներ: Ասոնց ամէն մէ կուն  
կուշտին ալ, սօթթուած թեւերով մէյ մէկ հոգի կցած՝ խաղը  
խորհրդաւորութեան մէջ վերջացնելու համար իրար հասկրցող աճ-  
պարարներու սպասանքը ունին կը կարծես, եւ որոնք հետզհետէ  
ժամէն ելլող ու ստուարացող բաղմութեան կողմը լայն աչքեր մը  
կը բանան. Թափեցէք . . . ճաթուած կոկորդով ճայն մըն է կ'եր-  
կրնայ: Նշանը տրուած է, ու մէկէն մէկ անգամով այն փեթակի  
պէս բաները փորերնուն վրայ կը չրջուին, զետին նետուած ահա-  
գին գոմէներ, որոնց կարուած չլիիքներուն աղբերացող արեւնը  
իր վերջին կաթիւովք դուրս խուժել ուզէ, այս երեւոյթը ճիշդ, ու  
դուռներուն առաջքը վարկենապէս կարմիր ծով մը կը կոհակա-  
նայ. աչքդ անգամ մըն ալ կը բանաս որ այն ծովը այն ինչ ուղ-  
ղութեամբ կարմիր գետի մը ընթացքը առած վաղելու ասպարէզ  
կը փնտոէ, զալարքի ցաւով մը կը վազէ, ու այդ վազքին մէջ

վիրաւորուած վիշապի մը զայրութովը կը ֆշայ: Մեծ օձը, կարմիր մեծ վիշապն էր այն թողուածը, այս՝ որը հոն կ'երթայ ուր հողին ու աղրին մէջ իր անէանալու տեղը գտնէ:

Այդ գործին հեղինակները յաղթանակը տանողի հալարա ոռումով մը կը պոռան անոր ետեւէն, մեղիը մեղիը մեղիք . . . :

Տէր Պօղոս խենթերու ալդ արարքին ի տես, կեցած տեղը կաթուածահար րլլալու նոտա մը կ'անցընէ: Խենթեր, որ մայրերէ չեն ծնած. յիմարներ, որոնց մէկ հատը զժոխք մը կը լեցնէ: Ամէն բան, ամէն սրբութիւն ոտքի տակ առնելու անօրէնութեան հետ, հիմայ ալ չլսուած, չտեսնուած ամբարշտութիւն, ոուրք բաժկին է որ հողին ու աղրին հետ կը խառնեն: Շուտ ըրէք, կ'րսէ, տղաք, քովիններուն, շուտ անցնէինք աս տեղերէն որ գլխընուս վրայ կրակ չթափէր:

\* \* \*

Ան օրէն ի վեր, քանի տարի անցեր է, չեմ զիտեր. իմ գիտածս ան է միայն որ այն հայ գեղին մէջ հեշտ չպիտի ըլլար հիմայ հաշուելը թէ մեղքերու քանի՛ տեսակները կը գործէին գեղացիք՝ ընդունուած դրութեան մը սովորականութիւնով, զոր լուալ ստրկցնելու համար Եփրատի ջուրն ալ չպիտի օգտէր կարելի է: Իմացուած քրիստոնեայ կեանքը ոչ ժամուն ժողովուրդը կ'ապրէր հոն արդէն, ոչ ալ, աւազ, ժամէն հեռացող գասալիք այն հատուածը գիտցաւ բան մը ընել: Հոն աս վերջինները մանաւանդ այնչափ տարիներ աչքերնին բեմին ոսկեզօծ Աւետարանին վրայ սեւեռած պահելով մէկտեղ, մեղքի տեսակներու ու անոնց հետեւանքին վրայ այս որ կուլան:

Ու մեղքերը . . . քանի՛ տեսակ, ու ի՞նչ եղանակաւորուած ձեւերու մէջ:

Ցաւելով կը գրէի աս տողերը, կամ բնական էր որ խորունկ հոգոցով մը ըսէի ան ատեն, ուր կարասները կոտրտելով, անոնց մէջէն օձ-մեղքը եղաւ զուրս նետածնին, որը յետոյ իր ձագտիք-ներով պիտի վերադառնար ու սողուկէր իրենց չէմքերէն ներս, ան ատեն ճիշդ, կամ անկէ վերջը հետզհետէ, աւելի աղէկ չպիտի ըլլար որ բաներ մըն ալ իրենց միսէն ու սոկորներէն փրցնէին նետէին. Այդ միսերը, այդ մորթերը, անոնց տակ ծածկուած կնճոռտ բնազդն ու սոկրացած բարոյական խեղութիւնները, նախ ասոնց

վրայ կուտարէին հիմնական փոփոխութիւնը քարողուած Աւետարանին մտքուր աղջեցութեան ներքեւ:

Տարիներ անցնելէ վերջու Կ'րօսմ, կարգ մըն ալ մեղի չէր տրուեր, որ մենք ալ հիմայ պառա ինք, մե՛զըր մե՛զըր, զեռ նոյն մարդը, զեռ նոյն տղեզութիւնը, նոյն մութ նեարազիւները, աջ աչքերու, աջ ձեռքերու նուն մեղըր տակաւին, որ կայ ու կը մեայ գեղին բոլոր հայ համայնքին մէջ հաւասարապէս:

Շիտակ չէր ուրիմն, որ րոկինք թէ՛ հոն իրաւ որ ո՛չ հայ Քահանան կրցեր է բան մը բնել ոչ ալ Պատուելի քարողիչը կարող եղեր է քրիստոնէական շինիշ բարոյական մը մշակել, զոնէ ինչպէս հասարակ կորեկ մը կը մշակէին:

Եւ ինչո՞ւ . . .

Թէկասին Ցին

## ԳԱՐԵԳԻՆ ՊԵՇԿԵՕԹԻՒՄԵԱՆ

Պեղեօթիւմանի անունը եւկար անեն կայ որ մասցուած է: Եթ համբաւու ուսանուուին՝ «Արեգին» ամբողջական եւատարակութեան առին, մասնաւու այժմուըին մը կը սասան Արքեւթանի հետեւալ չօրուածք, իր կրտսեալ պատերազմը այդ բախաւուու ու վաղամեռ բանատեղին:

Անտես, խամրելու սահմանուած ծաղիկ մըն էր Գարեգին Պէշկէօթիւրեան, որ իր եւուէն արգունքի հետ՝ խանոնուած տիսուր հետք մը թողած է, լացի երեար յիշատակ մը՝ որբութեան գրկէն մինչեւ գերեզնունին ծոցը: Տառապեալ հոգի մը որ Բաղեղին պէս հոգէն ծնաւ, — քանզի Գարեգին դու նոր կը սկսէր ճանչնալ իրերն ու մարդիկը՝ եւ ծնողքին աեղ հոգը ցուցուցին իրեն, — ծլեցաւ ու մեծցաւ եւ նորէն հոգ գործաւ: Անձրեւը կը ջնջէ տարաբաղդ բանատուիզդին գերեզ լասը, որուն վրայ յիշատակի քար մը իսկ չկայ: Եւ ինք արդէն անձանօթ, մոռցուած:

Հիմայ որ այս տողերը կը գրեմ մտքիս մէջ զարթնուածի նման բան մը տեղի կ'ունենայ, որ զիս անցիալի ստուերներուն մէջ պատցնելով, ինձի կը մատնանչէ գժրադդ երիտասարդը՝ զոռոց խարտեաց մաղերով, կարմրուկ մօռու քով եւ երազուն ակնարկով՝ որ կը պատի իր ծնողքին գերեզ լուսին շուրջը, կամ կը ծոի երգէսնին վրայ, լալու կամ երգելու համար:

ծնողքէ : Սակայն շատ չանցնիր, անողոք հիւանդութիւնը իր մասուկ, մատղաջ թեւերուն մէջէն կր տանի ծնողքը, հողին կր տանի զանոնք, ու ինկը մասուկը կր ամիպուի իր ծեր հաւուն քով կենար: Կր մեծնայ միայնակէր ու տեսուր, եւ իր արդ զգացումները ճարակ կր գտնեն այն անձայն, ամափի եւ ապառաժուտ կողերուն վրայ՝ որոնք Ալարքերդի հիւսիսային կողմի դէպի վեր կ'երկարին, ամպերու մէջ ցից գագաթներ սահեցնելով:

Վեց տարեկան հասակին կր սկսի զպոս յաճախել, եւ իր կրրթութիւնը ամերիկեան միսիոնարաց զպրոցին մէջ կ'առնէ: Իր ուսուցիչներուն վլայութեանը համեմատ, Փարեզին՝ զպրոցի դասերը փայլուն յաջողակութեամբ կր պատրաստէր: Հաւասարապէս կ'ուսնէր մաթեմաթիքական չոր գիտութիւնները: Շատ ալ կը սիրէր Անգլիերէն լեզուն, որ իր սուր ու եռանդուն երեւակայութեանը առջեւ կր պարզէր Համլէթի, Մաքալէթի, Օսքարի եւ Զայտ Հարօլտի նման գրական ու բանաստեղծական աննման գոհարներ, զորս ամէն տարրեր հիացումով զիտած են: Ստորդ չիմ զիտեր թէ ո՛ր թուականէն սկսաւ, այլ սաշափ կր ցիշեմ թէ Պէչէկօթիւրեան տասնրչորս տարի անրնդաւատ երգէոն զարնելու աշխատեցաւ, եւ ճշմարիտ արուեստագէտի հրաբորոք խանգովն ու անսահման եռանդով հետապնդեց իր արուեստագէտի իտէալը, որուն համար «շատ հեռու է ինձմէ» կր մրմիջէր:

Հոս է որ կ'երկձի զի արուեստագէտը, եւ երկու տարրեր հոգիներ ի յայտ կուգան մէկ անձի մէջ, զաշնակահարը եւ բանաստեղծը, քնարն ու երգը: Սակայն այդ երկուքը կը միացնէր իր անձին վրայ ա՛յնքան սուրբ յոյզերով եւ այնքան խորհրդաւոր կապերով, որոնց գաղանդիքին՝ ճշմարիտ արուեստագէտը միայն կը րնայ թափանցել: Ամէն տեղ, ամէն պարագայի մէջ, քնար էր ու երգ, երգ էր ու հառաչ: Իր ճարտար ու զիւրաշարժ մատները հմայքով մը, դիւթութեամբ մը մերթ երդէոնը գեղջուկ հովուուհիի մը կը փոխարկէին՝ որ արեւելեան ամէնէն սրտաձմիկ շեշտերով իր սիրականին մահր կը վայէր, եւ մերթ խորունկ փողի մը որ քայլերգ մը հնչէր, իր երաժշտական տաղանդը բաղմից գնահատուած է, եւ շատերէ:

Քնարերգակ բանաստեղծ մըն էր Պէչէկօթիւրեան, ա՛յն բանաստեղծներէն զորս գաւուոի վճիտ երկինքը միայն կրնայ արտադրել: Կը զրէր շարունակ եւ կը քաջալերէր ուրիշ երն ալ որ զրեն :

Իր ճշմարտագէս բանաստեղծական կետնքը որ ծնողքին գերեզմանին քով կ'ածէր եւ երգէոնին կ'երկրոպագէր, իրեն շատ ներընչումներ կուտար զրելո՞ւ, արտազրելո՞ւ: Կը յառէր շարունակ

այն բանաստեղծական տեսարանին որ Ասրբերդի առջեւ կր պարզուի, կը սեւեռէր այն բանաստեղծական կապոյտին որ քաղքին վերեւը կը տարածուի, եւ իր մելամաղձիկ հոգին կը յօւզուէր ու կ'արտասուէր այն գերեզմանին վրայ ուր իր ծնողքը թաղուած էին : 1899ի վերջերը թոքախտով կը բռնուի հէք երիտասարդը, — ծնողքին իրեն թողած միակ ժառանգութիւնը : կը տեսնէի որ կը հիւծէր հետզիւտէ, արիւն կը թքնէր : Օր մը՝ «ա'լ բարեկամներս կը խորչին իզմէ», ըսաւ տոսկալի մեղմութեամբ մը : Քանի մը օր վերջը չկրցաւ գալ դպրոց՝ ուր չորս տարիէ ի վեր կը դասախոսէր : Անկողնին մէջ արտադրեց իր վերջին գործը, «Սրինգ»ը .

Ե'կ իմ սրինգ, իմ բարեկամ սրազին,

Նիհար ըրբերդ, ո'հ եւերուն

Դիր դալիանար իմ ըրբերուն,

Երգենք ու լանի, լանի ու երգենք սրմազին :

Եւ անկողնին մէջ պառկած՝ Գարեգին կը տեսնէր որ սրտին յօյսերը մութին մէջ կ'անհետանան մէկիկ մէկիկ, ու կը սպասէր մանուան որ արդէն սկսած էր զինքը լափել : Երգէոնը իր քովը բերել տուած էր: Վերջին անգամ, ժամուկէսի չափ, այս տողերը զրողը օգնեց, եւ Գարեգին զարկաւ երգէոնը՝ մէկուն պէս որ ա'լ պիտի բաժնուի իր սիրականէն, Վերջին շեշտերը որոնք Գարեգինի մէկ հառաչին հետ սահեցան, միշտ կը կրկնուին սրտիս մէջ՝ որ այդ մելամաղձիկ հոգին յիշեմ:

Մահուընէն ութ օր առաջ իրեն գացի մնաս բարով ըսելու, եւ չկրցաւ զինքը ճանչնալ: Ստուեր մը որ կը քաշկոտուէր տակաւին Բոցայտ եւ բոցեղէն Գարեգինէն այդ միայն մնացած էր: Հաղիւ կրցաւ «երթաս բարով» մը հծծել, ու գացի տրտո՞ւմ, տը-խո՞ւր: Ա'լ չտեսայ զինքը :

Երկամսեայ արձակուրդէն վերջը դարձայ Խարբերդ, եւ գտայ Գարեգինը՝ որ մինաւորիկ կը հանգչէր տպառաժուտ լերան կողին վրայ: Ափ մը հող՝ հողակոյտի մը տակ, որուն վրայէն այնքան սի-րաւէտ, այնքան կենսունակ յօյսեր ու երազներ անսահմանութեան ելան գացին:

Լերան շուշան մը՝ որ կը խամրի եւ մայր հողին կը խառնուի:

ՈՌԻԹԵՆ ՈՐԲԵՐԵԱՆ

## Ս Տ Ե Ն Գ Ը

Եկ, իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին,  
Նինար շրբներդ, ո՞հ, երերուն,  
Դիր դալկանար իմ շրբներուն՝  
Երգենք ու լանք, լանք ու երգենք տրտմագին:

Ա.

Ա՞ն, կը յիշե՞ս գետակին եզրն սարին տակ  
Մինչ բնութիւն նեղէր համայն  
Եւ վերն անքուն լուսնկան միայն  
Մինչ դիտէր զիւր համեստ ճակատ՝ այն յատակ  
Վկտ վետ ալեաց հայելոյն մեջ հեզասաւ,  
Կ'ընթանալին որք շար ի շար՝  
Մերը զրկելով սերտիւ զիրար  
Մերը զատուելով ի միմեանց որպէս, ա՞ն,  
Դիւրիչ խմբակ պարող կուսից երկնային՝  
Ոյց ուռուցիկ լանջաց ներքեւ  
Սրտէր ծփին, յուզին ի հեւ,  
Այսպէս նորա ոյոր մոլոր գնային.  
Եւ դեպ յառաջ զիւրեանց սահման նետգնետ  
Կը սեղմէին, մինչեւ հեռին  
Ի խոր մրան անյայտ, լոին,  
Կ'ընկդմէին բուխ յեռներու տակ անհետ :  
Բնուրեան յայս խորհրդառոր սուրբ պատուն  
Ո՞ն, կը յիշե՞ս որպէս աղու,  
Սրտակիցդ իմ, կ'երգէիր դու  
Հօտաղին հետ լայանառաջ, ուր անհուն  
Սկայ ժայռեր եւ ձոր ու յեռ վարեին  
Զրա տրտունց, մրմունց, հառաջ,  
Մին միւսին ետ ու յառաջ,  
Մինչեւ զայս յիւրեանց ի ծոց մարեին :  
Եւ ես լոիլ, ձեռն ի ծնուտ, սիրոս յերեր,  
Որտասուալից աջեր իմին  
Ուղղեալ յերկին ի խանդ ջերմին  
Քեզ, որ յիւր երգ հոգւոյն իմ վերը յայտ բերեր,  
Քեզ ուխտեցի յինի ընկեր յաւիտեան,  
Ողբաւ ընդ քեզ, երգել խանդիւ,  
Եւ իմ վշտերս, իղձերս անքիս  
Ընդ քեզ յդել վեր, Աստուծոյ սուրբ յատեան :

Ե՞կ, արդ, սրինգ, իմ բարեկամ կարեկից  
Նինար շրբներդ ո՞հ, երերուն  
Դիր զայկ սնար իմ շրբներուն  
Լաց ու երգէ ինչ որ գիտես իմ կեանքից :

Ա.

Երգէ՛, խնդրեմ, զրո ծնող ու ծնունդ,  
Թէ ինչպէ՞ս նուն ի մէջ նողին  
Կուռ մ'անլենդան գրեզ քողին.  
Յ'որովալնին ըս մօր ինչպէս զու սնունդ  
Ասիր. ինուն երը չ'ունեիր եւ շրբունք.  
Որ ձեռք զ'անչարժ քոյդ անկողին  
Ցոցեց, պատուեց կուշտերն հողին  
Եւ բոյ տուսն թեզ զոյ ի այս նարատունկ :  
Սճուն բնութիւն մը կա՞ր արդեօր բարբարուն  
Ի թեզ՝ շրին մէջ կամ արտին.  
Ի՞նչ են շաբժմունք որ խրտին  
Երը իր անշարժ նոյին ննջել ի խոր քուն:  
Կ'ըսես ըս կեան զաղուեսց անլու և բաւիդ,  
Ուր թէ գիմ հանգստութեան  
Բօլոր շ սիրերս ի զուր կ'երբան  
Եւ զիս յաւեն մոյորեն խորն անշարիդ :  
Հաւատուն ինձ, բարեկումդ իմ. թէ իմ կեան  
Զէ ինչ տարբեր ի բոյդ երբեք.  
Ես ալ յաձախ կամ յասսբեկ  
Ես գոչեմ.—Է՞ր ծնոյ յերկրի մի անկեան:  
Ուր որ զառնամ ձակատազիւս որ է լոկ  
Տգիտուրեան ծպուել մի բառն,  
Ծաղ ու ծիծաղ արճալէ դառն  
Եւ շանքահար անձեռն զոմ խոն եւ խոկ :  
Ա՞ն, զուգէ դուն ստիպեալ չ'ես ինձ նման  
Քո եռւրին բռնի գիտնալ.  
Զի ես պարտիւ անշուշտ հաւատալ  
Թէ ինչ է մարդ ես գիտուոր իւր վախճ սն:  
Գեր մին իմներ սրոհ մերբերս հասկյող:  
Իմ ամենեն սերտ բարեկամը  
Զ'ըմբունեցին իմ յոյզ ու կամք.  
Վախճամ այսպէս անոր զնամ ի բաց հող

Դո՞ւ գեր, սրինգ, իմ բարեկամ մտերիմ,  
Նինար շրբներ ըս երերուն  
Դիր զայկանար իմ շրբներուն  
Լաց ու երգէ, տանիմ թեզ նեռս ի շիրիմ :

Ե.

Լաց, զի լոկ թեզ զոյ հաստոք իմ սրտին.

Դու բարունակ եիր կանաց  
Երբ մի անփոյք ձեռք անձանաց  
Կորեց զրեզ, անջատեց մայրն ու որդին.  
Եւ բոյ տուիր որ յանչիդ վլոյ գալարուտ  
Շակեր բացին, գերը երկարի.  
Թող յայս վիրաց, ըստի, կարի  
Արին, արցունը, միակ սփոփ վշտերուդ:  
Ես այ մանուկ եի անմեղ երբ վաղուց  
Մի խուժդուժ սես ախտ վզիս  
Լուծ դրաւ, ո՞հ, ոք կոչ! ց զիս  
Եւ նօր ու մօր սիրոյն կարօտ զիս բողուց:  
  
Իմ այ կուրծս ծակնկեցին ժամսու վերքեր.  
Ես սրպես դու սիրես որդին  
Յենուկ՝ լուել, մինչեւ որ մին  
Չ'յուզէ թեզ, չես հառաջեր, չես երգեր,  
Լուիկ մնջիկ սիրեմ եւ ես հեռու կալ  
Ընկերութեան միտ ժխորին,  
Ես իմ սրտին, հոգառյն խորեն  
Զննել, զգաւ լոկ զարմանալ ու խոկալ:  
Ես քանի որ նոյնն է ծնունդ մեր եւ կեանք,  
—Մարդուն բմաց դու հայտակ,  
Ես անձանօր մի նարատակ  
Անհուն կամաց մը մեջ բաղսծ է իմ կեանք, —  
Ինչո՞ւ նոյն հոդն չ'ամփոփի մեզ, իմ սրինգ,  
Չե՞ որ սիրող սրտից կրկին  
Նոյնն են դժոխք եւ նոյն երկին.  
Ցիշէ, ընդ թեզ ապրիլ՝ մեռնիլ ու խտ ըրինք :  
Թող երգեսն, դաշն ոկ, քնոր գեղգեղեն,  
Ց'եկեղեցոց, ի զինետան  
Ադօրք ու պար բռչին, խայտան,  
Թող այլք վայլեն հաճոյք մարմնոյ, հոգեղին,  
  
Այս, իմ սրինգ, աշխարհ յօյտով բող բերկրի,  
Թող բաղյն անոր ժպտի յոյսին,  
Եկ, ես ես դու ի միասին  
Լանք ու երգենք, մեր բաժինն այս է յերկրի :  
Գ. Գ. ՊէՇԿՅՈԹԻՒԽԵԱՆ

## ԳԻՐՔԵՐՈՒ ՇՈՒՐՋԸ

—•••••—

Ա. — «ՈՍՏԻԿ», Հայ կանանց ժողովածու: Աղեմանդրապոլ, 1904:

Բ. ԻԼԶԵ ՖՐԱՊՈՆ, — «Անիծուած վայրը»: —Վիպակ Կովկասահայոց կեամբէն: Թարգմ. Ա. Տէր-Պօլսուան: Ս. Բեղերապուեկ:

Ա.

Երկու Ռուսահայ հրատարակիչներ՝ Պ. Պ. Հ. Սաթունեան եւ Գ. Զանումեան այս վերջերս հրապարակ հանեցին «ՈՍՏԻԿ» անունով գրական հաւաքածոյ մը՝ որուն մէջ հրատարակուած են մի' միայն Հայ կին-գրողներու գործերը, Մենք այդ «ՈՍՏԻԿ», հաւաքածոն չենք տեսած, բայց անոր նուիրուած քննադատական յօդուածներէն (\*) գոճէ առջափ մը կրցանք հասկնալ թէ հակառակ դազափարին նորութեան գործը շատ նշանակելի ծառայութիւն մը չէ մատուցած մեր գրականութեան, ոչ ալ նպաստած է Հայ կանանց բարոյական նշանակութիւնը մեծցնելու իր գրող, իր ներկայացուցիչ մեր ցեղին գեղարուեստական ձգտումներուն ու գրականութեան, իւ ասիկա՝ սա զլիսաւոր պատճառով որ Հայ կին-գրողներու կողմէ գրուած այդ գրական հատուածներուն մեծամասնութիւնը, գրեթէ ամբողջութիւնը, ոչ մէկ կապ ունի մեր կեանքին, մեր բարքերուն, մեր սովորութեանց հետ ՇՈՒՉԱԳՐԱԾ մի հանդամանք է որ, —կը գրէ Կովկասցի քննադատ մը, Պ. Ա. Ահարոնեան, — Հայ կանանց ժողովածուն իր բովանդակութեամբ նոյնքան հայկական է, որքան կը լինէր օրինակ՝ Ռուս, Ֆրանսիացի կանանց որ եւ է ժողովածուն: Այստեղ առաջին անգամ Հայ կինը հրապարակ է գալիս որպէս գեղարուեստական գրող, եւ նրա ընարած նիւթը համարեա ոչ մի առնչութիւն չունի մեր իսկական միջավայրի, մեր ժողովրդի հոգու հետ: Ժողովածուին աշխատակցողներուն շարքին մէջ կը գտնուին մասնաւորաբար Արտեմիսի, Խմբագիրը՝ Տիկին Մարի Պէյլէրեան, Տիկին Զ. Մէհրապեան, Տիկին Տիրուհի Կոստանդեան, Միպիլ, Իշխանուհի Ա. Վ. Արզութեան-Երկայնաբազուկ, Օրիորդ Մելիք-Հայկազեան, Օրիորդ Զանազան, եւայլն:

Ինչ որ ալ ըլլայ սակայն ժողովածուին ներքին արժէքը, անոր հրատարակութիւնը առիթ մը եղաւ որ Կովկասցի քննադատներու կարծիքը իմանանք մասնաւորաբար Միպիլի մասին, բան մը, որ անշուշտ զուրկ չէ շահհկանութենէ: Մենք աչքի առջեւ ունինք երկու քննադատականներ, մէկը Պ. Բէրբէրեանինը, եւ միւսը

(\*) Ռևնցմէ մէկը՝ Պ. Մինաս Բէրբէրեանինը, հաւաքակուեցաւ «Բիւզանդիանի պեկ». 10ի բառ:

Պ. Ահարոնեանինը։ Ասոնցմէ առաջինը մենք բնաւ նկատի չեինք առնէր՝ եթէ երբեք զրուած տեղը մնար եւ հարկ չտեսնու էր նաեւ թրքահայ ընթերցողներու ներկայացուելու։ Բայց քանի որ անդամ մը հրապարակուեցաւ մեր մէջ, կ'արժէ որ քիչ մը ծանրանանք անոր մասին, եթէ ոչ ուրիշ բանի, գոնէ ջրելու համար կարգ մը սխալ հասկացողութիւններ որոնք հակառակ վճռական ու անվերաքննելի շեշտով մը ներկայացուած ըլլալնուն, շուտ կը մատնեն ի՞նչ տեսակ ուղեղէ եւ դատողութիւնէ րդիսած ըլլալնին։ Երերորդական միջակութիւն մըն է արդէն այդ Պ. Բէրբէրեանը՝ որ մօտաւորապէս տասը տարիէ ի վեր քննադատի գործ կը կատարէ Կովկասի մէջ, եւ որուն սակայն ո՛չ մէկ լուրջ թերթ, ոչ մէկ լուրջ հանդէս տակաւին կը զիջանի իր էջերը տրամադրելու։ Իր վերջին ապաստանն է այն զրականութեան—անկելանոցը՝ զոր Գիւտ քննյ. Աղանեաց կը հրատարակէ, եւ որ տակաւ երբեմի Թիֆլիսի Մեղոնին պէս՝ զերազոյն որջը կը դառնայ բոլոր սահմանափակ, տղէտ ու մանաւանդ յետադիմական զրողներուն։ Տեսնենք ուրեմն թէ ի՞նչ կ'ըսէ այդ համակրելի պարոնը։

«Ուստիկ»ում տպուած վիստական զրուածներից ամենայաջողը Սիպիլի «Պօան» է։ Պոյսեցիք այդ տեսակ զրուածքները «Նորավէպ» են անուանում (Նօվէլայի մտքով երեւի), մենք՝ վիպակ, վէպիկ, պատկեր, պատմուածք։ Եթէ «պատմուածք»ի բառական կազմութիւնը փոքր ի շատէ շնորհքով լինէր, կարելի էր նրան գործածել, բայց «պատմուածք» բառը խիստ շինծու բառ է եւ կարծես մարսելի չէ։ Այդ տեսակ զրուածքներին աւելի յարմարում է «պատկեր» անունը։ Պատկերի հեղինակը զեղեցիկ գոյներով նկարագրում է մի առօրեայ ողբերգութիւն, կնոջ պճնասիրութեան հետեւանք. սակայն դէպքը շատ հազուագիւտ է ուստի եւ տպաւորութեան ոյժը այնքան մեծ չէ, որքան որ կարող էր լինել նոյն տաղանդով զրուած ուրիշ պատկերից»։

Իր առօրեայ՝ այսինքն ամէն որ պատահող ողբերգութիւն մը ներկայացնել «Պօան»ի նիւթը, եւ յետոյ, տող մը վերջը, հազուագիւտ իրողութեան մը ենթագրել զայն . . . ահաւասիկ հակառաւութիւն մը որ բաւական պերճախօս ապացոյց մը կրնայ նկատուիլ Պ. Բէրբէրեանի մտաւոր հաւասարակշուութեան։

Ինչ որ է, Սիպիլի նորավէպին այս գնահատութեան մասին պիտի իսուինք աւելի ետքը Հետեւաբար, առ այժմ կը թողունք զայն, եւ կ'անցնինք ուրիշ դեանատութեան մը՝ որուն Պ. Բէրբէրեան կ'ենթարկէ Սիպիլի բանաստեղծական տաղանդն ու արժէքը։ Այդ է արդէն իր քննադատութեան ամէնէն շնաշխարհիկ հատուածը։

«Սիպիլը, կը զրէ Պ. Բէրբէրեան, մեր տաղանդաւոր կին զըրողներից մէկն է. նրա զրչի արտադրութիւնների հետ մենք պատահում ենք — ահա մի քանի տարի է (\*) — Պոլսի զանազան լրագրների եւ ամսագրների մէջ: Նորեռս իմ ձեռս ընկաւ նրա բանաստեղծութիւնների ժողովածուն «Յոլքեր» անունով: Սիպիլը — նրա խոկական անունն է Տիկին Զապէլ Հ. Ասատուր — եղերերգու է: Նա երգում է իր արտամութիւնը, սրտի յոյզերը, զգացմունքները եւ միշտ Բնութիւնը: Բոլոր ոտանաւորների վերայ կարծես «Հոււալ» է ձգուած. ինձ վրայ նրանք պլազմոզ կանթեղի տպաւորութիւն թողին: Ոչ մի աչքի ընկնօղ — արտաքինով կամ ներքին բովանդակութեամբ — ոտանաւոր ևս նրա ժողովածուի մէջ չգտայ, այլ ընդհակառակր տեսայ զարմանալի միատեսակութիւն՝ ձեւի, ոճի, զգացմունքի, տրամադրութեան, խօսքերի: Դա բաւականին տաղտկալի է անշուշտ, սակայն բնորոշ է հեղինակի մասին, եւ, ըստ երեւոյթին, անկեղծ է: իսկ անկեղծութիւնը տաղանդի անհրաժեշտ պայմաններից մէկն է: Սիպիլը սիրում է Բնութիւնը եւ Բնութեան մէջ զանում է իր ցաւերի միահմարանքը, իր ցաւերի՝ որոնք որքան էլ խոր լինեն — չեն ստիպում հեղինակին բողոքել եւ կռուել. նա միայն գանգատում է եւ դիմանում է, համբերում է յոյսերով լի: — Խակոյն Հայ կինը երեւում է այստեղ: Տեղ տեղ ոտանաւորները Դուրեանի քնարն են յիշեցնում, բայց ոչ այնքան բովանդակութեամբ, որքան արտաքին ձեւով. օրինակ՝

Լոյսի փունջ մը, ող ժիւղեռու կուռ հիւսկէն

Հորիզոնէն վար հուռ եւ բոց կը բափէ . . .

#### «Եւ կամ՝

Շողին, ցոյին լոյս ծիծաղէն արծարի . . .

«Սակայն չկայ Դուրեանի աւելուն, անհուն յոռետեսութիւնը, խորունկութիւնը: Սիպիլի ստանաւորների վրայ նկատում է նաեւ ֆրանսիական «Պառասական» կոչուող զրական ուղղութեան աղղեցութիւնը. տեղ տեղ հեղինակը զիմում է սիմրոլների — եւ, ինչպէս տեսանք բերուած նմուներից — բառախաղութիւնների: Ա, ոչ էլ «Խոր զրականութեան» աղղեցութիւնն է:»

Այս գնահատութեան մէջ այնքան տարօրինակութիւններ կան որ մարդ կը չփոթի թէ ուրկէն սկսի, ո՞ր ծալրէն բռնէ: «Ձեւի, ոճի, զգացմունքի, տրամադրութեան՝ եւ խօսքերու միօրինակութիւն» տեսնե՞լ Սիպիլի «Յոլքեր»ուն մէջ, ահա՛ ինչ որ ամէնէն զարմանալին կը թուի: Պ. Բէրբէրեան աւելի առաջ կ'երթայ, եւ «տաղտկալի» կը զանէ այդ գիրքը՝ ուր ամէն էջ, զրեթէ ամէն

(\*) Դիտել տա՞նիք թէ Սիպիլ սկսում է զրիլ մանաւանդ որտունական բռականներէն ի վեր, հետեւարագ արթան նոր բան մը չէ իր յայտնութիւնը:

տող տարբեր փափկութիւն մը, տարբեր՝ չնորհալիութիւն՝ մը, տարբեր գեղցկութիւն մը եւ տարբեր բարձրութիւն մը։ Ո՞ւր է արդեօք այդ միօրինակութիւնը որ աւսպէս կը խուսափի մեր աշ-

քերէն։ Կանացի

սրտին յատուկ այն քան ցաւեր երգած է Սիսիլ, բայց իր քնարին հաջիւններն ու դաշնակութիւնը որչ ա'փ կը տարբեր անոնցնէ իւրաքանչիւրը անթեղած միջոցին։

Առնենք նախ «Մենատանին Կոյսոր», ցաւադին բոզար բոլոր այն կիւներուն՝ զորո իրենց կամքէն աւելի զօրաւոր ձեռք մը ուղղած է իրենց խառնուածքին։ իրենց սրտին ու հոգիին հետ անհաշտ ընկերային վիճակներու



ՍԻՊԻԼ (1894ին)

գիրկը, զոր օրինակ անյարմար ամուսնութեան մը տուայտանքներուն մէջ։

Բոցե ունից մը կը խրնդեմ ես, սիր մը տան,  
Որ խառնուի տեսդոս հօգւոյ յորձանեին,  
Եւ Սուղմաս մը կը դրեն, ա'ն, բարձիս տակ,  
Խաչ մ'ալ փայտէ բնդդէմ սրբի փորձանեին։

Բազդատենք այս հուժկու բոզոքը ուրիշ բոզոքի մը հետ, շատ աւելի աղփուն, շատ աւելի անյոյս ու անմիսիթար՝ զոր կերպով մը մահուան զէմ կ'ուզգէ, զրքի մը էջերուն մէջ միօզօթիսի չորցած փունջ մը գտնելով։ Փունջը ինք զրած է այդտեղ, իբր յիշատակ մը իր վաղամեռ քրոջ, որուն յանկարծական վերուշումը իր հոգին կը լեցնէ անհուն ու դառնազին արցունքներով։ Ծառը կրկին շուշունի, կը մնիչէ, երկինքը նշոյլներ որոնք կը սարսուան լճակին մէջ, ուր հեղասոյլ միւզը կը պարէ եթերին կայծերուն հետ. բայց ո՞ւր է իր ձեռքը, ո՞ւր է իր պատկերը, ո՞ւր են իր տաքուկ սիրտը, իր լուսայեռ աչքերն ու փափուկ ձայնը։

Արդ կը ծածկէ ցուրտ զերեզման  
Զեռլ՛ որ տրւաւ այդ նրւէր,  
Սիրտն որ բզաց, ո՞ն. տա՞ս այնտան,  
Հողեռուն տակ է սառեր:  
Եւ դուն հաս ես. միօգօքին,  
Ո՞վ իր սիրոյն սին պատկեր,  
Անու սրտէն ի՞նձ կը խօսիս,  
Մինչ իր ըրբունն է լրուեր:

Բաղդատենք դարձեալ ուրիշ բողոքի մը հետա: Այս անգամ  
խեղճ յիւմար կին մրն է որուն միակ սէրր, կաթողին պաշտած  
զուարթ մանկիւը, ծովը կորզած ու տարած է անդարձ: Իր բողոքը  
ոչ մենաստանի կուսին յանդիմանող շեշտր ունի, ոչ իր քրոջ մահ-  
ուան վերյուշումով տոգորուող կնոջ մը վշտահար ու տկար հձձիւ-  
նը. լոիկ բողոք մըն է թէեւ, բայց անհաշտ ու կատաղի, բղխած  
հսկայ կիրքէ մըն եւ տիտանի մը սրտէն՝ որ իր վրեժը կը հետապնդէ  
մոլեզին ու վայրագ բռնութեամբ մը: Այդպէս կ'երեւայ մեզի, երբ  
զէպի ծով կը վազէ,

Եւ անդրւնին վրբայ ծըռած ծարուի,  
Կ'ուզէ պատուի խուրն ու ծրփանն իր կոծով,  
Նրծել, բամել, հացընել ջուրն իւրովի:

Մենք կրնանք տակաւին առաջ տանիլ մեր բաղդատութիւնը,  
իւրաքանչիւր ստանաւոր քով քովի բերել: Սակայն զուր աշխա-  
տանք մը պիտի ըլլայ ատիկա, որովհետեւ երրեք չպիտի հանդի-  
պինք «Ճեւի, օճի, զգացմունքի, տրամադրութեան եւ խօսքերու  
այն միօրինակութեան» զոր Պ. Բէրբէրեան գտած է եղեր «Յոլ-  
քեր»ուն մէջ, իսկապէս հետաքրքրութեան արժանի յատակատե-  
սութեամբ մը: Մենք գրախօսական մը զրելու միտք չունինք. Սի-  
պիի զործին բովանդակ արժէքը ի յայտ բերելու համար: Մէկզի  
զրած մեր անձնական նկատու միները, մենք կը պաշտպանենք այդ  
զործը յանուն գրականութեան(\*), որովհետեւ կը տեսնենք թէ Սի-  
պիի տաղանդին սովորական ջատագովներէն ոչ ոք ուղեց բողոքի  
ձայն մը բարձրացնել Պ. Բէրբէրեանի գնահատութեան դէմ: Այդ  
գնահատութիւնը սիսալ է եւ անհիմն. Պ. Բէրբէրեան բանաստեղ-  
ծութենէ ու բանաստեղծական գործերէ ա'նքան բան կը հասկը-  
նայ որչափ հասարակ պատ ծեփող մը պիտի հասկնար նկարչու-  
թենէ: Երեւակայեցէ՛ք անգամ մը, զեզջու կի բահով ոսկի ու մար-  
գրիտ խուզող այս պարօնք ամրող «Յոլքեր»ուն մէջ «ոչ մի աչքի  
ընկնող, արտաքիւով կամ ներքին բօվանդակութեամբ, ստանաւ որ  
չէ գտիր»: Բ այց աղ Պ. Բէրբէրեանը հայ լեզուով հրատարակ-

(\*) Միեւ նոյն նկատումով կը հրատարակին նաև յետազայ չորս բարգմանու-  
թիւնները՝ ուղարկեած են կը մնացն եւ զրու անթիւ պատելու պատճառ մը չնել  
նենակ:

ուած քերթուածներու մէջ քանի՞ հստ տեսեր՝ է Սիափիլի զոր օրինակ «Անցնելու մօտ»ին եւ կամ «Երկինք»ին չափ խոր ու անստագիւտ գոհարներ, բարձր որչա՛փ իրենց ձեւակերտական կաղմութեամբ, այնքան ալ ներքին բոլանդակութեամբ։ Նոյն իսկ զուտ Պառնասեան ոգուով գրուած քանի մը քերթուածները օրոնք կը զտնուին «Յոլքեր»ուն մէջ, ինչպէս «Խտէալր», «Դարավերջիկ հիւանդն» ու «Ժանեակները», եւ օրոնք աւելի արտաքին շնորհալիութեամբ կը փայլին քան ներքին իւստառվ, պատուարեր կտորներ եւ ոչ միայն հայ լեզուին, այլ նաև ո՛ եւ է եւրոպական լեզուի համար։

Սիսալ է նաև ենթադրել թէ Սիափիլի ոտանաւորները ամբողջովին Պառնասեան զպրոցին զրոշմը կը կրեն Անոնց վրայ ամէնէն աւելի տիրապետող ոգին Պառնասեաններունը չէ, այն իր սկզբնական սահմանափակումն չեղած Փրանտական ոս բանթիզմինը, բնդհանրապէս թշնամի՝ դասականացած ու արժատացած ձեւերու, տրամադրի փարելու ամէն յուզունք առթող իրերու, զգայնութեանց ու գաղափարներու, զեռ նոր անջրաբետին զինովութեան հազորդուող արծուիկի մը պէս անզուսպ ու անկաշկանց։ Արդէն Արմենակ Հայկունիէն, Դուրեանէն եւ Տէ միրճիպաշեանէն վերջ՝ Սիսիլ զլիսաւոր աշխատողը եղած է թրքանայ ոտանաւորին ազատագրութեան, հետզհետէ աւելի խուսափելով զասական ձեւերէն ու կարգերէն։ օրոնցմէ չեղեցան Պէտքթաշեան, Միսաքեան, Աէթեան եւ ուրիշներ, օրոնց հաւատարիւ մնացած են զեռ թէրզեան ու Պէրպէրնան։

\* \*

Կովկասի միւս քննագատք՝ Պ. Աւելիս Անարունեան՝ կատարեալ գրչի վարպետ մըն է։ Քիչ ուսուհայ զրովներ ունեցած են իրեն չափ հզօր միտք մը, զեղեցիկ՝ գրեթէ անմերի տաղանդ մը եւ արուեստագէտի խառնուածքք։ Գրած է բազմաթիւ վկանք՝ օրոնք առաջնակարգ դիրք մը պարզեւած են իրեն Կովկասահայ զրականութեան մէջ, Անարունեան՝ քննագատ մըն է նոյն ատեն, բայց կրնանք բսել թէ իր տեսութիւնները աւելի իր սրտին ու զգայնութիւններուն թելադրութեանց կը հպատակին՝ քան պազարին, խուզող ու վերիուծիչ զատողութեան մը։ Ահա թէ ի՞նչ կը զրէ Սիափիլի նորավեպին նկատմամբ։

«Սիափիլի Պառն» իսկ եւ իսկ Պոլսական նորավէպ է։ Ճոխ լեզու, սիրուն պատկերներ, պատմելու շորհք, բայց աւդ բոլորի հետ միաբին անպատճառ մի՛ տարօրինակութիւն։ Տիկին Մաքրիկը ջահիլ սիրուն կին է, կեանքի վայելքի, զեղեցկութեան սիրահար, պաշատւելու հետամուռ։ Բայց եւ նա մայր է, սիրոզ մայր

մի հատիկ աղջկայ, որ ծանր հիւանդ է։ Մաքրիկը իր սովորութեան հակառակ առաւօտը վաղ վեր է կենում շտապում փողոց մի բժիշկ կանչելու։ Եւ ինչ, այդ մայրը ճանապարհին շմում է, տղամարդկանց հայացքներից, երախափակ պէս զրաւում է խանութների առաջ ցուցադրուած կանացի զարդերով եւ վերջ ի վերջոյ թեթեւ ներքին կոռուից յետոյ մի «պօա» է գնում՝ ծախսելով բժշկին յատկացրրած փողը, ձգում է պարանոցը եւ խրոխտու գեղեցիկ անցնում է իր վրայ ուղղած հայացքների առաջից, տուն է դառնում առանց բժշկի առանց դեղի։ Աղջիկը մեռնում է յաջորդ առաւօտ, իսկ կանչաց բժիշկը յայտնում է, որ նախնիթաց օրը կարող էր փրկել երախային, եթէ կանչուած լինէր։ Յուսահատուած ու դժբաղդ կինը իր զգացած բուն ապաշաւնքն ու ցաւը արտայայտում է փետելով այն «պօա»ի փեսուրները, որ իր միակ զաւակի մահուան պատճառ եղաւ։

«Անա կարծ կերպով Սիսիլի պատմուածքի բովանդակութիւնը Այս գրուածքն, ինչպէս ասացինք, գեղարուեստական երկին անհրաժեշտ բոլոր արտաքին պայմաններն ունի. կարդացում է հաճոյքով, հեշտութեամբ եւ նոյն իսկ հետաքրքրութեամբ։ Բայց ներքինը, հիմնական միտքը, մեր կարծիքով զուրկ է հոգերանական հիմունքից եւ մեղանչում է մայրութեան այնքան զօրեղ, այնքան անձնուրաց զգացմունքի դէմ Ընդունում ենք, որ կարող են պատահիլ մայրեր, որոնք իրանց անձնական անմիտ, սին վայելքները կը գերազատեն իրանց զաւակներից, բայց այդպիսիների հետ մենք սովորաբար չենք կապում իսկական քնքոյց մայրութեան այն գրաւիչ գաղտնիքորը, որ քաղել ենք մեր ծնողների սրտից։ Մեզ հակառական է թւում, որ մի կողմից Մաքրիկը այնպէս սիրում է իր զաւակին, այնքան անկեղծ կոկիծ ունի նրա հիւանդութեան պատճառով, որ «հակառակ մշուշին, հակառակ ձմռո առառուներու սարուազդեցիկ ցուրտին . . . փողոց ինկեր էր բժշկ մը գտնելու համար իր պղտիկ աղջկան, որ կրակներու մէջ էր առաջի իրիկուընէ ի վեր», եւ միւս կողմից նոյն Մաքրիկը (թո՛ղ նալինի պցնասէր, վայելքի հետամուտ, թեթեւամիտ) յանկարծ փողոցում մոռանայ իր մեռնող զաւակին, եւ նրա կիանքը վճարի մի զարդ գնելու համար Մայրերը, որոնց հոգին հրէշաւոր կերպով խեղաթիւրուած չէ, ամէն բան կարող են մոռանալ, բացի հիւանդզաւակը։ Եւ Սիսիլի Մաքրիկը իրբեւ թիֆ' մեզ թւում է չափանց հակառական»։—

Երկու քննադաւաներն ալ զրեթէ համակարծիք են Սիսիլի նորավէպին նկատմամբ։ Կարելի է նոյն իսկ րսել թէ Պ, Բէրբէրեանի զբածը ձեւուած է Պ, Անարոնեանի հետեւութեանց վրայ։ Այդ

կէտը սակայն մեզ չի շահագրգուեր. մենք նկատողութեան կ'առ-  
նենք միայն Պ. Ահարոննեանի դիտողութիւնները որոնք շա'տ աւե-  
լի որոշ ու տրամաբանական կերպով մը պարզուած են, եւ հետե-  
ւաբար՝ արժանի են մասնաւոր հետաքրքրութիւն :

Այդ գիտողութիւնները ճիշդ են անշուշտ, բայց եթէ նկատի  
առնենք այն միջավայրը՝ որուն կր պատկանի Սիափիլի Մաքրիկը,  
կամայ ակամայ պիտի ստիպուինք վերապահութիւն մը ընելու, եւ  
Մաքրիկի տիպարը նկատելու իր ընկերաւին որոշ երեւոյթ մը, զը-  
րեթէ առանց չափազանցութեան ու սեթեւեթի։ Պոլառհայ կինե-  
րու մէջ ի հարկէ կան կատարեալ, զրեթէ աստուածային մայրեր,  
—եւ Սիափիլ շատ նկարազրած է այդ տիպարներէն ալ,—բայց կան  
նաեւ ուրիշներ որոնք չեն վարանիր իրենց զաւկին հանգստութիւ-  
նը, երջանկութիւնը, յօսերը, մէկ խօսքավ կեանքը ոտնակոխ ընե-  
լու, իրենց անձնական նկատու մներուն, իրենց փառասիրութեան,  
իրենց հանգիստին սիրոյն։ Թարշամած աշխարհիկ կիներ՝ որոնք  
երբեմնի զեղեցկութեան մը յետին մնացորդները արժեցնելու հա-  
մար չեն քաշու իր իրենց մատաղ՝ հրեշտակային եւ աւելի կենսու-  
նակ գեղեցկութեամբ մը օւտուած աղջիկները շարունակական  
տանջանքի ենթարկելու, որոնք իրենց աղջիկները կր ըռնադատեն  
ընկերութեան մէջ չյատնուելու, մարդու չերեւալու եւ հնտեւա-  
բար երիտասարդ տարիքէն որտի եւ հոգւոյ ծերութեան մը տուայ-  
տանքին հաղորդուելու։ Կիներ տակաւին որոնք շահու համար ի-  
րենց աղջիկ զաւակները բողութեան եւ անբարուականութեան  
զիրկը կր մլեն։ Որչափ տիպարներ ունինք այս կարգի մայրերէ։  
ասոնք բացառութիւն կազմու հրէշներ չեն, այլ մասնաւոր եւ բա-  
ւական շատուած հատուած մը կը կազմեն, ուր բարեկեցիկն ու կա-  
րօտ հաւասարապէս դոյլութիւն ունին, եւ իրարու հետ կը մրցին։

Ուր Սիսիլի նկարագրած Մաքրեկը, ուր այս կիները : Լեռ  
ու սար կայ իրենց միջեւ, Եւ որչափ ալ պատուաբեր բան մը ըլլ-  
լայ Պոլսահայ համայնքին համար, կրկին իրական վիճակ մըն է  
ասիկա՝ զոր մեր Ռուսահայ եղբայրներէն ծածկելու պարոճառ մը  
չենք տեսներ:

U E R U E S E U

«ԱՆԻԾՈՒԱԾ ՎԱՅՐԸ» սաւոր գաղաքիարներու՝ միշտ յախտակու-  
թեամբ կը կարդացուին: «ԱՆԻԾՈՒԱԾ ՎԱՅՐԸ»  
պատմուածքը իր վէպերու ամբողջ շարքին մէջ առանձին տեղ մը

կը բռնէ, որովհետեւ նիւթը առնուած է անձաւօթ միջավայրէ մը յատկապէս հայ կեանքէն:

Աւդ նիւթը շափովածց պարզ է. ԱզայիշԵնցի հայ երիտասարդ մը՝ Տիգրան՝ «Անիծուած վ օյրը» (Բագու) կ'երթայ որպէս զի «աշխատի, գրու զրկէ տուն, զրամը հաւաքուի, եւ յիտոյ՝ վերազարծին, կարինաց նշանուի նարդիսի հատ»: Երիտասարդը սակաւն իր նպատակին չի հասնիր, խեղճը զոհ կ'երթայ «անիծուած վ յիրին» մէջ գործող նաւիթի մեքենաներուն, իր մեռնի վազաժամ ու կը թազուի այն աւազներուն մէջ զորս բացաշունչ հողմեր կը լդեն: Ասիկա մէկն է այն պարզ բայց ցնցող եղերերդութիւններէն՝ որոնց ծագումը գիւղին մէջ տեղի կ'ունենայ, եւ վախճանն ալ «Անիծուած վ այրին»՝ Բագուի մէջ:

Վիպակիր զրուած է ուժեղ բանաստեղծական լեզւով. ամէն մէկ տողի մէջ կ'երեւայ բռնոն, անկեզծ զգացմունք. նոյն ատեն հիանալի կիրազով պարզուած է կեանք ու ոյժեր լափող «անիծուած վ այրին» եւ նահնապետական անմիղ զիւղին սուր հակադրութիւնը: Հեշտ վաստակի ծարուով զիւղէն քաղաք դիմոց երիտասարդի միամատութիւնը այստեղ դարձած է ցնցող եղերերդութիւն մը՝ որուն հերոսը իր վիճակին անզիւտակից կը մնայ մինչեւ զերեզանը:

Զարմանալու պատճառ մը չենք տեսներ այս ամէնուն մէջ, որովհետեւ Տիկին Ֆրապանն պէտք եղածէն աւելի շնորհալի գրող մըն է արդէն ինչ որ մասնաւորապէս ուշագրաւ է այս պզտիկ հատորին մէջ՝ այն խոր ծանօթութիւնն է ի ժաման հայ զիւղական կեանքին, մեր ժողովրդին նիստ ու կացին եւ աշխարհաճացութենքան՝ զոր հեղինակը ցոյց կուտայ իւրաքանչիւր պարբերութեան մէջ: Կը թուի թէ զրոզը շարս նակորար տարիներ ապրած է հայ զիւղի մը մէջ, խոսած է հայ կնոջ հետ, ծանօթացած է անոնց հոգւոյն: Ճշմարտութիւնը ստկայն սա է որ Տիկին Ֆրապան երբեք չէ այցելած հայ զիւղ մը: այդ տեղիկութիւնները քաղած է իր հայ ամուսնէն:

Տեսէք թէ ինչպէս կը նկարագրէ հայ երիտասարդին հագուստը.—

«Թառնուկի մորթէ նոր սեւ զլիսարկը կը ծանկէր անոր ճակատը: Մայրը զայն զարդարած էր վայելուչ կերպով. սեւ արխալուզը նոր արծաթէ ժապուէն ունէր՝ որ ձգուած էր փողկապին շուրջն ու տողեւր Կանանչ-կարմիր եւ կապուտ զոյներով էին ներկուած սեւ վարտիքին ծայրերը ամփոփող նոր սոնադանները՝ Տօղադները: Կը նայեր իր ստքերուն վրայ եւ ուրախ կը ժպտէր նարգիսի (իր նշանածին) մայրը, առջի օր, երիկնապահին բերած էր այդ

նոր, զարդարուն, դեպի վեր ծռած ծալրերով մուճակները, այդ  
նախշու գուլավ մները, որոնց մէջ սեղնաւած էին իր ոտքերը։ Սի-  
րականը ցանկացած էր իրեն բարի ճանապարհ մաղթել, ինք կը  
զգար ատիկա։ Մայրը բուրդ մանած էր, գոյնզգոյն թելերէն խուր-  
ջին (հէպէ) շինած էր զաւիրին համար, շինած էր ու լացած։ Նշա-  
նածն ալ իր մօրմէն ծածուկ՝ բրդէ գուլալաներ հիւսած էր եւ իր  
արցունքով ցողած էր այդ նու էրը»։

Անունետեւ, Տիկին Ֆրուպան, զեղեցիկ ու պատկերաւոր ոճով՝  
կը նկարազրէ հայ դիւզը՝ իր իսեզօւկ հողածածկ խրճիմներով, իր  
զէղերով, եւ ծուխը՝ որ պալան-պալան կը բարձրանայ երդիքնե-  
րէն, զաշտերը, ծաղկազարդ բլուրները, ճամբանները, խաղօղի այ-  
զիները, եւ այս ամէնուն մէջ՝ աշխատաւոր հայ զիւղացին իր արտ  
ու արօտով, իր կալ ու կուտով իր եղն ու գոմէչով, իր հօտով ու  
սրինգով։ Ամրոզջ Կովկասի զիւղական աշխարհնէ ասիկա՝ զոր տա-  
ղանդաւոր տիկինոջ գրիչը կը բարձրացնէ հարաւի պայծառ շողե-  
րուն եւ կապոյտ երկինքին տակ, զրաւիչ աշխարհ մը՝ ուր ժպիտը  
վախկոտ է եւ արցունքը ծածուկ։

Ահա իրական կեանքէ ուրիշ պատկեր մըն ալ։—

«Իր ետին մնաց բրինձի արտը ուր լուծքը վարած էր, ինչպէս  
նաև տակաւին ուրախ կալատեղը՝ ուր իր բնկերներուն հետ այն-  
քան յաճախ նստած էր սահող կամին վրայ։ Առջեւէն լծուած ե-  
զը՝ զլուխը խոնարհած՝ շրջան կ'րնէր, եւ կամմողը՝ հեշտութեամբ,  
առանց ձեռուըները շարժելու, իր սեփական ծանրութեամբ միայն  
որ կը ճնշէր կամը փոռւած հունձքին վրայ, լեցուն հասկերէն կ'ան-  
ջատէր հասած հատիկները։ Իր ետին մն ոց տակաւին այն բլրա-  
կը՝ ուր փասիան եւ հնդկահաւ կ'որապր, խիտ անտառը՝ ուր գայլ  
մը մեղուցած էր, վերջապէս ամէն բան իր ետին մնաց»։

Ու Տիգրան այդ ամէնը կը թողու, կ'երթայ «անիծուած վայ-  
րը», զրամ շահելու։ Մսացածը յայտնի է, կ'երթայ եւ ալ չի վե-  
րադառնար, ինչպէս այնքան ուրիշներ։ Դիւզը իր անխուսափելի  
հարկը կու տայ, ոյմի ու արեան հարկը՝ նաթանորերու քաղքին,  
այն զարհուրելի Մոլոքին, որուն անունն է «զործարանական քա-  
ղաք»։

Մայրէ ծայր կարդալով այս զեղեցիկ պատմուածքը՝ մարդ եր-  
բեք չպիտի կարծէր թէ օսար հեղինակի մը դործն է, եթէ չըլ-  
լար տնհաճու վերջաւորութիւնը՝ ուր Հաւ մայրը, եւ առ հասարակ  
մայրը՝ սխալ ընթառուած է։ Զաւիրին զործութելի մահը սպալու,  
անոր գերեզ բանը գոկելու համար բողոք եկած, վշտէն կիսախե-  
լագոր մայրը յանկարծ սաստիկ կ'ուրախանալ, երբ իրեն՝ իբրեւ  
իր զաւկին արեան գինը՝ 500 բութի կու տան։ Ամիկա ծայր աս-

տիման ցաւալի ու կոպիտ սխալ մըն է։ Աշխարհի մէջ չկայ բան  
մը որ կարենայ մօր մոռցնել տալ իր զաւկին կորուստը։ իսկ  
Հայ մալրը, այն ալ գիւղացի մալրը, արդպիսի ծանր հարուածի մը  
ենթարկուելէ վերջ, իր վլտին խորունկ ահաւորութեամբ քար կը  
կը լացնէ, ուր մնաց թէ ցնծութեամբ ընդունի իր զաւկին արեան  
գինը։ Այս սխալը կրկնակի ցաւալի կը դառնայ՝ բանի որ հեղինակը  
կին մըն է, մանաւանդ զգայուն որտի տէր կին մը։ Հաւանակա-  
նաբար ատիկա դիպուած մըն է, որ իրեն այդ ձեւով հաղորդուած  
է, եւ ինք՝ անհասկնալի պատճառով մը՝ չէ ուզեր հեռանալ կար-  
ծեցեալ իրողութենէն։

Ինչ որ ալ լլլայ ռակալն, «Անիծուած վայր»ը յափշտակու-  
թեամբ կը կարդացուի։ Մե՛զը որ թարգմանիչը չէ կրցեր լեզուն  
հայացնել, պարզ է որ բնագրին հետեւած է սորկօրէն։ Անյաջող  
է նաև ոտանաւորներու թարգմանութիւնը. անոնց մէջ՝ բնագրին  
բանաստեղծական ոգին սպաննուած է, եւ մնացած է խեղճուկ  
բան մը։

Այս արտաքին թերութիւններով հանգերձ, հետարրքրական է  
կարդալ օտար հեղինակի մը այս երկը՝ որ մեր իրական կեանքէն  
առնուած յաջող պատկեր մըն է։

Կ. 2.

## ՆԵՇԿԼՏԱՆԱՖՆԵՑ

Զը տեսնե՞լ զայն, չը լրսե՞լ ձայնն յարիտեան,  
Զը կարենալ անունն իր տալ բարձրածայն.  
Միշտ անձնըւիր՝ իրեն կապուած սպասել,  
Միշտ սիրել:

Դիրկը բանալ, մինչեւ թեւեր ա՛լ իյնան,  
Ոչընչորեան վլրայ նորկն փակել զայն.  
Սակայն նորկն թեւեր իրեն կարկառել,  
Միշտ սիրել:

Թեւեր իրեն միշտ կարկառել, ո՞հ միայն,  
Արցունի մէջ հատնի վայրկեան առ վայրկեան.  
Սակայն դարձեալ հեծկլլաղով արտասուել,  
Միշտ սիրել:

Զը տեսնե՞լ զայն, չը լրսե՞լ ձայնն յարիտեան.  
Զկարենալ անունն իր տալ բարձրածայն.  
Բայց զորովոս անուն սիրով մառաւել  
Միշտ սիրել:

Թարգմ. Սիրել Սիհլի ԲՐԻՒՏՈՄ

## ԾԱՌԽԿ ԵՆ ՅՈՒ

Կ'երազեմ ես. եւ շաղճ աղօս  
Լուռ կը ցողէ դաշին վլրան,  
Ծաղիկներուն ծոցը բաւշուն  
Դրուած ձեռովով զով զիշերուան:

Ուրիկ՝ կուգան այդ նուրբ շիրեր.  
Անձեւ չըկայ. օդն է աղուոր:  
Անոնք ցողի չը փոխուած դեռ՝  
Եթերին մէջ կային բոլոր:

Ուրիկ՝ կուգան իմ արցունիներ.  
Վերև հանդարտ են բոցերն ամեն:  
Այս անհեցմով չը լցուած դեռ՝  
Հոգուոյ խորերն հին արդեն:

Գորով մը կայ յաւակն հոգւոյն.  
Կը դողդրպայ հոն ամեն ցաւ,  
Եթ խրուովիչ զրգուած միսկոյն  
Կը բողբոց արցունի անքաւ:

Թարգմ. ՍԻՐԻԼ

ՍԻՐԻԼԻ ԲՐԻՒՏՈՍՄ

## Ս Ֆ Մ Ջ Ե Ս Ձ

Հարդերն էին համակ բոսոր  
Բաղեղներն ալ սեփ սեր բոլոր,  
Բաւական է ժեղեղ շարժին  
Նորին անյոյ կ'ըլլա՛ հոգի ս:  
Ծովն եր կամանչ եւ օդն անուշ  
Երկինի շատ բիլ. շատ ֆլանուշ,  
Միշ կը վախճան որ կը ժեսնեմ  
Անզուր փախուստ տարայիմ:  
Տահտուկ կ'ազդէ ինձ դաշն անծիր  
Ժամանակուշ ալ ժերեալիր,  
Եւ ամեն բան, տուախ իսկ վառ,  
Ո՞հ, զոկ յեզէ չեմ ձանձրանար:

Թարգմ. ՀՐԱՅԻ ԱՍԱՏՈՒՐ

ԲՕԼ ՎԵՌԵԵՆ

## Ե Ր Ա Ը

Երդը Լամպարին նրանոյլը տրկար  
 Մատները յունիսին՝ երազանին երկար  
 Սիրուած աչցին մեջ մողորուն աչցով  
 Դիրեներ փակուած, ծըխուն բեյին յով.  
 Զգու բէ ցայզը կը մարի տակաւ  
 Խունցեկնին հեշտայի, սպասումն անրաւ  
 Մորին հիմենեան, զիշերուան վրսեմ,  
 Ո՞հ այս առենիը յուզմամբ կ'երազեմ:  
 Կը սպասեմ անդուզ երք կը յաւզադին,  
 Սկիզբն անհամբեր, յետոյ մողեզին:

Թարգմ. ՀՐԱՆՏ ԱՍԱՏՈՒՐ

Բ Օ Լ Վ Ե Ռ Լ Ե Ն

## Յ Ա Խ Ե Ր Ե Խ Ա Կ Ա Խ Ս Ե Ք

Առ’առ է եղեր ժամանակի դերն աճողոր:  
 Տարիները ջնջել ունի միշտ ջ’յոջողեցան  
 Հիմ սերերու յիշատակնիւրն քաղուած, անոք:  
 Խնջուկս ամեն աշուն ունի իր սերմնացան

Զոր ճմրան սառն, դեզ դեզ ճիւներն պարածածկեն,  
 Մեռելուրեան մեղեղիներն երգելով յար,  
 Սիրոն ալ խոնջած ու վիյուերէ, ա՞ն, ծակուտկեն,  
 Ցածախ կ’իյնայ գերը ծաղիկներն արե, ահար:

Այ նոր գորունն՝ կ’նսանորոգ ու շողջողուն,  
 Խնջուկս զայ բեն տոյ ընդհաղեայ բողբոշերուն,  
 Սիրող սիրուերն ալ հոգերեն երբ նըսպուն  
 Գառն լըքումի արցունքները լուս. կը հեղուն,

Յաւերժական սիրոյ խարոյին ահա վառի,  
 Յանկարծական վերզարքնուամովն յիշատակին,  
 Ու վազ զաց պաշտեյին մեռքն կորկառի  
 Եբ օրեւան մըրբէկոտանց այն հոգ ակին:

ՀԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

## Հ Յ Ա Ճ Ե Շ Տ

Մ'իյնար, ո՞վ սիւգ, մ'իյնար անոր  
Սազերուն հետ, մի խաղար,  
Անցի ը զիա, Անտոռն ալ նոր  
Զը զքտնէ մի սիրահար:

Ըսէ՛ր ինծի հովե՛ր ալիք,  
Սսհող զետեր, ամպեր նէ՛ր,  
Դուք ալ երբէք հեշտ խաղալիք  
Սիրոդի մը եղէ՛ր եք:  
Երրամ ա՛յ ես զետերուն մէջ  
Որ ալիքներ զիս սահնին,  
Ըսէ՛ եղնիկ, զնդակէն վերջ  
Հոգիս արդեօք տա՞մ փոսին,  
Ոչ ոք տեսնէ իմ այս խոցեր  
Միայն նողը թշնամի,  
Երկնի ցոյքերն ո՞ն այն զիշեր  
Յուղարկաւոր ըլլա՞ն մի:

Ըսէ՛ր ինծի լեռնե՛ր, ճորէ՛ր,  
Դուք, ո՞վ ժայռէր անմարդի.  
Զեր մէջ մի օր նէք տիրաւեր  
Ուս անգոյի մը տըմարդի  
Կամ արծուի մը սիրսհառաջ  
Տըլսուր երգը չէ՛ր լսեր.  
Գո՞ւր ալ, դուք ալ չունի՞ր բառաջ  
Զէ՛ր զիտեր ու ինչ է սեր:  
Ըսէ՛ր բռնիւր զո՞ւր վարդենի՛ր,  
Օնխակ մ'ինրզինիք չը կախե՞ց  
Երբ առառն մը ճեղսէ մենիկ  
Հովը բերքիկ մը բաղեց:

Մ'իյնար, ո՞վ սիւգ, մ'իյնար, անոր  
Սազէն հեռու դու զնա՛.  
Բամնուցոնիք իրաւուն նոր  
Ան իմս չէ՛ ալ նիմոյ:

## ԸՆԹԱՆՈՅԵՆ ՈՒ ՊՈԽԵՏԸ

Հղմանոյշն ըստ սրբության պլուտօնին.

«Ամանորի սեծ Այզը ծաղեցաւ.

Արդէն երերին մէջ կը վկավետին

Վարդերանգումներն, ու հոգիս անցաւ

կը պըշնու։ Ողջո՞յն բարի արօսին։»

Բանասեղծին սիրտն իբրեւ արձազանգ

Հծծեց. - «Ի՞նչ օգուտ ոսկին այզերուն

Կամ բիշն երկըմին, երբ հոգիս անյազ

Յառած կը մընայ անմրտիք, հեռուն

Եղին տեսիցի մը ցընորունակ . . .»

Պարիկն այն ատեն ձայնի դաշնօրօր

Քըմարերզուրեամբ հարցուց ժերողին.

«Սիրոյ անուրջն է ան խորհրդաւոր,

Որուն կը ձրցի ու սըստու հոգին

Կաղանցի առուն . . . հոգի՝ զուսաւոր։»

Ու բողուց ժերողն իր ձայնին՝ հրճչել.

— «Կաղանցու Տօնն է երգին, համբոյրին,

Ու երանուրեան՝ բրոցուն անընտել . . .

Եկուր սրբիս մէջ անուրջին արփին,

Ժըպտիլ միասին Այզին ոսկերել . . .։»

Մ. ՈՒՂՈՒՐԼԵԱՆ

## Ս Ե Ր Ե Ր Ե

Մեղկուրիսներու անուշ խըօսվքին

Աննուն ծարաւի,

Մահուան հեծքերով, անգիդջ, ցաւագին,

Հոգիս կը ցաւի։

Անդրադաւամի ճիզերս ա՛լ հատած,

Տակաւի ան որ

Հըրոսդոյբներուն կորուստն անկասկած

Կ'ովբան ամեն որ։

Նարենջածաղկի կուսուրիսներուն

Ճերմակ կիսանդրին,

Արդեար կ'ապրի՞ դեռ, աչքերէս նեռուն,  
Ծովերէն աւդին:

Նոյնն է մընացեր, ինչպես էր երեկ,  
Ցանկութեան բաղար.

Դեմքս կեցած է, չեմ մոռանար երբեք,  
Միշտ քովէս կ'երբար:

Եր զոգայութեան ելաժիշտն եղայ  
Ու նուազեցի

Թաղծութիւններուս, վիշտերուս վզկայ,  
Սեղբցաւ ինծի:

Կեանքին քեն զրած՝ ու անոր դեմքին  
Գա՛րձեալ ծարասի,

Մահուան հեծքերով, անգիղջ, ցանագին,  
Հոգիս կը ցաւի:

Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

## ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

(Վ Ր Ո Ն Ի Կ )

**Տ. Զեւոնդ Մայիսկ. Շիւաննեանի մասի. — Ախմօն Ֆալէկեան. — Էսկառ.  
Տահին. — Ռւսումն. Խորեզյ ուրցը. — Պատկայրութեան հանդէս  
մը. — Պ. Խնուր Տահին. — «Խուազներ». — Նասն. Պայիկեան  
Տարեցոյցը :**

«Ծաղիկ»ի նախորդ թիւը հրապարակ կլած էր, երբ ցաւով  
իմացանք Տ. Ղեւոնդ Եպիսկոպոս Շիշմանեանի մահը (ղեկո. 12ին).  
Հանգուցեալ Սրբազնը Խաօգիւղի Ա. Ներսէսեան վարժարանին  
աշակերտելէ վերջ ամուսնացած եւ զաւակ մը ունեցած էր իր  
ողբացեալ եղբօրը հետ գպորց մը բաղած էր Աֆիճն-Դարահիսարի  
մէջ, ուր տակաւին մինչեւ այսօր անմոռանալի մնացած է այդ  
կրթական հաստատութեան ընձեռած բարիքը: Կնոջը մահուրնէն  
վերջ, 1894ին ատենները, փափաք յայտնած էր կրօնական րլլալու,  
եւ այդ մտքով դիմում բրած էր Տ. Ներսէս Պատրիարքին: Ժամա-  
նակին կրօն. Ժողովը սակայն, հանգուցեալին մտաւոր կարողու-  
թիւնը գնահատելով հանգերձ, չուղեց ձեռնադրութիւնը արտօնել,  
առարկելով թէ աչքերը քիչ մը չիլ են: Առոր վրայ Ներսէս Պատ-  
րիարք զայն Արմաշ զոկից՝ ուր վարդապետ ձեռնադրուեցաւ Ա-  
ըլքեան Արքազանէն: Ղեւոնդ վարդապետ անմիջապէս Պիլէճիկի

առաջնորդ ընտրուեցաւ, եւ այդ վիճակին վրայ հպիսկոպոս ձեռանաղբուցաւ 18:0ին։ Յաջորդսրար՝ առաջնորդ ընտրուեցաւ Կիւրինի եւ Եոզդատի, յետոյ Խարբերդ զնաց Պատր. Փլանորդի պաշտօնով, ուրկէ վերջ Երզրումի առաջնորդ ընտրուեցաւ Կիլիկիոյ Մկրտիչ Կաթողիկոսին օրով ալ, իբր քննիչ Կիլիկիա ղրկուած է Պատրիարքարանի կողմէ։ Տ. Նեւոնդ Սրբազնան —որ մէկ քանի տարիէ ի վեր Երուսաղէմ կը գտնուէ էր — շատ զնահատելի գրական տաղանդ մը ունէր, եւ վերջին տարիներուն մէջ մանաւանդ այլ եւ այլ թերթերու, մասնաւորաբար «Արեւելք»ի սիւնակները օժտած էր Երուսաղէմի հկարազրութեան, Ա. Երկրին բոլոր նշանաւոր վայրերուն ու մասնաւորաբար Ա. Յակովլեանց վանքին նուիրուած յօդուածներու շարքով մը՝ որոնք հաճոյքով կը կարդացուէին։ Ինք էր նաեւ որ անստիւտ թղթակցի զեր մը խաղաց՝ Գերմանիոյ Կայսեր Երուսաղէմ գտնուած միջոցին, օրը օրին «Արեւելք»ի հասցընելով վեհ։ Հիւրին այցելութեան եւ կատարուած ընդունելութեանց ծչպրիտ նկարագրութիւնը Հաւանական է որ անտիպ աշխատասիրութիւններ թողած ըլլար Վերջին տարիներուն մէջ ի՞նք կը վարէր Երուսաղէմի Սրացոցին պատրաստութեան գործը։

×

Տեղական թերթիրէն կ'իմանանք թէ նախորդ Սերունդին մէջ որոշ համբաւի մը տիրացած թատերազիրսրանաստեղծ մը՝ Սիմօն Ֆէլէկեան՝ Գահիրէի մէջ մեռեր է, կառքի մը տակ մնալով։ Պօղոս Նուպար փաշա՞ որ երկար ատենէ ի վեր կը պատսպարէր այդ ծերունին, արժանի յուզարկուորութիւն մը կատարել տալով, հրամայեր է որ Նուպարեան գերգաստանի դամբարանին մէջ ամփոփուի անոր մարմինը։ Ֆէլէկեան՝ երկար ժամանակ դաստիարակի պաշտօն վարած է Պրլոց մէջ, եւ ժամանակին զրագէտներէն շատեր, ի՞նչպէս Պետրոս Դուրեան, Եղիշէ Սրբազնան եւ Սիպիլ, իրեն աշակերտած են։ Իր զրական արտագրոյթը թնդեւս բնաւ չնպաստէ իր համբաւին տեւականացնան։ Բայց կրկին անմոռաց պիտի մնայ՝ իբր խաթարիչը Դուրեանի թողած քերթուածներուն՝ որոնց առաջին տպագրութիւնը սրբագրած էր... կարզի կանոնի բերելու համար։

×

Ամսմէրտամի մէջ հրատարակուող Elseviers հանդէսը՝ իր գեկտեմբերի թուով ընդարձակ ուսումնասիրութիւն մը նուիրած է ծանօթ հայ արուեստագէտ Էտիոս Շահինի։ Ուսումնասիրութեան հեղինակն է Hankes Drie'sma որ էսկառ Շահինը կը գտաէ այն նոր արուեստագէտներուն մէջ՝ որոնք իրենց տաղանդին ոյժով կրցած են իբրամատ մը բանալ փառքի եւ յաջողութեան ամրակառ ամ-

բոցին վրայ, ու ներս մտնել: Հոյանացի քննադատը՝ մասնաւու-  
րապէս կը դովէ Շահինի ձեռք բերած կատարելութիւնը՝ զիմագը-  
ծութեան արուեստին մէջ: Իր զծած զէմքերը արտակարգօրէն  
յատկանշական են, կը գրէ, իր ներկայացուցած անձերը կարծեա  
կ'ապրին. անոնց նկարագրին նոյն իսկ ամէնէն փափուկ երանգները  
կ'ըմբռնէ. կատարեալ զիմագէտ մը՝ որուն համար գաղտնիք մը  
չունին իր պատկերացուցած կերպարանքները:

X

Ուսումնական Խորհրդոյ տահնապետ Տողթ. Թորդոմեան էֆ.  
վերջնապէս հրաժարեցաւ Խորհրդոյ անդամակցութենէն՝ չկարենա-  
լով յարմարիլ Խորհրդականներէ մեծագոյն մասին հետ՝ որոնց հա-  
կառակութիւնը մասնաւորապէս շեշտուած էր կեզր. Վարժարանի  
տարեկան հանդէսին մէջ ծագած միջադէպի մը առմիւ: Կ'ըսէին  
թէ Տողթ. Թորդոմեան էֆինտի ձեւի համար հրաժարական կու-  
տայ, բայց անա ինքնին կը յայտնուի թէ ոչինչ կար ճիշդ այդ  
կարգի զրոյցներու մէջ: Վարչութիւնը չու զեց ընդունել իր հրա-  
ժարականը, բայց յամառ մերժման մը հանդիպելուց, վերջ ի վերջոյ  
համակերպեցաւ, եւ անոր տեղ խորհրդական անուանեց համակրելի  
եւ ուսեալ բժիշկ մը՝ Տողթ. Աճէմեան պէտք: Յառաջիկային՝ թե-  
րեւս առիթը ունենանք վերագառնալու այս խնդրին, Ուսումն.  
Խորհրդոյ դորձունէութեան նուիրուած յօդուածով մը:

X

Դեկտ. 20ի երկուշարթի օրը, Բերա՞ Ա. Յարութիւն եկեղեց-  
ւոյն մէջ տեղի ունեցաւ Արշակ էֆ. Պապիկեանի եւ Օրիորդ Վերո-  
գինէ Վանլիեանի պատկապիրութեան հանդէսը, նախագահութեամբ  
Մուշեղ Ծ. Վարդապետի: Զենոնուութիւնը կատարեց Բերայի Տ.  
Թաղէսու քահանան: Կնքահայրն էր վիեսին մեծ եղբայրը՝ Խուրէն  
էֆ. Պապիկեան Նորապատի ամոլին ծանօթաց և ան համար սաշտափ  
ըսենք որ Արշակ էֆ. Պապիկեան մէկն է Նշան-Պապիկեան գրա-  
տան վարիչներէն, եւ իր առանձին ու որոշ զերը ունեցած է այն  
համակրելի ջանքերուն մէջ՝ որոնց ոչի կարելի եղաւ այդ զրատունը  
անհազորդ պահել հայ զրայաճառաներու տափուկ եւ ամուլ ուղ-  
ղութեան հետ, եւ իսկապէս զրականութեան ուահմիրայի հանգա-  
մանք մը տալ անոր: Խոկ հարսը՝ զարգացեալ ու կանացի ամէն  
յատկութիւններով օժտուած զաստիարակունի մը եղած է, եւ գնա-  
հատելի պաշտօնավարութեան մը յիշատակը թողած է իր յաճախած  
վարժարաններուն մէջ: Մեր խնդակացութիւններն ու չնորհաւո-  
թիւնները կը յայտնենք երկու կողմերուն: Պատկազրութեան հան-  
գէսէն վերջ՝ Պապիկեանց բնակարանին մէջ տրուած մտերմական  
երեկոյթ մը առիթ զարձաւ որ ծանօթանանք տազանգաւոր աժա-

թէոռ-դերտանի մը, Պ. Ենովք Շահնի ձեռք բերած կատարելու թեան, Այս համակրելի երիտասարդը, քանի մը չա'տ յաջող ներկայացու մներով կրցաւ մրցիլ Բերայի երբեմնի Բարձրագոյն Դասութացքի աշակերտու հիներուն, — հարսին դասընկերներուն, — հետ երեկոյթին վիալը աւելգնելու համար Պ. Շահնի՝ առանց առաջնորդի, մի միայն իւրօնօքնութեամբ կրցիր է իւրացնել դերասանական արուեստին կորզ մը գասական հանգահանք ստացած գերերու, ինչպէս Օթէլլո, Դորին, Համբէթ եւ այլն։ Բաց ի արտասանութեան թերութենէ մը, — որ կրնաւ զար խնուի վարժութեամբ, — իր քոյ ամէն բան մասնաւ օրաբար գիմախաղութիւններն ու շարժութեար, մեծ տուազայ կը խոստանան։ Կ'արժէ որ մեկնաս մը ի վիճ սկի բնէ ալս խոստմնալից երիտասարդը՝ իր արռեստը կատարելագործելու։

X

Մուշեղ վարդապետի «Դրուագներ» էն շա'տ սակաւամիւ օրինակներ միայն մնացած ըլլալով Պոլսոյ մէջ, այսունեամեւ հատը 10 զրուշի պիտի ծախուի։

X

Նշան-Պապիկեան գրատունը ալս օրերս հրագարակ հոնեց իր Տարեցոյց՝ որ նմանօրինակ հրատարակութեանց մէջ ամենէն հրապուրիչն ու սիրունը կրնայ նկատուիլ. որչու փ իր ձեւակերտական զեղեցիութեամբ, այնչափ նաև իր հիւթենց ու հաճելի բոյ սնդակութեամբ։ Տարեցոյց՝ բաց ի Վիճակագրական նօթերի, շահնկան գիտելիքներէ, Օրացոյց մը, համուլ խօսքերէ եւ . . . ուրիշ բաներէ, կը պարունակէ նաև հետեւեալ զրական հատուածները։ Տիկին Նելտար Պարիկեան՝ «Աղոնիւր արուեստը» (Կենցաղագիտական նոմինը), Մուշեղ Վարդապետ՝ «Պղորիներուն Մհծութիւնը», Տիկին Զապէլ Եսայեան՝ «Չոռքերը» (Վիպակ). Սղնանդր Փանուեան՝ «Կազմա վերպիուն» եւ «Ի՞նչ աղէկ-գէշ բան» (Քերթուածներ). Ա. Յարութիւնեան՝ «Անրջանք» եւ «Պատարագ» (Քերթուածներ). Յ. Դազմաննասին՝ «Հետաքորոշարժ իննամութիւններ Հայ եւ Թուրք իեղուաց միջնեւ Ռուբին Զարդարեան՝ «Մարդ չէր մեռներ» (Հէքեաթ). Մարտիրոս Մնակեան՝ «Դերասանութիւն» (Կցկուուր միշտահներ). Ե. Թողայեան՝ «Աւաօրուան թուրք թատրոնը». Լեւոն Քիրիշճեան՝ «Թրքահաւ գրական տարին». Յ. Թ. Հինդիկեան՝ «Մանկավարժական տարին». Տօմինօ՝ «Վճարուած պատի» (Վիպակ)։ Տարեցոյցին՝ իրը նուկը կցուած է երաժշտական եղանակ մը՝ զոր պատրաստած է ծանօթ արուեստագէտ Յ. Մինանեան՝ Աղեքա. Փանոսեանի մէկ անտիպ քերթուածին՝ «Եւաւերգ»ին համար, զոր արտատպած ենք այս թուով։ Տարեցոյցին մէջ հրատարակուած են նաև Մուշեղ Վարդապետի. Տիկին Զ. Եսայեանի, Աղեքա. Փանոսեանի, Ա. Յարութիւնեանի, Յ. Գազանձեանի, Խ. Զարդարեանի, Մ. Մնակեանի, Ե. Թողայեանի, Լ. Քիրիշճեանի եւ Յ. Մինանեանի կենդանագիրները։

ՄՈՂՈՐԱԿ

**ԻՒՆԻՉՈՅ**  
**ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ**  
**ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ**  
**ՀՐԴԵՐԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒԼ**  
 Հաստատեալ ի Բարիկ 1828—1829



**ՀՐԴԵՐԻ ՃԻՒԼ**

Մինչ 1902ի վերջ հատուցեալ լիասք	274 Միլիոն ֆր.
1902ին գանձուած ապահովագին	24      »      »
Դրամագլուխ եւ պահեստ	119      »      »
Ապահովագրեալ դրամագլուխ	21½ Միլիոն ֆր.

**ԿԵՆԱՑ ՃԻՒԼ**

Մինչ 1902ի վերջ հատուցեալ լիասք	129 Միլիոն ֆր.
1902ին գանձուած ապահովագին	12      »      »
Ընթացիկ ապահովագրութիւնք	272      »      »
Դրամագլուխ եւ պահեստ	158      »      »
որ ընթացիկ ապահովագրութեանց դումարին և որ հրամատի 52.21% — ինչ որ «ինիօն»ի ապահովագրեյց կ ընծայէ հակոյ ե- րաշխառութիւն մը ՈՐՈՌԻ ՆՄԱՆՔ ԿԱՐԵՎԻ ԶԷ ԳՏՆԵԼ ԱՐԵ- ԻԵԼՔԻ ՄԵՋ ԴՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ Ո ԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ:	

Արեւելքի համար մասնաոր սակացոյց զեղչեալ զիներավ:  
Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց  
քան ուրիշ ո՛ եւ է ընկերութեան պայմանները: Շահաբաժիննեա-  
րու տարուէ տարի անմիջական վճարում, որով «ինիօն»ի ապա-  
հովագրուողը ԶԵՐԾ են այն վճառմելիքն եւ յուսախաբարիններեն,  
որոց կ'ենթարկուին միշտ այն անձինք, որ Շահաբաժիններու բարդ-  
ման ՅՈՒՒԻ ԵՒ ԿԱՍԱՍԱԿԱՐ դրուքեամբ գործող ընկերութեանց  
կ'ապահովագրուին:

Ընկերութեան դրամատուն է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆԹԱՆ:  
Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՈՆ ՔԱՅՍԵՐԼԻՍՆ

Կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՄ ՏԵՐ ՆԵՐՍԵՐԱՆ

Սրամապոլ, Սուլթան Համամ, Բասած Քարքըզօղուու

Դեր Գործակալութիւն, Ղալաթիա Խնայէթ խան

Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մեջ

8—10

**ՀԵԼՎԵՏԻԱ**

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հրդենի, կենաց եւ ծավային արկածներու գեմ  
ընդհանուր ներկայացուցիչը

Օ. ՄԻՑ ԵՒ ԸՆԿ.

Կալմա, Գեոյտ-Թէ-Նեւ-Ի-ն, բւ 23, 24, 25

8—10

## ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ

ԿԵՆՍԱՑ ՀՐԴԵԼԻ ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԴ. ԱՌԱՆՉԱԾՆՈՐՀԵԱԼ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
ՀԱՍՏԱՏՈՎԱԾ ԻՎԱԿԻՆՆԱ 1860Թ.

Գրասենեակ՝ Համօրակո իան, թի. 52, 53, 54, 55, 56

Լիազօր ներկայացուցի՝ գ. ՁԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկեր և Ռեան կինաց ասլահովագրութեան  
օրինակ մը. — 35 առեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրութիլ  
Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութեան 20,000 ֆր. իւ քսանեւհնդ  
տարուան համար, տարեկան 925 80 ֆր. պիտի վճարէ և պայ-  
մանաժամուն պիտի ստանայ 31,266 ֆր. հնչուն դրամ ամբողջո-  
վին. Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգործ-  
ները անմիջապէս պիտի ստանան 21,314,62 ֆր.: Այս ամէն գու-  
մարները ԱՆՌԻԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, և Ֆէնիքս Օթրիշիէն  
Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր  
բոլիսով:

8—10

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ  
ԵՐՐՈՐԴ ԳԵՂԱՐՈՒԽԵՍՏԱԿԱՆ ՅՈՒՅԱՀԱՆԴՀԵՑ

## ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Բերա, Մեծ-Փողոց թի. 343 և 343 կրկին

Պօն Մարշեն դէմ

Ամէն օր բաց է մուտքը աղատ

6—10

## ՔԷՍ ԲԱԴԵՌՆԵԼ

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հիմնեալ ի Բարիք 1841

Կը գործէ Գրանսական կառավարութեան հսկողութեան եւ  
հակակշոին տակ

Սկիզբէն ի վեր ապահովագրեալներու եղած վճարում ֆր. 300,000,000

Սկիզբէն ի վեր արձանագրեալ ապահովագրութիւնք > 700,000,000

Հնթացիկ ապահովագրութիւնք > 85,000,000

Դրամագլուխ իւ պահեստ > 62,750,000

Ուրեմն ընթացիկ ապահովագրութեանց գումարին վրայ պա-  
հեստի համեմատութիւնն է 74%, որով ՔիՍ ԲԱԴԵՌՆԵԼի ընծա-  
յած երաշխաւորութիւնը գեր ի վեր կը հանգիսանայ ուրիշ ընկե-  
րութեանց ցոյց տուած երաշխաւորութենէն:

Հնկերութեան Վարչական Խորհուրդը կազմուած է Ֆրանսայի  
ամէնէն նշանաւոր դրամատէրներէն:

Թուրքիոյ Տնօրին ԴԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒԻՐ

Սթամալ, Սուլթան Համամ, Բասաթ Քաղըրճողլու

Հնկերութեան վրայ տեղեկութիւն առնելու համար դիմու-  
թիքի Հիօնիկ

8—10

# VICTORIA DE BERLIN

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ  
ՄԵԽԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ  
ՎԻՖԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԵՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԵՐԻ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՒՇԱՌԵՐ  
Աւնի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ թոշակի ճիւղեր  
Հաստատուած 1853 20 սեպտեմբեռ արքայական հրովարտակով և  
ուղղակի կառավարութեան հսկողութեան ներքեւ:  
Վիբթորիա ՏԸ ՊԵՌԼԵՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ  
բժշկական քննութեամբ եւ թէ առանց բժշկական քննութեան  
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւններուն վճարումները շաբաթական մասնավճարներով տեղի կ'ունենան, սկսեալ 5 դրուցին:

Ապահովագրեալ գումար 1902ին	Ֆլ.	1.244.457.577
Պահեաստի դրամ 1902ին	»	451.284.214

ՀՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՑՈՒՆՆԵՐԸ  
Օսմ. կայս. Պանքառ Քրեսի Լիոնէ

Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԵՐ ԴԱԼՅԱՍԵԱՆ

Պոլիս, Քաղքերօղու խան, թիւ 45 և 45 բ.

## PHÆNIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամացլուխ եւ պահեաստի դրամ Ա. Ո. 4,500,000

Տարեկան հասոյթ Ա. Ո. 1,500,000



«ՖԻՆԻՔՍ» 121 տարիէ  
ի վեր հիմնուած սոսկ  
հրդեհի ապահովագրու-  
թեան Հնկերութիւն մէ  
եւ ցարդ հատուցած է  
առաւել քան 26,000,000  
Ա. Ո. լիւասուց համար:

«ՖԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ շենք, կարտ-  
սէք եւ ապրանք յոյժ նպաստաւոր պայմաններով:

Դիմել առ Լիազօր Ընդհ. Պորձակալ Պոլտոյ եւ Գաւառաց  
Դ. ՎԱՐԴԱՆԵԱՆ Ղալորիա, Վիբակիս խան, Պանք Օրօմանի բնա-  
ջնիչ բիսբներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՍԿԵՐՃԵԱՆ

# ՊԱԼՔԱՆ

Առանձնաշնորհեալ Ազգային Առահնովագրական Ընկերութիւն

Ի Ս Օ Ֆ Ի Ա

Դրամագլուխ 7,500,000 ֆր.

Դրամատունը ընկերութեան՝

**Գուլկար Աղջ. Դրամատուն՝ Մօֆիա, Անգլեատատրիական Դրամատուն՝ Լոնտոն, Տոյչէ Պանք՝ Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն՝ Բարիզ, Բրէտի Լիոնէ՝ Կ. Պոլիս:**

8—10

Գործակալուքիւնը Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մեջ  
Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ Ա. Ռ Շ Ա. Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա Ն  
Կ. Պոլիս, Դալաթիա, Պանք Օթօմանին գէմ, Թահթապուն խան

## ՏԻ ԼՈՂԻ ԵՐԻՒՆԻԾԵ ԷԼՏ ՔՐԱՆԻ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ ԱՊԱՀՈՎԱԴՐՈՒԹԵԱՆՑ ՀՆԿ.

ՀՐԳԵՀԻ, ԿԵԱՆԱՐԻ և ԱՐԿԱՋԻ ԳԵԺ  
Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ա.  
Պահեստի դրամ 4,800,000 "

Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ

Ridley, Rowell & C°

Կալարա, Քեօչեօլու խան թիւ 9—10  
8—10

## ՈՒԵՍՏԼԻՆ

Հ Ր Դ Ե Հ Ի Դ Է Մ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԴՐԱԿԱՆ ՀՆԿ.

Հիմնեալ 1851ին



Հատուցուած վնասներու գումարը	Անգլ. Ոսկի 6000000
Պատրաստ դրամ եւ տարեկան հասոյթ	> > 1250000
Վճարեալ դրամագլուխն	> > 410000

Հրապարակիս ծանօթ Փրանսական եւ գերմանական ընկերութեանց դրամագլուխը 100,000էն աւելի չէ:

«Ուէստլին» Հնկ.ը հրցեհի գէմ ամէն կարգի գործեր կապահպահէ: Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:

5—10	Ներկայացուցիչ Թուրքիոյ ԳԱԼԻՆԻԿ ԱՍՏՈՒԱՇԱՏՈՒՐ
------	--

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրն Օվու խան թիւ 43

# ՆԻԿՈՂՈՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱԾԵՐՈՒԹՅԱՆ ԵԽ ՑԱՐՑԱՆՅԱԾ

Կը փութամ ծանուցանել պատ աղքայնոց թէ կալս կառա-  
վարութեան հրամանաւ վարժարան մը հաստատած եմ ի Բանկալ-  
թի, Նշան Թաշիի կողմը, Ռուսաց հիւանդանոցի փողոցը, թիւ 12  
եւ 14 տուներուն մէջ:

Վարժարանու ունի երկսեռ մանկապարտէղ մը, երկսեռ նա-  
խակրթարան մը եւ բարձր նախակրթարան մը միայն աղջկանց  
յատուկ:

Դասախոսութիւնները սկսան 1/14 նոյեմբեր, երկուշարթի օր:

Աշակերտ տալ փափաքող ծնողները կը հրաւիրուին ամէն օր  
առաւտօտէն մինչեւ կէս օր տեսակցիլ տնօրէնութեան հետ, տե-  
ղեկանալու համար ուսմանց ծրագրոյն եւ ընդունելութեան պայ-  
մաններուն:

Հիմնադիր-տնօրէն

4—10

Յ. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էտան կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ զժգոնութեանց եւ  
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ:

## ՍԻՆԿԵՐ

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ ։ The Singer Manufacturing Co.

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատուն եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բա-  
զանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ,

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԵՐի մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան  
վաճառատանց մէզ:

ԱԽՐԱ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկն.  
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.

ԱԱԼԱԹ. { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.  
2. Գարաքէօյ, Թրամիէլին կայարանին գէմ.

ՊՈԼԻՍ { 1. Սուլթան Համամ, թ. 2  
2. ՍուլթանՊէյազիտ, Թրամիէլին կայարանին գէմ, թ. 13

ՍԿԻՒԹԱՐ. Զարչը Պօյու, թ. 120.

## ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնամիւդէր գանաւաց բոլոր քաղաքներուն մեջ:

Սինկերի Ըսկերութեան կեղր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ  
Փողոց, թ. 343 եւ 343 կրկն, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

4—10

## «ՄԱՂԻԿ»Ի ՇՈՒՐՋԸ

Ուրախ ենք ծանուցանելու թէ յառաջիկայ թիւ երով հետզհետէ պիտի կրնանք հրատարակել հետեւեալ ամբողջական գործերը .—

**ՄՈՒԾԵՂ** ՎԱՐԴԻԱՊԵՏ.—Ժ զոլորդային նրգերու մասին (Ուսումնասիրութիւն) ,

**ՄՈՒԾԵՂ** ՎԱՐԴԻԱՊԵՏ. —Կոօնքն ալ չեղին (Նոր Հարք) ,

**ՔԱԱՏԻՆՅԻՆ.** —Պատսեցի վորժապետը գաւառին մէջ (Թատրերագութիւն հրոգ արարուածով) ,

**Ա. ԱՀԱՐՈՒՆԻԱՆ.** —Վիպուկ մը ,

**ԱՅԻԱՆ.** Քիրիշձիւն. —Կոօնչ լուծը (Վէպ) ,

**ԱՐԱՄ ԱՆՑՈՒՆԻԱՆ.** —Լերան ծազիկ (Վէպ) ,

**ՏԻՐԻՆ ԷԼԶԻ ՖՐԱՊԱՆ.** —Անիծուած վարը (Վիպակ) ,

**ԵՆՈՎՅ ԱՐՄԻՆ.** —Պատահաց լրագրութիւնը (Ուսումնասիրութիւն) ,

**ՄԵՐՄԻՏԵՂ.** —Կետոցքի անսարաններ ,

**ԷՃԿԱԲ ՊԼՈԽԻ.** —Դրչագիրներու արուեստը արեւելեան երկիրներու մէջ (Ուսումնասիրութիւն) .

Նաեւ մասնաւոր Ուսումնասիրութիւններով պիտի ծանոթացուին աշխարհի բոլոր զինուոր ազգերու գրականութիւնները՝ իրենց անցեալով ու ներկայ վիճակով։ Այս մասին՝ մանրամասնաբար պիտի գրենք յառաջիկային։

Նոյնչափ ուրախութեանը կը ծանուցանենք նաեւ թէ «Ծաղիկ»ի աշխատակիցները հետզհետէ կ'աւելնան։ ԱՂԵՔՍ. ՓԱԼԱՍԻԱՆ այսուհետեւ ալ պիտի շարունակի իր պատուաբեր աշխատակցութիւնը նուիրել մեղի։ Մօտ ատենէն բարեբազզութիւնը պիտի ուսնենք նաեւ հիւրնկալիւու ուրիշ վարպետ մը՝ ԹՈՎՈՈՍ ԹէՌԶիԱՆը որ երկար ժամանակէ ի վեր հեռու կը մնաու մեր գրական կեանքէն, առանց սակաւոն գրելէ հրաժարելու։ Ապահոված ենք տակաւին Տիկին ԶԱՊԷ, ԵՍԱՅԵԱՆԻ և ՔՐԻԶԱՆԹէՄԻ ուշխատակցութիւնը։ ՔՐԻԶԱՆԹէՄԻ գրեթէ «Ծաղիկ»ի ամէն թիւերուն մէջ տրամադրելի քանի մը էջ պիտի ունենայ, իր սրամիտ եւ անստղիւտ Փանթէզիներուն համար։

**Ա. Աղելեանի** վիպակին շարունակութիւնն ու Խայրէտին Պարպարոսայի նուիրուած յօդուածներու շարքին վերջին մասը ըստիպուեցանք յաջորդ թիւին ձգելու։